



ԻՈՐՆ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
ՍՏՐԻԱՐԶՈՒԹԵՄՆ
ՀԱՅՈՑ
ԵՐՈՒՍԱԳԷՄԻ

ԾԳ՝ ՏԵՐԻ

Է-Ը

1979





ՄԻՈՆ

ԾԳ. ՏԱՐԻ—ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ


1979	Յուլիս — Օգոստոս	Թիւ 7 - 8
1979	July — August	No. 7 - 8

SI O N

VOL. 53

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press
Jerusalem

digitised by 196-98
AR.A.R. © 1979

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Դ Ա Ս Ը

Վաթսունհինգ տարիներ անցան տիրուր այն օրերէն, երբ մեր Եկեղեցին ապրեցաւ, իր ժողովուրդին հետ, ահաւոր զլխատում մը, որ դարաւոր վանքերու և եկեղեցիներու քանդուող ու այրուող քարերուն տակ թաղեց հայ եկեղեցականութիւնը, զրեթէ ամբողջապէս: Հազարաւոր զանգակներուն հետ լռեց շարականին երգը հայ վանքերէ ներս և անապատներու աւազներուն մէջ՝ անթաղ մնաց քահանան ու իր ժողովուրդը, նոյնպիսի մահով մահացած: Անքահանայ մնաց վերապրողը և անառաջնորդ մնաց զաղթական հօտը: Աւետարանի բառերով, զարնուեցաւ հովիւը և ցրուեցան ոչխարները:

Բարձրաստիճան եկեղեցականութենէն սակաւաթիւ վերապրողները՝ Օրմանեան, Դուրեան, Խապայեան, Խաչատուրեան, Գուշակեան, Կիւլէսէրեան և մի քանիներ միայն, յուսահատութեան մօտեցող շուարումէն ետք, աննախընթաց աղէտէն ցնցուած իրենց ոյժերը հազիւ հաւաքած, անդրանիկ իրենց մտահոգութիւնը ըրին վերականգնել եկեղեցական դասը, հոգալու համար անմիջական պահանջը ծիսակատար քահանայական դասի մը: Առանց խտտապահանջ պրպտումներու և հիմնական դաստիարակութեան, քահանայութեան կոչուեցաւ ան որ կրնար տառապող ժողովուրդը արթնցնել Լոյսի Առաւօտին, մանուկը վերածնիլ միւսմտաբոյր աւազանէն, կապել նորօտը վերակազմուող հայ ընտանիքի թագաւորին և թագուհիին, յաւիտենական կեանքի մխիթարութեան բառ մը կարգալ կնքուող գերեզմանի մը վրայ և ամէն կիրակի բարձրացնել Ս. Սկիհը աւետելու համար անյոյս հոգիներուն. «Սա է կեանք, յոյս, յարութիւն...»: Ուսուցչութենէ և յանախ արհեստաւորի վիճակէն քահանայութեան բարձրացած հայ հոգևորականէն կը սպասուէին հոգիի առաքինութիւններ, հաւատքի տոկունութիւն, անսակարկ նուիրումի եռանդ, ժողովուրդին տրամադրութիւններուն և ապրումներուն զգացականութիւնը, պարզ խօսքին շերտութիւնը, բայց մահաւանդ իր հօտին վստահութիւնն ու յարգանքը ապահովելու շափ անխարդախ անձնաւորութիւն:

Արմաշի սերունդը սակայն կ'երազէր վերականգնել հոգևոր հաստատութիւն մը, հայ հոգևորականներու սքանչելի դաս մը դաստիարակող: Դուրեան՝ Երուսաղէմ, Կիւլէսէրեան՝ Անթիլիաս, Խաչատուրեան՝ Պոլիս: Մեր Եկեղեցիին երեք տիրական դէմքերը կը ձգտէին վերահաստատել հոգևոր ճեմարաններ ուր կըթական մակարդակը հասնէր Գէորգեան ճեմարանի կամ Արմաշի Դպրեվանքի աստիճանին, ոչ միայն գիտական-ուսումնական մակարդակով, այլ հոգևոր պատրաստութեան և ազգային-եկեղեցական նկարագրի որակով: Կէս դար ետք, պէտք

է ունենանք քաղութիւնը խոտտով սնելու թէ, ոչ մին երեք կեդրոններէն՝ փոխարինեց Արմաշը և տուաւ խումբեր՝ հողերական սառնարողող դէմքերու, որոնք մեր ժողովուրդը յաշնդէին պահել իր հաւատքի ամրութեան, իր կրօնական բարեպաշտութեան և իր աւանդական սովորութիւններու ժառանգութեան մէջ: Խօսքը անշուշտ չի վերաբերիր անհատ փոխարեւաններու, որոնք իրենց մտային կարողութիւններով, վարչական բարեմասնութիւններով կամ հոգևոր հարստութեամբ ծառայեցին և կը ծառայեն մեր Եկեղեցիին, ամէն յարգանքի արժանի վաստակով: Բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ իրենց ուսումը կատարելագործած, սակայն օտար և այլազան համալսարաններու կնիքով բացորոշուած, անոնք անյատ երևոյթներ են, հետու կազմելէ հոյլ մը հոգևոր առաջնորդներու, որոնք նոյն դպրոցի մը խմբային նկարագիրը ներկայացնէին, ինչպէս էր Արմաշի շրջանաւարտներու պարագային: Նոյն ձևով հասկնալ Հայ Եկեղեցիին և իր ինքնութիւնը, երէկ և մանաւանդ այսօր, նոյն կերպով մեկնել Եկեղեցիի Հայրերուն լուսաւորչականը ստուածաբանութիւնը, տիրել դասական հայերէսին նոյն մակարդակով և անանիլ զբարբարով պահուած մեկնողական և աստուածաշնչական զրականութեան զանձէն, նոյն ոգիով ըմբռնել Եկեղեցիին առաքելութիւնը՝ այսօրուան հայ աշխարհի ցրուածութեան մէջ, ասոնք պիտի ըլլային խմբային նկարագրի մը արմատները, որով պիտի բացառուէր Անթիլիասականը Երուսաղէմականէն և Երուսաղէմական Եկեղեցականը՝ Էջմիածնականէն: Նման դպրոցներ գոյութիւն չունին այժմ, այն մակարդակով որ էին հին վանքերն ու անոնց ծաղկեցուցած վարժարանները — համալսարանները:

Պատահական չէ՝ Եկեղեցիին այս ալքատացումը: Եւ աւելին՝ արդիւնքը չէ՛ լոկ մեծ ազէտին, որ հնձեց եկեղեցական դասը: Ոչ ալ արդիւնքն է ան հոգևորական ուսուցիչներու պակասին միայն: Շատ աւելի խորունկ է վերքը: Հետևանքն է ան խոր փոփոխութեան, որուն ենթարկուեցաւ մեր Եկեղեցիին նկարագիրը: Կրօնական հաստատութիւն մըն էր, որ աստուածային գրոշմով կնքեց ազգային մեր վերածնունդները և ոսկեդարերը. եղաւ ազգային հաստատութիւն մը, հաւատքի ոյժը շփոթած աւանդական ձևականութիւններու հետ: Աստուծոյ խօսքը օրէնք ըրած և իր յոյսը՝ խաչի փրկագործ գօրութեան վրայ կեդրոնացած առաքելականութիւն մըն էր ի Հայս, ծիսակատարութեան արուեստի զեղեցկութեամբ շարքուած անլեզու մարմին մը եղաւ, անցեալի կարօտին միթարութիւնը բաշխող միայն, սակաւաթիւ իր այցելուներուն:

Եկեղեցիին նկարագրի փոփոխութիւնը այլափոխեց նաև եկեղեցականին դիմագիծը: Ան վերածուեցաւ Հայ Եկեղեցի կոչուած ազգային հաստատութեան ազգային մարմիններու թոշակաւոր պաշտօնեայի, կոչուած որոշ ծէսեր կատարելու, որոշ վարձատրութեան մը փոխարէն, յաճախ փառքով և տխրոսներով բաշխուած:

Պարզ կերպով արտայայտուած, մեծ այս ողբերգութիւնը պատկերացնող փորձառութիւն մը կը յիշենք յաճախ, Ամերիկա նոր դպրութեան հայ գիտակից սիկիւնի մը բերնէն լսուած. «Ջաւալներս այստեղի եկեղեցին կը տանիմ Կիրակի օրերը, որ հայերէն սորվին և հայ մնան: Ես ալ Պատարագին կ'երթամ, որով-

հետև երգեցողութիւնը կը սիրեմ: Բայց կը զարմանամ. այստեղի հայերը իրապէս Քրիստոսի հաւատալով կ'երթան եկեղեցի...»:

Դժբախտաբար, ոմանց միտքին մէջ հասած ենք տեղ մը, ուր Եկեղեցիին ազգային դերը կը հակադրուի քրիստոնէական վարդապետութեան և նուազ հայ կը նկատուին անոնք՝ որ հայ են, բայց միննոյն ատեն՝ քրիստոնեայ:

Կը հաւատանք թէ հիմնական այս այլափոխութիւնը կը սկսի Եկեղեցիին աշխարհականացումէն և աւելի կը խորանայ Եկեղեցիին քաղաքականացումովը:

Անտարակոյտ որ մեր Եկեղեցին ժողովրդական է և ժողովրդավարական եղած է պատմութեան երկայնքին: Եկեղեցին ժողովուրդն իսկ է, ի մի հաւաքուած իբրև ժողովուրդ Աստուծոյ: Առանց ժողովուրդի կամքին և վկայութեան, աշխարհական մը չի՛ կրնար ընդունիլ ձեռնադրութեան ռատուածային և երկնաւոր շնորհքը: Իր անձը Աստուծոյ ծառայութեան նուիրող եկեղեցակաւոր կ'ընդունի քահանայութեան կոչումը ըրստ վկայութեան անձին իւրոյ և ամենայն ժողովրդեան»:

«Արժանի է» պէտք է միաբերան վկայէ ժողովուրդը, որպէսզի իր գիրկէն ծնած անձը կարենայ մերկանալ աշխարհական իր ինքնութենէն, նոր անունով մը վերակոչուելու համար նոր պաշտօնի մը, Աստուծոյ տան մէջ:

Սակայն ժողովուրդը, որուն կը պատկանի վերջին խօսքը, անհատներու գումարում մը չէ՛՝ այստեղ, այլ Աստուծոյ ժողովուրդը, որուն իւրաքանչիւր անդամը ծնած է Մկրտութեան աւագանէն, մեծցած է քրիստոնէական հաւատքի լոյսին մէջ և իր սիրտը կապած աստուածային սիրոյն: Հիմնական տարբերութիւն մը կայ իւրազինը վճարող Եկեղեցիի հաւատաւոր անդամին և ազգային տուրքը վճարող քուէարկուին միջև: Երբ վերջինիս կը յանձնուի Եկեղեցիին գեղը և ճակատագիրը, անտարակոյտ որ Եկեղեցին հետզհետէ կ'աշխարհականանայ և կը շեղի իր առաքելութենէն:

Մեր Եկեղեցին ազգային է, որովհետև Հայու Եկեղեցին եղած է առաջին օրէն: Ան առաջնորդած է Աստուծոյ ժողովուրդը բազմաւոր և ժողովուրդ սեփական» ըլլալու գիտակցութեան ճամբով: Հայ Եկեղեցին «ծննդավայրը» եղած է ազգային բոլոր արժէքներուն, որովհետև հողի տուած է մեր ժողովուրդին: Հողի մը սեփական՝ ծնած հաւատքէ մը թէ նման ենք ընտրեալ այն ժողովուրդին, որուն հետ Աստուած իր ուխտը կնքեց և իրեն սեփականացուց, զրկելով Հայաստան աշխարհին իր առաքելներէն երկուքը՝ Թադէոս և Բարթողիմէոս, որպէսզի ցանեն հոն սերմերը նոր Ուխտին, կնքուած Քրիստոսի Ուրիւնով: Եւ ի լրումն ժամանակի, երբ ոռոգուեցան քրիստոնէութեան առաջին սերմերը նահատակներու արիւնով, Աստուած զրկեց հայերուն մեծ Լուսաւորիչը, որպէսզի, Մովսէսի նման, որ հանեց իր ժողովուրդը Եգիպտացիներու գերութենէն, ազատագրէ հայ ժողովուրդը կռապաշտութեան ստրկութենէն, բերելու համար զայն զի լոյս աստուածգիտութեան»: Մեր հայրերը հայ ժողովուրդի փրկագործութեան լոյսին մէջէն տեսան Հայ Եկեղեցիի ճարտարապետութեան հրաշալի ծնունդը Դրիգոր Լուսաւորչի «Էջմիածնական» տեսիլքին մէջ, հայ գիրներու գիւտը Ս. Մեսրոպի եղած յայտնութեան մէջ և Հայ Եկեղեցիի հրաշագործ ներկայութիւնը հայ հողին վրայ, իբրև Տապանակը նոր Ուխտին որ պիտի

առաջնորդէ քրիստոնէութեամբ վերածնած հայ ժողովուրդը իր իսկ Աստուծոյն,

«Բայց դուք քահանայք Տեառն կոչիլիք. պաշտօնեայք Աստուծոյ մերոյ անուանեալիք» կ'ըսէ Սասնի մարգարէն Հին Ուխտի քահանայութեան պաշտօնը կապելով երկնային առաքելութեան մը, տրուած Աստուծոյ կողմէ ընտրուած մարդոց դասի մը: Քահանան Աստուծոյ կողմէ առաքուած դեսպանն է մարգարոց միջև, որպէսզի ընտրեալ ժողովուրդը ամբողջ, կ'ըսէ աստուածային պատգամը Մովսէսի՝ «չսելով լսէք իմ ձայնս և պահէք իմ ուխտը և ըլլաք իմ սեփական ժողովուրդս բոլոր ազգերուն միջև. զի իմս է ամէն երկիրը և դուք ըլլաք ինծի համար քաղաւորութիւն, քահանայութիւն և սուրբ ազգ մը» (Ելք, ԺԹ., Ծ-Յ):

Նոյն հասկացողութեամբ և նոյն հեռանկարով նայեցաւ Հայ Եկեղեցին՝ եկեղեցական դասին, անոր զլիսաւոր առաքելութիւնը նկատելով Քրիստոսի Քաղաւորութիւնը հաստատել Հայաստան աշխարհին մէջ, սրբազործելու համար ամբողջ ազգ մը՝ հայ ազգը:

«Եւ դուք, ապրող քարեր, հոգևոր տաճար պիտի կազմէք՝ իբրև անտրատ քահանայութիւն, մատուցանելով Աստուծոյ հաճելի հոգևոր զոհեր, Յիսուս Քրիստոսի ձեռքով» (Ա. Պետ., Բ. Ծ): Եւ առաքեալը կը կրկնէ Մովսէսի սրբուած աստուածային պատգամը. «Այլ դուք ազգ մըն էք ընտիր, թագաւորութիւն, քահանայութիւն, ազգ սուրբ, ժողովուրդ սեփական ... երբեմն՝ ոչ-ժողովուրդ, բայց հիմա՝ ժողովուրդ Աստուծոյ»:

«Ոյ- ժողովուրդ» և «ժողովուրդ Աստուծոյ» առաքելական թուղթի այս հակադրութեան մէջ է ամբողջ ողբերգութիւնը զոր կ'ապրի մեր Եկեղեցին: Աշխարհականացում կը կոչենք զայն այսօր, չըսելու համար հիմնական ժխտումը ժողովուրդ-Եկեղեցի-Աստուած կապին որ հիմնաքարն է Քրիստոսի թագաւորութեան ի Հայոս:

Աշխարհական վարչակարգի և հասկացողութեան մուտքը Եկեղեցւոյ զործերու մատակարարման ձևին մէջ նոր երևոյթ մը չէ հայկական կեանքէն ներս: Հինէն ի վեր իշխաններ, աղաներ, թաղականներ և հոգաբարձուներ տարած են Եկեղեցիին տնտեսութեան պատասխանատուութիւնը առաւել կամ նուազ ձեռներէցութեամբ: Սակայն տարած են նիւթական հասոյթներու մատակարարութեան զործը իբրև ծառայութիւն իրենց Եկեղեցիին, հաւատքով և Եկեղեցիի հոգևոր կառոյցին պատկանելու խոր զիտակցութեամբ:

Այսօր՝ վերաբերմունքի և գիրքաւորումի հիմնական տարբերութիւն մը կը զգացուի այն մարմիններուն մէջ, որոնք կը մատակարարեն Եկեղեցիին զործերը: Քրիստոնէական հաւատքէ և կրօնական համոզումէ ծնած ծառայութեան ոգին տեղի տուած է «իշխանաւոր» և Եկեղեցիին «տէրը» ըլլալու յաւակնտութեան մը, որ Եկեղեցին կը վերածէ կազմակերպութեան մը, որն է ակումբի աստիճանին և եկեղեցականը կ'իջեցնէ այդ կազմակերպութեան սովորական պաշտօնեայի մը դերին:

Այս երևոյթը զգալի է մեր բոլոր զաղութներուն մէջ, մեր բոլոր համայնքային եկեղեցիներուն մէջ, առաւել կամ նուազ չափով շեշտուած:

(Շար.) Ճ.

ԱԿՆԱՐԿ ԺԱՌԱՆԳԱԻՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Հիմնարկուբիւն եւ առաջին օտրիներ

1833 ին, Երուսաղէմի Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամ Զաքարիա Եպիսկոպոս կը հաստատէ տպարան մը Երուսաղէմի մէջ: Առաջին տպարանը կը հանդիսանայ ան Ս. Քաղաքին:

Տասը տարիներ ետք, 1843 ի ամսուը, նոյն Զաքարիա Եպս.ը, այժմ բարձրացած Պատրիարքական Գահին, կը հաստատէ ժառանգաւորաց Վարժարանը, Ռամէէի Ս. Գէորգ վանքին մէջ: Հայերէնի ուսուցիչ կը կարգէ Խնշատուը Քահանայ Տարօնեցին և «Նոգարձու» կը նշանակէ, այսինքն տնօրէն՝ Ստեփանոս Վրդ. Տիգրանակերտցին: «Եւ որպէսզի բարեկարգ ընթանայ վարժարանը՝ իր յանձնարարութեամբ փոխանորդ կիրակոս Եպիսկոպոս և քանի մը առաջաւոր վարդապետներ տասը յոռուածներէ բաղկացեալ կանոնադիր մը կը պատրաստեն՝ ուսմանց աստիճաններու և ուսուցիչներու և ուսանողներու պարտականութեանց վերաբերեալ» (25 Յուլիս 1843) (Տ. Սաւալանհանց, Պատմութիւն Երուսաղէմի, Թրգ. Նշանեանի, Բ. հատ., էջ 1026):

Զաքարիա Պատրիարք մին է ամենէն ստեղծագործ և երախտաւոր պատրիարքներէն, որոնք Երուսաղէմի Առաքելական Աթոռին տուած են նոր շունչ ու խանդ: Այն գահակալներէն է ան, որոնք Ս. Տեղեաց ծառայութեան և վարչական գործերուն առնթիւր ուղած են Երուսաղէմի վանքին տալ մշակութային և գրական առաքելութիւն մը: Մեր պատմութիւնը զլացած է արժանի ճանաչում մը և յարգալիք գնահատական մը շնորհելու վաստակաւոր պատրիարքին:

Քահանայի մը զուակը, ծնած կորդուաց Երկրի կոր գիւղը 1780 ին, ան կորուցնուցած է իր մայրը փոքր հասակին և հօրը կողմէն յանձնուած է բարեպաշտ կնոջ մը խնամքին, մինչ հայրը՝ Տէր Պետրոս, քաշուած է Մշոյ Ս. Առաքելոց վանքը: Մի քանի տարիներ ետք, երբ մանուկը կը թեւակոխէ տասներորդ տարին, Տէր Պետրոս կ'առնէ իր զուակը Մշոյ Ս. Առաքելոց վանք և կը սկսի անոր դաստիարակութիւնը: Մի քանի տարիներ ետք, երեք ընկերներու հետ կ'երթայ Ս. Էջմիածին, աշակերտելու համար Աշտարակեցի Ներսէս Արեղային: Առանց բաւարարութիւն դըտնելու ուսման իր մեծ տենչին, Զաքարիա կը թողու Մայր Աթոռը, ժամանակ մը ևս կ'անցնէ Ս. Առաքելոց վանքին մէջ և կ'ուղղուի Պոլիս: Պոլսոյ մէջ կը ծանօթանայ Միսիթարեան Վարդապետներու և անոնց հետ կ'երթայ Վենետիկ, Ս. Ղապարի վանքին մէջ զարգացնելու իր ուսումը: Կարող կիրպով մերժել է ետք կրօնաւորելու առաջարկը, Զաքարիա կը թողու Վենետիկը, կը դիմէ Պոլսոյ մէջ նստող Երուսաղէմի Փոխանորդին և կու գայ Երուսաղէմ ստանձնելու համար քարտուղարի պաշտօնը:

Սոս քառասուն տարեկան էր, երբ Թէոդորոս Պատրիարքի ձեռքով կը ձեռնադրուի վարդապետ:

Հինգ տարիներ շրջելէ ետք իրրե նուիրակ Տիգրանակերտ, Սասուն և Զմիւռնիա, 1826-29 կը ստանձնէ Փոխանորդութեան պաշտօնը Պոլսոյ մէջ:

Իրրե ներկայացուցիչը Երուսաղէմի Պատրիարքութեան Կոստանդնուպոլիս մայրաքաղաքին մէջ, վանքի կալուածական գործերու մասակարարութեան կողքին, ան կը ձեռնարկէ ապահովելու նոր իրաւունքներ Ս. Տեղեաց մէջ: Ամենէն մեծ յաջողութիւնը՝ Սուլթանէն իր ապահոված հրովարտակն էր, շորով իրաւունք կը շնորհուէր Հայոց՝ մասնակից ըլլալ Յոյներուն և Լատիններուն, ու անոնց նման պատարագել Ս. Գերեզմանին վրայ՝ հաւասար արտօնութիւններով:

Յարուժիւն ամիրա Պէղեան, զժող Ջաքարիա վարդապետի յաջողութիւնն բն Ռ. գրան մօտ, աքսորել կու տայ զայն Կիպրոս: Երուսաղէմի Պօղոս Պատրիարքի բարեխօսութեամբ, Ջաքարիա կ'ազատի աքսորէն, տանն մը կ'աշխատի եգիպտոս և կու գայ Երուսաղէմ, իբրև Պատրիարքական Փոխանորդ:

Այսուկէ կը գումարուի Միաբանական ժողովը, որ կ'որոշէ ընթացք տալ Ջաքարիայի առաջարկին, Կիմեղու ապարանը և բանալու գործիվանքը: Տպարանը կը հաստատուի և նեղակետէ աւելի կը կազմակերպուի 1833-35 տարիներուն, իսկ շարժարարցի բացումը կը յապաղի ժամանակ մը՝ կարող ուսուցիչներու պակասութեան պատճառաւ (Նշանեան, էջ 988):

1836 թն, Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանի բացումէն առաջ, Պոլսոյ Յակոբոս Պատրիարքի նախանկենսութեամբ ժողով մը կը գումարուի և որոշում կ'առնուի ճեմարան մը հաստատել Պոլիս, Սիլևոսարի Երուսաղէմապետական վանքի նոգի վրայ և կոչել զայն ձեմարան Ս. Երուսաղէմի: Կ'որոշուի շինութեան ծախսը նօրայ տեղական միջոցներով, սակայն տարեկան պիտուէն հայթայթել Երուսաղէմի Պատրիարքութեան դանձէն, խոստանալով շայտ ուսումնարանէն ընթացաւարտ աշակերտներ զրկել Երուսաղէմ, անգումակցելու համար միաբանական ուխտին (Նշանեան, էջ 991): Մեծ այս ծրագիրը կտրուի և ապագային կեանք մը ունեցաւ, միայն վէճի առարկայ եղաւ Պոլսոյ և Երուսաղէմի միջև և ի վերջոյ՝ անխօսեցաւ:

1841 թն Ջաքարիա կ'ընտրուի Պատրիարք Ս. Երուսաղէմի և կ'իրագործէ վարժարանին հաստատումը Ռամլէ գիւղաքաղաքի Ս. Գէորգ վանքին մէջ, ինչպէս յիշեցինք վերեւ: Մէկ ք. կէս տարիներ ետք վարժարանը կը փոխադրուի Երուսաղէմ, առանձին տան մը մէջ: Աստուածատուր Եպս. իր ժամանակագրութեան մէջ (էջ 532) աշակերտներուն թիւը կը յիշէ իբրև 30: Երուսաղէմ փոխադրուած ժառանգաւորաց Վարժարանի ուսուցիչ կը կարգէ Վերմաշի վանքին Մուրաթ վարժապետը, որ նման և եռանդուն աշխարհական մըն էր ու այն տարին ուխտի եկած էր Երուսաղէմ: Մուրաթ վարժապետ կը դասախօսէ Գերականութիւն, Տրամարանութիւն և մարտասանութիւն (Նշանեան, էջ 1026): Մինչև այսօր ունինք երեք դրօշակները, որոնք դասագիրքերը եղած են յիշեալ երեք դասընթացներուն: Անոնք կը վկային թէ գեղեցիկ ճիգ մը կատարուած է Երուսաղէմ, նորահաստատ վարժարանին տալու գիտական որոշ մակարդակ մը, ժամանակի պահանջներն համաձայն:

Այն օրերուն էր, երբ Յովհաննէս Կաթողիկոս Կարբեցիի յաջորդի ընտրութեան թեկնածու կը ներկայացուի Ջաքարիա Պատրիարք, որ սակայն կը մերժէ առաջարկը և կը նախընտրէ շարունակել իր գործը Երուսաղէմ, Կաթողիկոսութեան պատիւը զիջելով իր նախկին ուսուցիչին՝ Ներսէս Աշտարակեցիին:

1846 թն տարածամ կը վախճանի Ջաքարիա Պատրիարք և անոր փոխանորդը յաջորդը, Կիրակոս Եպիսկոպոս, տակաւին Պատրիարքական Աթոռը չբարձրացած, անգամ մը ևս կը փոխադրէ ժառանգաւորները իրենց յասկանցուած տունէն Ս. Յակոբեանց վանքը: Մուրաթ վարժապետ մեկնած էր և աշակերտներուն թիւը պակաս: Կիրակոս Եպս. ճնայկաբանութեան դասատու կը կարգէ յառաջագէմ ուսանողներէն Մարգուանցի կարապետ սարկաւազը:

Կիրակոսի պատրիարքութեան օրով, ժառանգաւորաց Վարժարանը կը յանձնուի չիմ անապատի միաբան Սիմէոն Վարդապետին, շոր քաջանմուտ և վարժ մեկնիչ էր Ս. Գրոց, ճարտարախօս ու անձանձիր դասախօս միանգամայն (Նշանեան, էջ 1046): Ան բերել կու տայ նաև իր ժամանակի մեծ մտաւորական և լաւագոյն ուսուցիչներէն Տիգրան Սաւալանեանը:

1848 թն Սաւալանեանց կը ստանձնէ վարժարանը, կը վերակազմէ կանոնադրուած թիւերը և դասացուցակին վրայ կ'աւելցնէ Գրիտոսնէական վարժապետութիւն, Այլ խրատագրութիւն և Դիցարանութիւն:

Թէև երեք տարիներ միայն կը տեւէ Կիրակոսի պատրիարքութիւնը, սակայն արդիւնաւոր տարիներ կը հանդիսանան վարժարանին համար: Ան է որ կը հիմնէ Չամ Թաղը (Մայրի Թաղը), վանքին հարակազողմը, մայրիներու պարտէզին տեղը և հոն փոխադրել կու տայ ուսանողութիւնը:

Յովհաննէս եւ Սասյի Պատրիարքներու օրջան

Իր յաջորդը՝ Չմիւռնիացի Յովհաննէս Պատրիարք կը կատարէ վարժարանին յառաջդիմութիւնը և ապարանին զարգացումը: Իր պատրիարքութեան ամբողջ փառքը կը կազմէ շինարարութիւնը, յատկապէս Պատրիարքարանի փառաւոր շէնքին և ձեմարանին (1854): Թէև շքեղ է դմբէթաւոր և քառանկիւն շէնքը ձեմարանին, սակայն, կ'ըսէ Օրմանեան (Ազգ. Գ., 3899), «զգեղեցիկ թանգարանի յատկութիւններ ունի, քան թէ յարմարագոյն վարժարանին»: (Այժմ իրազործած է ան թանգարանի իբ կոչումը:)

Յովհաննէս Պատրիարք կը գաղտնիցնէ Տիգրան Սաւալանեանցը և ուսանողները կը յանձնէ «ծերուսի Սիմէոն վարդապետին, որ զուրկ ըլլալով մեր լեզուին գեղեցիկ դպրութենէն, միայն Ս. Գրիք կ'աւանդէր երկարամէտ մեկնութիւններով» (Նշանեան, էջ 1087):

1856ին, ըզգովապատակ մտաւորական և Երուսաղէմի Պատմութեան Կեդրոնիկ Տիգրան Սաւալանեանց, որ վերակազմած էր վարժարանը և դրած ուսումնական ամուր հիմերու վրայ, կը թողու Երուսաղէմը, յուսահատած Յովհաննէս Պատրիարքի ընթացքէն:

Յովհաննէս Պատրիարք Երուսաղէմ կը հրաւիրէ Պալսայ Մայր Եկեղեցիի Գէորգ քահանայն: Ան կը հասնի Ս. Քաղաք 1858ի Յունիսին և կը ստանձնէ ուսուցչութիւնը: Տարի մը միայն կը տեւէ իր այս պաշտօնը:

Դժուար օրեր կ'անցնէ վարժարանը Յովհաննէսի պատրիարքութեան վերջին տարիներուն, նաև անոր վախճանումէն ետք՝ երբ Միաբանութիւնը երկար պայքար մղեց Պալսայ ժողովականներուն դէմ, որոնք Սահմանադրական կարգեր կ'ուզէին կաստակել Երուսաղէմ:

Տնօրէն ժողովը, ըմբռնելով թէ Միաբանութեան բոլոր պէտքերէն կարևորագոյնն էր՝ տարիներէ ի վեր խափանուած ժառանգաւորաց Դպրոցին բարեկարգութիւնը» (Նշանեան, էջ 1124), անգամ մը ևս կը հրաւիրէ Սաւալանեանցը, 1863ին, վերջինս կը վերադառնայ իր պաշտօնին և կը վերսկսի դասաւանդել հայերէն և զաղչիերէն լեզուները: Ան կը վերականգնէ դպրոցին վարկը և արդիւնաւոր կերպով կը շարունակէ դպրոցին վերելքը, մինչև իր վերջնական մեկնումը 1872ին, Սասյի Պատրիարքի իշխանութեան օրերուն:

Երջանկայիշատակ Մեօրոպ Եպօ. Նշանեան յատուկ տոմարի մը մէջ արձանագրած է ժառանգաւորաց վարժարանի աշակերտներուն ընդհանուր ցանկը, 1865էն սկսեալ միայն:

Սասյի Պատրիարքի նախաձեռնութեամբ, 1866ին կը սկսի հրատարակուիլ «Սիօն»ը, իրրև պաշտօնագիր Երուսաղէմի Պատրիարքարանին, այնպէս որ աւելի յստակ գաղափար մը կազմել աշակերտութեան, ուսուցչական կազմին և դասաւանդուած նիւթերու մասին, վարժարանի տարեկան տեղեկագրիներէն:

1866ին, Վնիսիկի աշակերտքը են 6 սարկաւազ, 6 ուրարակիր և 4 դպիր, իսկ նոր աշակերտներն են 7 միայն:

1867ին Երուսաղէմ կը հասնի Արցախեցի Գարեգին Մուրաթեան, «Ռուսահայոց մէջ ուսումնական և դործիչ անձ մը» (Ազգ. Գ., 4202), որուն կը յանձնուի վարժարանին պատասխանատուութիւնը, Թէև տեղական պաշտօնը կը մնայ Միգրիչ վրդ. Մահակեանի: Գարեգին Մուրաթեան աշակերտութեան թիւը կը բարձրացնէ քառաս

տունի և դասաւանդուած նիւթերուն վրայ կ'ուելլոյնէ Ս. Գրոց Պատմութիւն, Եկեղեցական Պատմութիւն, Ճարտասանութիւն, Տոճկերէն և Գաղղիերէն:

1868-69 տարեշրջանի քննութիւններու արդիւնքը, հրատարակուած «Սիօն»ի մէջ, կը ցուցակագրէ 33 աշակերտներու անուններ և հետևեալ ուսուցիչները. — Գ. Մուրատեան (Պատմութիւն Ս. Գրոց, Պատմութիւն Եկեղեցական և Մատենազգրական, Աշխարհագրութիւն, Պատմութիւն Ընդհանուր), Յ. Մալլեան (Քերականութիւն և Ճարտասանութիւն), Կարապետ Եղաճեան (Գծագրութիւն), Վիքտոր Կորնսիի (Գաղղիերէն), Յրանտա Նիկոսեմ (Արաբերէն): Չարմանալի է որ դասաւանդուած նիւթերու ցանկին մէջ չ'երևի բնութարանութիւնը, զոր կը գտնենք նախորդ տարուան դասացուցակին վրայ:

1869 ին 33 աշակերտներէն քիչեր միայն անցան Միաբանութեան շարքը: Սակայն յաջողակ աշակերտներէն երեքը՝ Գաբրիէլ Խաչատրեան, Միլլոն Յակոբեան և Մաքսուտ Մաքսուտեան նոյն տարին կը շրջուին Պոլիս, երկու տարուան ուսումնական մասնաւոր ընթացքի մը հետևելու: Երբ կը վերադառնան, իրենց ուսումնասիրած ձեռնագրուած էր և վերակոչուած Մեղիսեղեկ Վրդ.: Իսկ իրենք, իբրև Սարկաւազ վեց օտարներ կը ծառային իբրև ուսուցիչ:

1875 ին Մեղիսեղեկ Վրդ. Մուրատեան կը հրաժարի իր ըրտը պաշտօններէն և կը հեռանայ Երուսաղէմէն ու վարժարանէն, իր իսկ ձեռնասուններէն վշտացած: Մեղիսեղեկ Վրդ. ի կը հեռեին և Ս. Աթոռէն ու եկեղեցական կեանքէն կը հեռանան տասնըչորս Միաբաններ, չորս Սարկաւազներ և բազմաթիւ ժառանգաւոր սաներ:

1870 ի աշակերտներու անուանացանկին վրայ կ'երևին 24 աշակերտներ, բաժնուած երկու դասարաններու վրայ: 1869-1870 ուղրոցական տարեշրջանին 13 աշակերտներ արձակուած են վարժարանէն, ըստ տոմարին:

1871 ի Պայծառակերպութեան տօնին, երեք աշակերտներ կը ձեռնադրուին և կը վերակոչուին Գաբրիէլ, Դսնիէլ և Մաղաքիա: Գաբրիէլ Վրդ. կը ծառայէ Ս. Աթոռին և իր մանկանացուն կը կնքէ 1903 ին, Լուսարարապետութեան պաշտօնին մէջ: Դսնիէլ Վրդ. իր կեանքը կը կնքէ Աղեքսանդրիա, հոգևոր հովուութեան պաշտօնին մէջ և Մաղաքիա կ'եպիսկոպոսանայ 1898 ին և կը վախճանի Պոլսոյ մէջ 1922 ին:

Յաջորդող տարիներուն, աշակերտներուն թիւը կը բարձրանայ 47ի, բաժնուած չորս դասարաններու վրայ, որոնցմէ 11ը ճընթերցման անվարձ նորեկներ: Դասացուցակին վրայ աւելցած կ'երևին հետևեալ նիւթերը. Երաժշտութիւն, Բնական Պատմութիւն, Ազգային Պատմութիւն և Քրիստոնէական:

1877 ի չլիաւոր դէպքը, որ պիտի ազդէր թէ՛ վարժարանի և թէ՛ Միաբանութեան կեանքին վրայ, ձեռնադրութիւնը եղաւ երեք Սարկաւազներուն, որոնք Եսայի Պատրիարքի օրով արդէն իսկ Խրիական դէմքերը եղած էին: Ասոնք են. Գաբրիէլ Սրկ. Խաչատրեան Խաբրերդքի՝ Սահակ Վարդապետ, Մեղիսեղ Սրկ. Յակոբեան Թէքիբաւազքի՝ Վահանգ Վրդ. և Մաքսուտ Սրկ. Մաքսուտեան Դամասկոսքի՝ Անուոյ Վրդ.:

Նոյն օրը ձեռնադրուեցան նաև երկու Միաբաններ՝ Գաբրիէլ և Յակոբ վարժապետներ, որոնք չէին հետեւած վարժարանի դասընթացներուն:

Օրմանեան, ճերմապէմի նորասանները շրջուին տակ (Ազգ. Գ., 4410), հիւներու և նորերու երկար պայքարին սերմերը կ'ախտանչէ, ընդգծելով այն երևոյթը որ Սահակ Վրդ. Խաչատրեան և Դեանդ Վրդ. Մաքսուտեան, որոնց միացաւ 1879 ին ձեռնադրուած Գէորգ Վրդ. Սրէցեան, նոր շարժում մը սկսան, որ երկարատևեց Միաբանութիւնը: Այդ շարժումին նպատակը վանքի բարեկարգութիւնն էր, զարգացման անուսով, գործելու և կազմակերպելու նոր ձևերն էին, սահմանադրական խանգալաւորութենէն ներշնչուած և հիներու նկատմամբ արհամարհող վերաբերմունքն էր, յանուն ուսման և ժողովրդավարութեան: Թէև Մաքսուտեան Օրմանեանի իսկ կողմէ գնահատուած է իբրև յաջող ելեմտադէտ, Խաչատրեան իբրև ուսումնական և կողմէ գնահատուած է իբրև յաջող ելեմտադէտ, ասկայն ստեղծուած պայքարը Երուսաղէմի Միաբանութեան մէջ առիթ տուաւ արտաքին միջամտութիւններու և արդիւնքը եղաւ Վարժարանի մէջ առիթ տուաւ արտաքին միջամտութիւններու և արդիւնքը եղաւ Վարժարանի մէջ

Ժարանի աւարտական դաստարանին փակուածը ընթր դրութեան վերածման պատճառաւ, 17 Ժառանգաւորներ զրկուեցան Երուսաղէմէն՝ 28 Ապրիլ 1880ին: Տխուր այս արդիւնքին կը հասնի տագնապը, որ հեռացուցած էր Վարժարանին եռանդ ու գիտական մակարդակ տուած Մեղքիսեղեկ Վրդ. Մուրատեանցը 1875ին, և խանգարած էր Վարժարանին կեանքը, սարկուազներն ու աշակերտութիւնը խառնելով վանական ներքին խռովութիւններուն:

Նոյն օրերուն կանգ առաւ նաև «Սիօն» ամսագրի հրատարակութիւնը:

Եսայի Գատրիարքի գահակալութեան 21 տարիներու ընթացքին, Վարժարան յաճախած եղան մօտ 150 աշակերտներ, որոնցմէ եկեղեցական ուխտ կատարեցին 11 Միաբաններ:

Թէև ուսումնական անձնաւորութիւն մը եղած չէ Եսայի Գատրիարք, սակայն հաւատացած է Երուսաղէմի մշակութային առաքելութեան և ամէն կերպով քաջալուրած է Չաքարիա և Կիրակոս պատրիարքներու սկսած ծրագիրները. տպարանին լոյս ընծայուած են պատմագիրքերու շարք մը և սկսած է հրատարակուիլ «Սիօն» ամսագիրը, Թէև կարճ ժամանակաշրջանով: Առաջին անձը եղած է ինք որ լուսանկարչութեան արհեստը ներմուծած է Երուսաղէմ: Ս. Երկրի մէջ առնուած առաջին լուսանկարները, որոնք գաղափար մը կու տան զանազան սրբատեղիներու և անձերու դիմագծի մասին, կը պարտինք իր նախաձեռնութեան:

Յաջորդ Գատրիարքին՝ Յարութիւն Վեհապետեանի օրով (1885-1910), Ժառանգաւորաց Վարժարանը կը շարունակէ իր կեանքը: Ուսուցչական կազմին մէջ կ'երևին հռչակաւոր դասատուներ. Գէորգ Գրիգորեան երաժշտագէտը, որ երկար տարիներ ծառայած է իբրև երաժշտութեան ուսուցիչ և դպրապետ Ս. Յակոբեանց Տաճարին, Գրիգոր Անմահուելի (նախկին հիմնադիր-տնօրէն Վերին Մանիսայի Հայ Ամերիկեան Վարժարանին), որ դասաւանդած է Գաղղիերէն և Գիտութիւն, Թովմաս Աճէմեան, որ երկու տարի միայն (1905-1907) Հայերէն լեզուի և շափական գիտութիւններու ուսուցիչն է եղած, Վանեցի Մարկոս Նաթանեան (նախկին փոխ-տեսուչ Վանի Վարժապետանոցին), որ 1886ին կը ձերբակալուի, կը բերուի Պոլիս և 1887ին կ'աքսորուի Երուսաղէմ, մինչև 1890 կը դասաւանդէ Պատմութիւն և Աշխարհագրութիւն, (ներում ստանալէ ետք կը վերադառնայ Պոլիս և հոն կը ծառայէ իբրև կրթական տեսուչ Պոլսոյ վարժարաններուն), իրաւագէտ Յակոբ Մեղաւորեան (նախկին տեսուչ Տրապիզոնի Համագրեաց Վարժարանի), որ 1888-1890 թուականներուն կը դասաւանդէ Հայերէն, Գիտութիւն և Տոմարակալութիւն, Յովհաննէս Զգնաւորեան եղած է գծագրութեան ուսուցիչ, նկարած է սրբանկարներ, Երուսաղէմ դառնուած հայկական մոզայիքներու իւղաներկ վերաբտադրութիւնը և ուսուցած է նկարչութիւն, Յովսէփ Տէր Վարդանեան, Ժառանգաւոր եղած է ապա՝ ուսուցիչ 1902-1904 շրջանին, վերջնականապէս վերադառնալէ առաջ Երուսաղէմ 1920ին, Նիկողայոս Զիգիանեանց, շրջանաւարտ Փէթրոպոլիսի համալսարանէն և գիտութեանց ուսուցիչ 1892-3, մէկ տարեշրջանի, Պետրոս Կիւրեղեան (Սապակիւիւն), որ 1890-2 տարիներուն աւանդած է գիտութեան դասեր, Սողոմոն Գրիգորեան, աշակերտ նոյն ժառանգաւորացին, եղած է Թուրքերէն լեզուի մասնագէտ և իբր այդ՝ ուսուցիչ և Գատրիարքարանի Թուրքերէնի քարտուղար, երկար տարիներ, և վերջապէս՝ հռչակաւոր գիտնական Ֆրէտէրիկ Մուրատ, գերմանագէտ, որ հրատարակած է «Յովհաննու Յայտնութեան նորագիտութիւնները» անուն ընդարձակ ուսումնասիրութիւնը, ձեռագիրներու բաղդատութեամբ:

1886ին, Յարութիւն Գատրիարք կը ձեռնադրէ չորս նորընծաներ, նախկին Ժառանգաւորներէն: Ասոնք են. Պետրոս Սրկ. Պետրոսեան որ կը վերակազուի Թովմաս, Պողոս Սրկ. Կարապետեան՝ Եսայի, Պետրոս Սրկ. Աւետիսեան՝ Մարթոս և Յարութիւն Սրկ. Ահարոնեան՝ Եղիսէ:

Թովմաս Վրդ. կը ծառայէ Ս. Աթոռիս զանազան տեսչութիւններու մէջ և կը վախճանի 1920ին: Եսայի Վրդ. նոյնպէս կը ծառայէ Ս. Յակոբի իբրև դասապետ և

չինուածապետ, անդամ Տնօրէն Ժողովոյ, կը վարէ այլ տեսչութիւններ և իր ժանկանացուն կը կնքէ 1909ին, Մատթէոս Վրդ. ծառայութեան երկար տարիներ կ'անցնէ Երուսաղէմ, կը վարէ պատասխանատու պաշտօններ, մեծ հեղինակութեամբ: Եանօթ իբրև Մատթէոս Եպօ. Գայրզեան, ան Ս. Աթոռի տիրական ղէմքերէն կը հանդիսանայ մինչև Թորգոմ Պատրիարքի օրերը: Իսկ Նիշիէ Վրդ., նոյնպէս կարգառուն ղէմքերէն Երուսաղէմի Միաբանութեան, ծանօթ իբրև Նիշիէ Եպօ. Ջիլինկիբեան, կը վարէ բազմաթիւ առաջնորդական պաշտօններ՝ Պէյրութ, Դամասկոս և Բաղէշ, վերադառնալէ առաջ Ս. Աթոռ ստանձնելու համար Ժառանգաւորաց Վարժարանի Տեսչութիւնը: Բազմաթիւ գիրքերու հեղինակ, առակաւոր յուշագրութիւններ, ան կ'աջտարուի Դամասկոս Սահակ կաթողիկոսի հետ և 1920ին կ'օծէ Պէյրութի Ս. Նշան Եկեղեցին: Յանկարծամար կ'ըլլայ 1929 Փետրուարին:

1889ին, նոր խումբ մը նախկին Ժառանգաւորներու կ'ընեն իրենց ուխտը Ս. Յակոբեանց Տաճարին մէջ: Ասոնք են. Յակոբ Տէր Ծերիկեան կը վերակոչուի Ղուկաս, Խաչատուր Քիւրքեան՝ Եղնիկ, Յովհաննէս Տէր Կարապետեան՝ Կարապետ, Գրիգոր Քէշիշեան՝ Վահան, Կիրակոս Տէր Սարգիսեան՝ Մկրտիչ, Տիգրան Տէր Խաչատուրեան՝ Հմայեակ և Կարապետ Յակոբեան՝ Դանիէլ:

Հուլիս Վրդ. յաջորդ տարին կը վախճանի Խարբերդի մէջ: Սարկաւազութեան (1882-87) վարած է վարժարանին կառավարչի պաշտօնը և դասաւանդած կրօնագիտութիւն: Եղնիկ Վրդ. (Պապայեան) կը ծառայէ Ս. Աթոռին մինչև 1901 տեսչական դասնապետ պաշտօններով և ապա կը վարէ Էնկիւրբի և Տրապիզոնի առաջնորդութիւնները: Տարագրութեամբ կը վերադառնայ Երուսաղէմ 1916ին և իր եկեղեցական ծառայութիւնը շարունակելու կ'երթայ Եգիպտոս, անկէ ալ՝ Պոլիս:

Կարապետ Վրդ. ին կը յանձնուի Ժառանգաւորաց Վարժարանի տեսչութեան պաշտօնը 1893-1901: Մինչև 1911 կը ծառայէ իբրև Հալէպի Առաջնորդ և Տնօրէն Ժողովի անդամ, երբ կը թողու կարգը և կ'երթայ Նիկոսիա:

Վանան Վրդ. իր ամբողջ կեանքը կ'անցնէ Երուսաղէմ, տեսչական պաշտօններու մէջ, մինչև վախճանը 1915ին, իբրև Լուսարարապետ:

Մկրտիչ Վրդ. կարճատե կեանք մը կ'ունենայ և կ'անցնէ զայն Ս. Աթոռի ծառայութեան մէջ, մինչև իր վախճանումը 1904ին:

Հմայեակ Վրդ. (Երէցեան) Ս. Աթոռի ծառայութեան նուիրուած Միաբաններէն եղած է: 32 տարիներու պաշտօնավարութեամբ, ան կը հանդիսանայ ամուր նկարագրով վարդապետներէն, որոնք իրենց փառքը կը փնտտեն անխնջ ծառայութեան մէջ:

Դանիէլ Վրդ. մի քանի տարիներ կը ծառայէ Ս. Աթոռին և 1896-1921, իբրև վարդապետ և եպիսկոպոս, առաջնորդական պաշտօններ կը վարէ Երզնկա, Ջմիւռնիս, Էտիքնէ, Տեղապահ Ս. Յակոբեանց Վանքին (1909-13), քարոզիչ՝ Սկիւտար, և կը վախճանի 1922ին իբրև Լուսարարապետ Ս. Յակոբեանց Տաճարին:

1892ի հունիսէն կը ներկայանայ հինգ ձեռնադրութիւններով. Նազարէթ Սրկ. Պէգիբճեան կը վերակոչուի Եփրեմ, Պողոս Երանազարեան՝ Պողոս, Յովհաննէս Ղազարեան՝ Համազասպ, Արշակ Պետրոսեան՝ Եղնիկի և Յարութիւն Պարոնեան՝ Յարութիւն Վրդ. 36 տարիներու ծառայութեամբ կեանք մը նուիրած է Ս. Աթոռին, տեսչական տարբեր պաշտօններու մէջ:

Պողոս Վրդ. կը ծառայէ Ս. Աթոռի իբրև Միաբան 18 տարիներ, ապա կը մեկնի Ամբերկա, ուր կը վախճանի 1913ին:

Համազասպ Վրդ. ևս կը պատկանի հաւատուար Միաբաններու այն խումբին, որոնք իրենց ամբողջ կեանքը նուիրած են Ս. Աթոռի ծառայութեան:

Եղնիկի Վրդ. առաջնորդութիւնը կը վարէ Տիգրանակերտի և երբ կ'երթայ Եպիսկոպոսական ձեռնադրութիւնը ընդունելու Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Երևանի մէջ կը վախճանի 1912ին:

Յարութիւն Վրդ. 40 տարիներ ծառայած է Ս. Աթոռին, իբրև Դիւանապետ և ուսուցիչ Վարժարանէն ներս Գեղարքութեան և կրօնագիտական դասերու:

1901-1902

ինը տարիներ ետք, 1898 ին, վարդապետական ձեռնադրութիւններու թիւը ժառանգաւորաց վարժարանի ընթացաւարտներէն կը հասնի եօթի. Յովհաննէս Սրկ. վարդանեան կը վերակոչուի Վրթաճես, Կիւրեղ Սրկ. Խաղապեան՝ Ներսես, Միւրիճան Սրկ. Նշանեան՝ Մեսրոպ, Ռուբէն Սրկ. Սամուէլեան՝ Սեղալքի, Տիգրան Սրկ. Գասպարեան՝ Վարդապետ և Պետրոս Սրկ. Սարաճեան՝ Պետրոս:

Վրթանէս Վրդ. (Գասապեան) իր կեանքը կը նուիրէ վանքի ծառայութեան, զանազան տեսչութիւններու մէջ, մինչև իր վախճանը՝ 1938:

Ներսէս Վրդ. իր կեանքը անցուցած է վարչական պաշտօններու մէջ՝ Պէտրութ, Զէյթուն և Վան:

Մեսրոպ Վրդ., եպիսկոպոս և Պատրիարք Ս. Աթոռոյ, վարած է ժառանգաւորաց վարժարանի տեսչութիւնը 1911էն մինչև 1930: Եղած է հեղանամբոյր և ազնիւ հոգիներէն, որոնք անաղմուկ կերպով վարած են Սուրբ Աթոռի բարձրագոյն պաշտօնները, առանց յաւակնտաութեան: Հրատարակած է Երուսաղէմի ընդարձակ պատմութիւնը, թարգմանուած Տիգրան Սաւալանեանի գրաբար բնագիրէն:

Աբրովքէս Վրդ. վարած է վարժարանի տեսչութիւնը Մեսրոպ Վրդ.էն տարի մը առաջ՝ 1910 ին: Իր կեանքը անցուցած է վարչական պաշտօններու մէջ, իր և տեսուչ Յապէլի և Առաջնորդ Տրապիզոնի և Պաղատտի, և մահկանացուն կնքած է վանքին մէջ 1917 ին:

Վարդան Վրդ. մինչև 1905 ծառայած է վանքին մէջ իր և հսկիչ ժառանգաւորացի, մեկնած է Պրուսա իր և Առաջնորդական Փոխանորդ և անկէ՝ Գալիֆորնիա, ուր երկար տարիներ ծառայած է իր և հոգևոր հովիւ և Առաջնորդ:

Պետրոս Վրդ. վարած է Կիպրոսի թեմի Առաջնորդութիւնը 1899-1905 և վերադարձած Երուսաղէմ, վարելու համար ժառանգաւորաց վարժարանի տեսչութիւնը մինչև 1908: 1913 ին կը հրատարի Միաբանութենէն և 1914 ին եպիսկոպոս կը ձեռնադրուի Սիւ: 1915 ին տարագիր Միաբանութեան հետ կը վերադառնայ Ս. Աթոռ և պատերազմէն վերջ Առաջնորդութիւնը կը վարէ Գամասկոսի, Հաճնոյ և 1921 ին՝ Կիպրոսի: Կիլիկիոյ Կաթողիկոսական Աթոռը կը բարձրանայ 1940 ին և կը վախճանի նոյն տարին, քառամսեայ կարճատե գահակալութենէ մը ետք:

1898 ին, ժառանգաւորաց ռուսաոզններէն Կարապետ Աբրահամեան կը ձեռնադրուի Պոլսոյ մէջ Մասրեոս անունով և կ'անցնի Ամերիկա, ուր կը ծառայէ մինչև 1910, երբ կը թողու իր կարգը:

Դարձեալ նախկին ժառանգաւորներէն Մկրտիչ Երկարակեցեան 1899 ին վարդապետական աստիճան կ'ընդունի Պարսկաստան, Եզնիկ անունով, և անդ կը ծառայէ մինչև իր սպաննութիւնը 1922 ին:

Նոյնպէս նախկին ժառանգաւոր Պետրոս Թուր-Սարգիսեան կը վերադառնայ իր ծննդավայրը՝ Հաճըն, կը ձեռնադրուի վարդապետ Սոսոյ մէջ 1892 ին, կը ծառայէ Կիլիկիոյ մէջ մինչև իր մահը 1909 ին:

Իսկ նախկին ժառանգաւոր Գէորգ Պուշակճեան կ'երթայ Արմաշ և այնտեղ կը ձեռնադրուի 1912 ին, վերակոչուելով Գեորգ: 1915 ի աղէտին կը նահատակուի Տրապիզոնի մէջ:

1902 ին ժառանգաւորաց վարժարանի շրջանաւարտներէն նոր խումբ մը կ'ընդունի քահանայական կարգը: Առնքե են. Գէորգ Զնանըզեան, որ կը վերակոչուի դարձեալ Գեորգ, Վաղարշակ Պոզոսեան՝ Վալարբակ, Երեմիա Լիգորեան՝ Երեմիա և Ռապիհոսն Գաղազեան՝ Սմբատ:

Գէորգ Վրդ. մօտ կէս դար ծառայած է Ս. Աթոռին, զանազան տեսչութիւններու և վարչական ժողովներու մէջ:

Վաղարշակ Վրդ. զացած է Սիւ և ծառայած Կիլիկիոյ Սահակ Կաթողիկոսին իր և քարտուղար և ապա՝ իր և Զէյթունի Առաջնորդ: 1918 ին թողած է կարգը:

Քէտոպցի Երեմիա Վրդ. և ա կը ծառայէ Կիլիկիոյ Կաթողիկոսական Աթոռին և կը նահատակուի Գիրէճիկի մէջ 1915ին:

Սմբատ Վրդ. և ապա՝ Եպիսկոպոս, վարած է զանազան պաշտօններ վանքին մէջ, Կրթալէ առաջ Գոշիս, աւր եղած է Գառրիարքանի ֆոխանորդ և քարոզիչ Բերայի ու մահացած այնտեղ 1935ին:

1905ին ձեռնադրուած են ժառանգաւորաց Վարժարանի երկու նախկին Սաներ՝ Վաղարշակ Գէքարեան և Մանուկ Մխիթարեան, վերակոչուելով Ղեւոնդ և Գիւս:

Ղեւոնդ Վրդ. կարգաթող եղած է 1912ին, իսկ Գիւս՝ Կաթողիկոսանալէ ետք՝ 1923ին:

1909ին Խորէն ֆոսթայեան և Գրիգոր Հովիւեան ձեռնադրուած են և կոչուած՝ Խորէն և Մելիսեպիկ:

Խորէն Վրդ. եղած է հաւատաւոր Միարաններէն Ս. Աթոռոյս, որոնք իրենց կեանքը նուիրած են ծառայութեան, զանազան պաշտօններով:

Մելիսեպիկ Վրդ. կը կոչուի Առաջնորդական պաշտօնի կեմիս և 1915ին կը նահատակուի, ինչպէս իր ընկերները՝ Գէորգ և Երեմիա վարդապետները:

Յարուսիւն Պատրիարքի օրացն

Յարուսիւն Պատրիարքի զահակալութեան քսանհինգ տարիներու ընթացքին (1885-1910), ժառանգաւորաց Վարժարանէն կ'անցնին 250 աշակերտներ, որոնք առ հասարակ երեք տարիներ միայն կ'ուսանին և շատեր կը մեկնին չմօրը թախանձանօք կամ ճանապարհ խնդրանքով, ոմանք կը վարուին իբրև ճանապարհորդ կամ ճանկարք և անուղղա՞յ կամ նաև ճանապարհ և անուղղա՞յ: Սակայն ճակատ ընտրեալները, որոնք կ'ընեն իրենց ուխտը Երուսաղէմ, Արմաշ կամ Սիւ և կը նուիրուին Եկեղեցիի ծառայութեան, կը կազմեն պատկառելի թիւ մը 35 եկեղեցականներու:

Մելիսեպիկ Վրդ. Մուրատեանի մեկնումէն ետք, ժառանգաւորաց Վարժարանի տեսչութիւնը վարած են իր ձեռնաստուներէն՝ Ղեւոնդ Վրդ. Մաքսուտեան (1877), Սահակ Վրդ. Կարապետ (1878-85) և Գէորգ Եպս. Երէցեան (1885-90): Ասոնց յաջորդած են Կարապետ Վրդ. Տէր Կարապետեան (1893-1901), Եղիշէ Եպս. Չիլիկի-Կիրեան (1902-1905), Գեորտ Վրդ. Սարահեան (1905-1908) և Սերոբէ Վրդ. Սա- մուէլեան (1909-10): Ուսուցիչներու շարքին երախտագիտութեամբ պէտք է արձա- նագրել այստեղ եկեղեցականներէն հետեւեալները, որոնք իսկից և ուսուցիչ եղած են ժառանգաւորաց Վարժարանին, Եսայի և Յարուսիւն պատրիարքներու ժամանակ. Խորէն Եպս. Մխիթարեան, որ վարած է նաև տեսչութիւնը 1866ին, Մկրտիչ Վրդ. Տէր Սահակեան, որ յաջորդած է իրեն 1866ին, Կարապետ Արք. Ներսէսեան, որ վարած է տեսչութիւնը 1869-76 տարիներուն, մինչև Ղեւոնդ Վրդ. Մաքսուտեան: Նոյն ժամանակաշրջանէն նշանաւոր եղած են իբրև ուսուցիչ՝ Ղեւոնդ Վրդ. Ղարա- պաղցի (Կրօն), Մամբրէ Եպս. Մարկոսեան (Հայերէն, Կրօն և Գծադրութիւն), Սար- գիս Եպս. Աճէմեան (Նիկոզ՝ 1898-1901), Յարուսիւն Վրդ. Պարոնեան (Կրօն և Գե- ղադրութիւն), Ղեւոնդ Եպս. Երշմանեան (Հայերէն և Յրանսերէն՝ 1895-1904) և Գե- օրգ Վրդ. Թուրեան (Եկեղեցական Պատմութիւն):

Յարուսիւն Պատրիարքի վախճանումէն ետք, 1911ին, Մեսրոպ Վրդ. Նշան- եան յանձն կ'առնէ ժառ. Վարժարանի տեսչութիւնը և կը վարէ զայն մինչև 1930:

1915ին Վարժարանը կը փակուի: Մեսրոպ Վրդ. իր առմարին մէջ կը գրէ. «Ճիշտը ճեշտակամ ընդհանուր ծագնապը պարտաւորեց Սուրբ Արարը առժամայեա փա- կել ժառանգաւորաց Վարժարանը 1915 Օգոստոս 31ին»:

1910-15 տարիներուն Վարժարանէն անցած են 33 աշակերտներ, որոնց շարքը յետագային մտած են եկեղեցական ասպարէզ: Ասոնք են. Մանուկ Տօլապճեան, որ 1917ին վարդապետ կը ձեռնադրուի ի Ս. Էջմիածին, վերակոչուելով Նեքսեա, Պօղոս Վարժեան, որ կը ձեռնադրուի 1918ին և կ'անուանուի Զաւեհ, Գառնիկ Պերպէրեան,

որ կը ձեռնադրուի 1922 ին Տրդատ անունով և Անդրանիկ Մանասեան, որ նոյն տարին կը ձեռնադրուի Յովնանէն անունով:

1915 ին, Սահակ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, իր Միաբաններով կը տարագրուի Երուսաղէմ: Թրքական կառավարութիւնը կ'աքսորէ նաև Պոլսոյ Զաէն Պատրիարքը, կը ջնջէ Ազգային Սահմանադրութիւնը և նոր կանոնադրութիւն մը կը հրատարակէ, շեմքնի Կարոյիկոս վէ Բարբի Նիզամնամեսի, որով կը միացնէ Սոս, Աղթամարի և Պոլսոյ Պատրիարքութիւնները Վերմէնի՝ Կաթողիկոս - Պատրիարք տիտղոսին տակ և Սահակ Կաթողիկոսի անձին մէջ:

1916 ին, Սահակ Կաթողիկոս - Պատրիարքի տուջին գործը կ'ըլլայ վերտանալ Վարժարանը Կարանոց անունին տակ, Մեսրոպ Վրդ. ի տոմարին արձանագրութիւնը կ'ըսէ. Վերին Ս. Օծութիւն Տ. Տ. Սահակ Ս. Կաթողիկոսի հրամանաւ և կարգադրութեամբ 1916 Ղոկտեմբեր 19 ին վերաբացուեցաւ Վարժարանը Կարանոց անուն տակ, լսարանական երկու բաժանումներով և աշակերտեցան ժառանգաւորաց Վարժարանի նախկին ութը և Երուսաղէմ զրկուած Արմաշու Դպրեվանոց տասներեք սաները: Ասոնց վրայ, Հոկտեմբեր 31 ին կ'աւելնան երկու սաներ և ընդհանուր թիւը կը հասնի 23 ին:

Վերաբացուած Դպրանոցին կեանքը տեւեց վեց ամիսներ: 1917 ի Ապրիլ 26 ին, 14 մեծ աշակերտները զինուորագրուելով Դամասկոս քաղաքացան, իրականին մէջ տարուեցան նահատակութեան: Մնացեալ սաները արձակուեցան ճշկերներուն զինուոր ըլլալուն պատճառաւ:

1915 ի աղէտը հասաւ Երուսաղէմ և իր ուները տարածեց մինչև ժառանգաւորաց Վարժարան, սակայն ոչ նոյն սաստկութեամբ: Հիմնադրուած կործանած վանքերէն և փառաւոր Արմաշէն վերապրողներ, եկեղեցական և աշակերտ, ապաստան գտան Երուսաղէմ, աննշան թուով: Երուսաղէմէն դացած եկեղեցականներ, որոնք պաշտօնի վրայ էին Թուրքիոյ թեմերուն մէջ, անպատմելի չարչարանքներով նահատակուեցան: Մահը մինչև Երուսաղէմ եկաւ հոնկէ ևս հնձելու համար փոքր խումբը Արմաշի աշակերտներուն, որոնք կազմած էին լսարանը վերաբացուած Դպրանոցին: Զխնայուեցաւ նոյնիսկ Օրմանեան Պատրիարքի յոռաջացած տարիքին: 1917 ին ան ևս աքսորուեցաւ Դամասկոս, ուր մնաց մինչև պատերազմին վերջը:

Եօթնասուն լման տարիներու աշխատանքէ, զոհողութիւններէ և իրազործումներէ ետք փակուեցաւ Զաքարիոս Պատրիարքի հիմնած ժառանգաւորաց Վարժարանը, տալէ ետք Ս. Աթոռին հաւատաւոր Միաբաններ, որոնք Ս. Յակոբեանց Առաքելական Աթոռին փառքին նախանձախնդիր՝ իրենց անձերը զոհեցին հայկական ներկայութիւնը ամուր պահելու համար Սիոնի բարձունքին վրայ, իսկ Հայ Եկեղեցիին ժառանգաւորաց Վարժարանը առաւ շարք մը բարձրաստիճան եկեղեցականներու, որոնք իբրև Առաջնորդ, Պատրիարք կամ Կաթողիկոս տարին մեր ժողովուրդին՝ սրբազան պատգամը Քրիստոսի Աւետարանին, բարի հովիւին ոգիով առաջնորդելու համար անոր ճակատագիրը ամենէն դժնդակ պայմաններուն մէջ իսկ:

(Մնացեալը լազորդիւ)

Շ.



ՃԱՌԱՆԳԱԻՌՐԱՅ ՎԱՐՔԱՐԱՆԻ ԵՒ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐՈՒ ԿՈՒՆՁՔԸ

Ստորև կու տանք հակիրճ կենսագրութիւնը 1965էն առիկն Ս. Աթոռոյս ժառ. Վարժարանի և Ընծայարանի ընթացքը աւարտած և Ս. Եակոբեանց Միտրանուծեան անդամակցած կուսակրօն քահանաներուն, ինչպէս նաև իրենց կրօնական ուսումը մեր մօտ առնելէ հաք Ամերիկա մեկնած և հոն ամուսնացեալ քահանայ ձեռնադրուած Տէր Հայրերուն:

1965 Օգոստոս 1, Վարդավառի տօնին, Ս. Եակոբեանց Մայր Տաճարին մէջ, Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէ ձեռնադրուած է Տ. Արշէն Արեղան:

Տ. Արշէն Վրզ. Այվազեան, աւազանի անունով Յովհաննէս, ծնած է Պէյրուսի 5 Յունուար 1945ին: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի Արգարեան ազգային վարժարանին մէջ, որուն Ե. Ղասարանը աւարտելէն հաք եկած է Երուսաղէմ 1956ին և աշակերտած Ս. Աթոռոյս ժառ. Վարժարանին, որուն ընթացքը 1961ին աւարտելով ստացած է Ուրար և անցած Ընծայարանի բաժինը: 1963 Յուլիս 13ին Սարգուսազ ձեռնադրուած է Լուսարարագետ Գերբ. Տ. Հայրիկ Արքեպօ. Ասլանեանէ:

Հայր Արշէն 1966-70 վարելէ հաք Ս. Աթոռոյս Տպարանի Տեսչութիւնը և 1967-69 ժառ. Վարժարանի Փոխ-Տեսչութիւնը մեկնած է Միացեալ Նահանգներ, ուր առհն մը հովուական պաշտօն վարած է Նիւ Եորք նահանգի մէջ: 1977ին անցած է Ֆիլատելֆիա:

Երկու ամիսներ հաք, 10 Հոկտ.ին, Վարդապետ Խաչի տօնին օրը, Ս. Եարուծեան Տաճարին մէջ, Քրիստոսի Ս. Գեորգիմանին վրայ մատուցուած Ս. Պատարագի ընթացքին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը կատարեց ձեռնադրութիւնը Տ. Ղեւոնդ Արեղային:

Տ. Ղեւոնդ Ծ. Վրզ. Սամուրեան, աւազանի անունով Տիրան, ծնած է Պոսթըն՝ 1934ին: Նախակրթութիւնը ստացած է ծննդավայրի զանազան վարժարաններուն մէջ, որոնցմէ Պոսթընի համալսարանը աւարտած է 1959ին: Իր մէջ հոգեւորականի կոչում զգալով, 1962ին եկած է Երուսաղէմ և հետեւած Ընծայարանի դասընթացքներուն որպէս մասնաւոր ուսանող: 1963ին ստացած է Ուրար, իսկ 31 Յուլիս 1965ին Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէն ձեռնադրուած է Սարգուսազ:

Քահանայական ձեռնադրուածէն ետք առհն մը վարած է կիւլպէնիկան Մատենադարանի Տեսչութիւնը, ապա, 1967ին, մեկնելով Ամերիկա, հետեւած է աստուածարանական ընթացքի: Ներկայիս հոգեւոր հովիւն է Լէքսինգթընի (Մէսէչուսէց): Վերջերս, իր ձեռներէց ճիգերով յաջողեցաւ կառուցանել Անիի Մայր Տաճարի նմանութեամբ շքեղ եկեղեցի մը, յարակից դպրոցով: Մայրապետական աստիճան ստացած է 1972ին, Երուսաղէմ իր այցելութեան միջոցին:

1966 Մայիս 29, Հոգեւորատեան օրը, Ս. Եակոբեանց Մայր Տաճարին մէջ, Ամենապատու Ս. Պատրիարք Հայրը քահանայ ձեռնադրեց Տ. Պարէտ Արեղան:

Տ. Պարէտ Վրզ. Մրցեան, աւազանի անունով Խաչիկ, ծնած է 1946ին՝ Արուսաղէմ: Նախակրթութիւնը ստացած է տեղուոյ Ս. Թարգմանչաց Վարժարանին մէջ: Կանուխէն որբացած ըլլալով և հոգեւոր կոչում զգալով իր մէջ, 1959ին, Նախակրթարանի Ե. կարգը աւարտելէ հաք մտած է ժառանգ. Վարժարան, որուն շրջանը 1963ին աւարտելէ հաք անցած է Ընծայարանի բաժինը, հետեւելով անոր եւամեայ դասընթացքներուն: 1965 Յուլիս 31ին Սարգուսազ ձեռնադրուած է Ամեն. Ս. Պատրիարք Հօր ձեռամբ:

Հայր Պարէտ եղած է Գաւազանակիր Ս. Պատրիարք Հօր, ինչպէս նաև աւանդած է կարգ մը դասեր՝ Ս. Թարգմանչաց Երկ. Վարժարանի մէջ, 1968-71 վարած է Ս. Աթոռոյս Մատակարարի պաշտօնը: Յաջորդող երեք տարիներուն ստանձնած է Եաֆոյի և Հայֆայի Հոգևոր Հովուութիւնը, որմէ ետք մեկնած է Միացեալ Նահանգներ, Հոն նախ օգնական հովիւ եղած է Տիթթոյթի հայ համայնքին: Տեղւոյն համալսարանին մէջ կատարելագործած է իր ուսումը, յետոյ անցած է Մոնթրէալ, Գանատա, իբր հոգևոր հովիւ տեղւոյն հայ գաղութին:

1968 Յուլիս 28, Վարդավառի աստիճան, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Ս. Յակոբանց Մայր Տաճարին մէջ կատարած է ձեռնադրութիւնն ու օծումը Ընծայարանէն ընթացաւարտ 4 երիտասարդ Սարգաւազներու՝ Տ. Աղան, Տ. Սիփան, Տ. Նարեկ և Տ. Սևան Աբեղաներ:

Յ. Աղան Ծ. Վրդ. Պալիօզան, աւագանի անունով Եղիա, ծնած է Հոյէպ՝ 17 Օգոս. 1946ին: Նախնական կրթութիւնը ծննդավայրի Բէթէլ վարժարանին մէջ ստանալէ և զայն 1961ին աւարտելէ ետք, նոյն տարին դիմած և ընդունուած է Ս. Աթոռոյս ժառանգ. Վարժարանը, որուն քառամեայ ընթացքը աւարտած է 1965ին և անցած Ընծայարանի բաժինը: Սարգաւազ ձեռնադրուած է 28 Մայիս 1966ին, Ամեն. Ս. Պատրիարք Հօրմէն:

Հայր Աղան ձեռնադրութիւն ընդունած տարին իսկ սկսած է դասաւանդել ժառ. Վարժարանէն ներս, վարելով նաև անոր քարտուղարութեան և մարդիչ-ուսուցիչի պաշտօնները, 1970ին բարձրանալով փոխ-սեպուրթեան պաշտօնին: Նոյն տարին նշանակուած է Տեսուչ կիւլտւրայէնիկեան Մասննադարանին: Տարի մը ետք կը մեկնի Հայրենիք, հետեւելու հայաքրիստական բարձրագոյն ուսման, Հոն կը մնայ մինչև 1974, կբր Ս. Աթոռ վերադառնալով մէկ արտառն համար Տեսուչ կը կարգուի ժառ. Վարժ. և Ընծայարանի: 1975ին, Ամենայն Հայոց Հայրապետի Երանանդով կը մեկնի Աւստրալիա, իբրև

օգնական Մայր. Արևելքի կաթող. Պատուիրակ Տ. Գարեգին Եպս.ի: Հոն է որ ատեն մը ետք կ'ընդունի աստիճանը Մայրաքոյն Վարդապետութեան, Հայր Աղան է: Աթոռ գտնուած միջոցին ատեն-ատեն բերած է նաև իր աշխատակցութիւնը «Սիոն» ամսագրին:

Յ. Սիփան Վրդ. Մխանան, աւագանի անունով Յարութիւն, ծնած է Հալէպ՝ 1948ին: Ծննդավայրի Գերմանիկեան և Մեսրոպեան վարժարանները յաճախելէ և վերջինէն 1962ին շրջանաւարտ ըլլալէ ետք, ընդունուած է Ս. Աթոռոյս ժառանգ. Վարժարանը, զոր աւարտած է 1965ին և անցած Ընծայարանի բաժինը: Սարգաւազ ձեռնադրուած է Աղան Աբեղայի հետ:

Քահանայական ձեռնադրութիւնէն ետք և մինչև Ս. Աթոռու Գալիֆօրնիա, հովուական պաշտօնով մեկնումը 1973ին, Հայր Սիփան վարած է կարգ մը կարևոր պաշտօններ: 1969ին նշանակուած է Տեսուչ Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին, մինչև 1972, և դասեր ստանձնած է Ս. Թարգմանչաց Վարժարանի մէջ: 1971ին իրեն կը յանձնուի նաև Աւագ Թարգմանի կարևոր պաշտօնը: Ներկայիս հոգևոր հովիւն է Սան Յօզէի հայ համայնքին, Գալիֆօրնիա:

Յ. Նարեկ Վրդ. Մարճազէիսան, աւագանի անունով Մանուէլ, ծնած է Պէյրութ՝ 17 Ապրիլ 1947ին: Նախակրթութիւնը ստացած է ծննդավայրի Աբգարեան և Ահրամճեան վարժարաններուն մէջ: Վերջնոյս Դ. դասարանը աւարտելէն ետք 1960ին ընդունուած է Ս. Աթոռոյս ժառ. Վարժարանը և 1965ին անցած Ընծայարանի բաժինը: Սարգաւազ ձեռնադրուած է իր օժակիցիներուն հետ:

Հայր Նարեկ վարած է Ս. Հրեշտակապետաց Վանուց Տեսուչութիւնը՝ 1969-74, դասաւանդելով նոյն ատեն Ս. Թարգմանչաց Վարժարանէն ներս: Յետոյ մեկնած է Գալիֆօրնիա, իբրև հոգևոր հովիւ Լոս-Անճէլըսի: Ատեն մը ետք անցած է Փասադէնա, ուր կը շարունակէ քահանայապետութիւն մինչև այսօր:

Յ. Սեւակ Վրդ. **Ղարիպեան,** աւազանի անունով Յովհաննէս, ծնած է Պէյրութ՝ 1940 ին: Նախակրթութիւնը ծնընդամայրի Աբգարեան և Ռուբինեան վարժարաններուն մէջ ստանալէ և վերջնոյն Ե. դասարանը 1954 ին աւարտելէ ետք անցած է կեանքի ասպարէզ և հետեւած արհեստի, միևնոյն ատեն ինքնաշխատութեամբ շարունակելով ընդհատուած իր ուսումը: 1965 ին, կրօնաւարելու փափուքէն մղուած, եկած է Ս. Աթոռ և Ուրար ընդունելով մտած Ընծայարանի բաժինը: Սարկաւազ ձեռնադրուած է իր օժակիցներուն հետ:

Հայր Սեւան իր ձեռնադրութենէն առգին, ամբողջ 11 տարիներ, մնացած է Ս. Աթոռոյ մէջ, վարելով մէկէ տւելի կարեւոր պաշտօններ: Այսպէս, նոյն տարին իսկ նշանակուած է հսկիչ և ուսուցիչ ժառ. վարժարանին, յաջորդ տարի բարձրանալով փոխ-տեսչութեան պաշտօնին, 1971 ին թողնելով այդ պաշտօնները, ստանձնած է Ս. Աթոռոյ Մատկարարութիւնը, զոր վարած է երկու տարիներ և ապա վերադարձած ժառ. վարժարանի փոխ-տեսչութեան պաշտօնին, նոյն տարին դասեր ստանձնելով Ս. Թ. վարժարանէն ներս, զոր կը շարունակէ ցայսօր: 1975 ին միանգամայն կը ստանձնէ Ս. Աստուածածնայ և Ս. Հրեշտակապետաց տեսչութիւնները: Առաջինը կը վարէ մինչև 1978, իսկ երկրորդ պաշտօնին վրայ է ցայսօր, դասաւանդելով նաև կրօնի դասեր ժառանգաւորաց վարժարանին մէջ:

1971 Յուլիս 25, վարդավառի կիրակիին, Մայր Տաճարին մէջ, Ամեն. Սրբ. Պատրիարք Հայրը կատարեց ձեռնադրութիւնն ու օծումը Տ. Տ. Նուրհան, Գրեակ, Վերգէն, Խաթակ և Մուշկ Արեղաններուն:

Յ. Նուրհան Վրդ. **Մանուկեան,** աւազանի անունով Պողոս, ծնած է Հալէպ՝ 22 Յուլիս 1948 ին: Նախնական ուսումը ստացած է ծննդավայրի Հոյկազեան ազգ. վարժարանին մէջ, որուն Ծրդ դասարանը աւարտելէ ետք ընդունուած է Անթիլիասի Գրեակի մասը: Գ. դասարանը աւարտելէ ետք կը վերադառնայ Հալէպ և երկու

տարիներ կ'անցնի գործի ասպարէզ: 1966 ին կը դիմէ և կ'ընդունուի Ս. Աթոռոյ ժառ. վարժարանը, որուն ընթացքը կ'աւարտէ յաջորդ տարի: Սարկաւազ կը ձեռնադրուի 1968 Յուլիս 28 ին՝ Լուսաբարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսէ, շարունակելով կրօնադիտական իր ուսումը Ընծայարանի բաժնին մէջ:

Քահանայական ձեռնադրութիւն ընդունելէն ետք Հայր Նուրհան կը նշանակուի փոխ-տեսչաւ ժառանգ. վարժարանին: 1972-73 տարեշրջանին ժընեկ (Ջուրիցերիս) մէջ կը հետեի համալսարանական ընթացքի, հովուելով նոյն ատեն տեղւոյն փոքրաթիւ դպրոցը: Երբևայդէ՛ վերադառնալով՝ կը դասաւանդէ Ս. Թ. Երկ. վարժարանի մէջ: 1975 էն ստգին կը վարէ Եաֆայի և Հայֆայի հոգևոր հովուութիւնը:

Յ. Գրեակ Վրդ. **Մուրաթեան,** աւազանի անունով Մանուկ, ծնած է Հալէպ՝ 6 Նոյմ. 1951 ին: Քեռորդին է Մարտիրոս Առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ Եպս. վարդանեանի: Նախակրթութիւնը ստացած է Գամիշլիի Ազգ. վարժարանին մէջ, մինչև Ե. դասարան, որմէ ետք, 1963 ին, դիմած է ընդունուած է ժառ. վարժարան, զոր աւարտած է 1967 ին: Սարկաւազ ձեռնադրուած է նախորդին հետ: Ընծայարանի քառամեայ ընթացքին հետեւած է 1967-71:

Ձեռնադրութիւնէն տարի մը ետք նշանակուած է Հանգերձապետ: 1973-74 դասաւանդած է ժառ. վարժարանի մէջ: 1974-75 եղած է Տեսուչ Ս. Աստուածածնայ Տաճարին: Ապա մեկնած է Հարաւային Ամերիկա և կը մնայ ցարդ Արժէնթին՝ հովուական պաշտօնով:

Յ. Վերգէն Վրդ. **Այլապեան,** աւազանի անունով Օննիկ, ծնած է Շըրնաք (Սղերդ)՝ 1950 ին: Նախակրթութիւնը ստացած է պետական վարժարանին մէջ, մինչև Ե-դասարան, որմէ ետք Պոլիս փոխադրուելով՝ մտած է Ս. Խոջ Գրեակի մասը: 1967 ին ընդունուած է Ս. Աթոռոյ Ընծայարանը, մինչև 1971 բոլորելով անոր քառամեայ շրջանը: Սարկաւազ ձեռնադրուած է նախորդներուն հետ:

Ձեռնադրութենէն անմիջապէս ետք նշանակուած է մարզիչ ժառ. ուսանողութեան: Յաջորդ տարի եղած է նաև Դարպասընկալ, 1973 ին մեկնած է Պոլիս, ընելու զինուորական իր ծառայութիւնը: 1975 ին անցած է Անգլիա, և հետևած Լոնտոնի King's College ի սասուածարանական դասընթացքներուն, զոր աւարտեց այս տարի գովելի յաջողութեամբ:

Յ. Խաճակ Վրզ. Պարտմեան, աւագանի անունով Սարգիս, ծնած է Արարկիր՝ 1951 ին: Նախնական ուսումը օտարացած է Պոլսոյ Մեսրոպեան ազգ. վարժարանին մէջ, ապա անցած է Ս. Խաչ Դըպրեվանքը: 1967էն սկսեալ աշակերտած է Ս. Աթոռոյս Ընծայարանին, մինչև իր քահանայական ձեռնադրութիւնը: Սարկաւաղական ձեռնադրութիւնը ընդունած է նախորդներուն հետ:

Ձեռնադրութենէն անմիջապէս ետք նշանակուած է Փոխ-Տեսուչ ժառ. վարժարանին, նոյն ասին օտանձնելով կրօնագիտութեան դասեր: 1973 ին, իր օժակից Տ. Վիգէն Արեղայի հետ մեկնած է Պոլիս, ընելու համար զինուորական իր ծառայութիւնը: 1974-75 եղած է Հովիւ Ետֆայի և Հայֆայի Ապա մեկնած է դարձեալ Պոլիս, ուրից 1977 ին անցած է Ամերիկա, թէ՛ հովուական պաշտօն կատարելով Նիւ Եորք նահանգին մէջ և թէ՛ հետևելով սասուածարանական ընթացքի:

Յ. Մուշեղ Վրզ. Թաշեհան, աւագանի անունով Գարբիէլ, ծնած է 1947 ին՝ Պէյրութ: Նախակրթութեան մէկ մասը ծննդավայրի նոր Մարաշ թաղի Ս. Բառասուն Մանկանց ազգ. վարժարանին մէջ ստանալէ ետք, անցած է Նոր Հաճընի կենաց Իպրոցը: 1960 ին, վերջնոյն Ե. դասարանը աւարտելէ ետք ընդունուած է Ս. Աթոռոյս ժառ. վարժարանը, որուն քառամեայ ընթացքը 1964 ին բոլորելէ ետք վերադարձած է իր ծննդավայրը և մտած գործի սապարէզ: 1970 ին վերստին եկած է Երուսաղէմ և նոյն տարւոյ Սեպտ. 19 ին ընդունած Աւագ Սարկաւաղութեան ասիական Ամեն. Ս. Գաորիարք Հօր ձեռամբ և հետևած Ընծայարանի բարձրագոյն կարգի դասընթացքներուն:

Ձեռնադրութենէն ետք սկսած է դասաւանդել ժառ. վարժարանէն ներս: Յաջորդ տարի Տեսուչ կարգուած է Գեթսեմանի Ս. Աստուածածնայ Տաճարին, 1973 ին ընդունած է նաև Դարպասընկալ պաշտօն: Տարի մը ետք Ամերիկա մեկնելով՝ հովուած է Հօլիվուսի հայ գաղութը: Ներկայիս Հոգևոր Հովիւն է Սան Ֆրանչիսկոյի հայ համայնքին, Գալիֆօրնիա:

1973 Յունիսի 23 ին, Եսրաթ, Մայր Տաճարին կից Ս. Էջմիածին մարտան մէջ, Դիւանապետ Գեբը. Տ. Շահէ Արքեպիսոպ. Աճէմեան կատարած է քահանայական ձեռնադրութիւնը Տ. Ռուբէն Արեղայի:

Յ. Ռուբէն Վրզ. Յովակիմեան, աւագանի անունով Արսէն, ծնած է 1913 ին՝ Նոր-Ջուղա: Նախակրթութիւնը տեղւոյն ազգ. վարժարանին մէջ օտանալէ ետք մեկնած է Կալիֆորնիա (Հնդկաստան), ուր երեք տարիներ շարունակած է ուսումը Բողոքականներու St. James վարժարանին մէջ: Ապա մտած է գործի սապարէզ, ընտրելով առևտրական ճիւղը Բ. Համալսարանային Պատերազմի ատեն վերադարձած է իր ծննդավայրը, ուր Սարկաւաղ ձեռնադրուած է 1968 ին, 1972 ին Երուսաղէմ գալով՝ տարի մը հետևած է Ս. Աթոռոյս Ընծայարանի դասընթացքներուն իբրև ազատ ուսանող:

Հայր Ռուբէն տարիէ մը ի վեր կը վարէ Մայր Տաճարի ժամօրհնողի, ինչպէս նաև Տպարանի Տեսուչութեան պաշտօնները:

1974 Սեպտ. 29, Խաչվերացի տօնին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կատարած է ձեռնադրութիւնը Տ. Ասպետ Արեղայի:

Յ. Ասպետ Արզ. Պայեան, աւագանի անունով Համարձու, ծնած է Պէյրութ՝ 1954 ին: Նախակրթութիւնը, մինչև Ե. դասարան, ծննդավայրի Նուպարեան ազգային երկսեռ վարժարանի մէջ ստանալէ ետք, 1966 ին կու գայ Երուսաղէմ և կ'աշակերտի ժառ. վարժարանին: 1971 ին, աւարտելով վարժարանի ընթացքը, անցած է Ընծայարանի բարձրը: Սարկաւաղ

ձեռնադրուած է 1972 Սեպտ. 24, Խաչ-
վերացի տունին, ձեռամբ Գերշ. Տ. Շահէ
Սրբազանին:

Ձեռնադրութենէն ետք դասեր ստան-
նած է Ժոռ. Վարժարանէն ներս: 1975ին
նշանակուած է Մտտակարար Ս. Աթոռոյ
և այդ պաշտօնը վարած է երկու տարի-
ներ: 1978ին կարգուած է Աւագ Թարգման:

1976 Յունիս 13, Հոգեգալստեան օրը,
Ժոռ. Վարժարանի և Ընծայարանի Վե-
րատեսուչ Գերշ. Տ. Շահէ Արքեպօ. կա-
տարեց քահանայական ձեռնադրութեան
և օժման կարգը Տ. Հայկազուն Արեղային,
Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ:

Տ. Հայկազուն Վրդ. Մեկնեմեմ, աւա-
զանի անունով Պարոյր, ծնած է 1949ին՝
Տիթրոյթ (Ամբրիկա): Իր նախնական և
միջնակարգ ուսումը ստացած է ծննդա-
վայրի դպրոցներուն մէջ, ապա յաճախե-
լով Wayne համալսարանը, 1972ին ստա-
ցած է B. A. ի ստորին, մասնագիտու-
նալով աշխարհագրութեան և քննիւրաբա-
նութեան մէջ, իսկ 1974ին ստացած է
M. A. ի ստորին լեզուաբանութեան ճիւ-
ղին մէջ: 8 տարիներ դասուանողած է դա-
նազան վարժարաններու մէջ, հայ (Կի-
րակոսեան) թէ օտար: 1969-70 հետեւած
է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հոգևոր Ծե-
մարանի դասընթացներուն: Կրօնաւորե-
լու փառաբան մզուած՝ 1974ին եկած է
երևուողմէ, մասնագիտանալու հայագի-
տական ուսմանց մէջ, նոյն տանն Ժոռ.
Վարժարանի ուսանողութեան դասուան-
դելով Անգլերէն և Աշխարհագրութիւն:
Պատրաստած է Աշխարհագրութեան երկ-
լեզու դասագիրք: 28 Յունիս 1975ին ըն-
դունած է Սարկաւազական ձեռնադրու-
թիւն Շահէ Սրբազանին:

1978 Մայիս 21ին ստացած է Վար-
դապետական դուազան և յաջորդ օրը
մեկնած Ամբրիկա, իբր հոգևոր հովիւ:

1976 Օգոստոսի 22ին, Պոլսոյ մէջ,
Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամեն. Տ.
Շնորհք Արքեպիսկ. կատարած է ձեռնա-
դրութիւնն ու օժմամբ Ս. Աթոռոյ Ժոռ.
Վարժարանի նախկին սաներէն Տ. Մա-
նուէլ Արեղայի:

Տ. Մանուէլ Արդ. Երկաթեմ, աւա-
զանի անունով Հայկ, ծնած է 1954ին՝
Պոլիս: Նախնական ուսումը ծննդավայրի
Ս. Միսրոպեան վարժարանին մէջ ստա-
նալ է անոր Ե. կարգը աւարտելէ ետք,
1968ին եկած է Ս. Աթոռ և աշակերտած
Ժոռ. Վարժարանին, որուն ննգամեայ
չրջանը 1973ին բոլորելէ ետք վերադար-
նած է իր ծննդավայրը: Ընն է որ ինք-
նաշխատութեամբ իր ուսումը ճոխացնել
ետք, 1976 Օգոստոս 19ին ձեռնադրուած
է Սարկաւազ՝ Տ. Շահան Եպօ. Սվաճեանէ,
իսկ 3 օրեր ետք՝ կուսակրօն քահանայ:

1978ի սկիզբը Հայր Մանուէլ կը դիմէ
և կ'ընդունուի իբրև Միաբան Ս. Յակոբ-
եանց Ուխտին: Նոյն տարին կը կարգուի
Փոխ-Տեսուչ Ժոռ. Վարժարանին և Մա-
տակարար Ս. Աթոռոյ: Ներկայ տարւոյս
Մայիսին կ'ըրժարի զոչ պաշտօն-
ներէն, անձնական պատճառներով: Կը
չարունակէ իր դասուանողութիւնը միայն
Ս. Թարգմանչաց Վարժարանէն ներս:

1977 Մայիս 29, Հոգեգալստեան տօ-
նին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը քա-
հանայ ձեռնադրած է Տ. Կոմիտաս, Տ.
Բարսեղ և Տ. Եղնիկ Արեղաներուն, Ս.
Յակոբեանց Մայր Տաճարին մէջ:

Տ. Լուսինա Արդ. Երեզրեմեմ, աւա-
զանի անունով Հրանդ, ծնած է 1955ին՝
Պոլիս: Նախակրթութիւնը ստացած է
ծննդավայրի էստեան սղգ. վարժարանի
մէջ, որուն Ե. դասարանը ուարտելէ ետք
1968-69 տարեշրջանին աշակերտած է
Միթիթարեան վարժարանին: 1969ին կու-
գայ Ս. Աթոռ և կ'աշակերտի Ժաւառագա-
ւորաց Վարժարանին, որուն ուսումնական
չրջանը կ'աւարտէ 1973ին և կ'անցնի Ըն-
ծայարանի բաժինը: 1974 Սեպտ. 28ին
կը ձեռնադրուի Աւագ Սարկաւազ՝ Լուսա-
բարապետ Ս. Հայրիկ Արք. ի ձեռամբ:

Ձեռնադրութենէն քանի մը ամիս
ետք, Հայր Կոմիտաս կը մեկնի Գանատա,
հետեւելու համար աստուածաբանական ըն-
թացքի:

Տ. Բարսեղ Արդ. Գալմաէրեմ, աւա-
զանի անունով Սերոբ, ծնած է Ճըսր
Շըսըր (Սուրիա)՝ 1954ին: Նախակրթու-

թիւնը ստացած է Բէսապի ազգ. վարժա-
րանին մէջ, որուն Գ. դասարանը աւար-
տելէ ետք եկած է Երուսաղէմ՝ 1965ին և
աշակերտած ժառ. վարժարանին: 1974ին,
վարժարանի ընթացքը լրացուցած ըլլա-
լով, անցած է Բնծայարանի բաժինը: 1975 Յունիս 28ին ձեռնադրուած է Սար-
կաւազ՝ Տ. Եանէ Արքեպօ.ի ձեռամբ:

Ձեռնադրութենէն ետք կարգուած է
Գաւաղանակիր Ս. Գաարիարքի, իսկ ներ-
կայ տարւոյս ընթացքին ստանձնած է
նաև Ս. Աթոռոյս Մատակարարի պաշտօ-
նը: Տարի մը գասաւանդած է ժառանգ.
վարժարանէն ներս: Մասնակցած է նաև
Գ. Ը. Ե.ի քննութեանց և յաջողած է
Հայերէն, Անգլերէն լեզուներու և կրօ-
նական ուսմանց մէջ:

Յ. Եզնիկ Արզ. Պալեան, աւազանի
անունով Սիմոն, ծնած է Մէրախն՝ 1958ի
առաջին օրը: Ընտանեօք Գոլիս փոխա-
դրուելէ ետք, 1968 ին կը դիմէ և կ'ըն-
դունուի ժառ. վարժարան: Չորս տարի
Ս. Թարգմանչաց վարժարանին աշակեր-
տելէ ետք կ'անցնի ժառնգ. վարժարան,
իսկ 1974ին՝ Ընծայարան: 26 Մարտ 1977 ին
Սարկաւազ կը ձեռնադրուի Գեորշ. Տ.
Եանէ Արքեպօ.ի ձեռամբ:

Ձեռնադրութենէն քիչ ետք կը մեկնի
Գոլիս, կանչուած ըլլալով զինուորական
ծառայութեան: Այս տարի անցաւ Ամե-
րիկա, հետեկելու համար ուսման բարձր-
դոյն ընթացքի:

Յաջորդ կիրակի, 5 Յունիս, Ս. Յա-
րութեան Տաճարի վերնատան մեր մտա-
բան մէջ, Գեորշ. Տ. Կիւրեղ Նպո. Գաբիկ-
եան կատարեց քահանայական ձեռնադրու-
թիւնն ու օծումը Տ. Սեպուհ Արեղային:

Յ. Սեպուհ Արզ. Էրզիւհեան, աւա-
զանի անունով Սիմոն, ծնած է 1956 ին՝
Գոլիս: Ֆէրիքէօյի ազգ. վարժարանի Ե.
դասարանը 1970 ին աւարտելէ ետք, դի-
մած է Ս. Աթոռ և ընդունուած իբրև
սան ժառնգ. վարժարանի: Հոս կը մնայ
երկու տարիներ և ապա կը վերադառնայ
իր ծննդավայրը, ուր ևս կը մնայ նոյն-
քան ժամանակ: 1974ի վերջերը Երուսա-
ղէմ գալով մտաւ ի շարք Ս. Աթոռոյ աշ-

խատուար Միարանից: 28 Նոյմ. 1976 ին,
Սարկաւազ ձեռնադրուեցաւ Տ. Կիւրեղ
Նպիտկոպոսէն: Ձեռնադրութեան թուա-
կանէն ասդին կը գտնուի Գոլիս՝ զինու-
որական ծառայութեամբ: Վերջերս Գաւա-
ղանակիր նշանակուած է Ամենապատիւ
Տ. Ենորհջ Գաարիարքին:

1978 Օգոստոս 6, վարդավառի տա-
նին, Արևմտ. Եւրոպայի կաթող. Գատու-
րակ Գեորշ. Տ. Սերովբէ Արքեպիսկ. Մա-
նուկեան Ս. Յակոբեանց Մայր Տաճարին
մէջ ձեռնադրած է Տ. Բարգէն, Տ. Վա-
նիկ և Տ. Արփիար Արեղաները:

Յ. Բարգէն Արզ. Անուշեան, աւազանի
անունով Յարութիւն, ծնած է 1958 ին՝
Գոլիս: Նախակրթութիւնը ստացած է իր
ծննդավայրի Ս. Մեսրոպեան վարժարանին
մէջ, 1970 ին եկած է Երուսաղէմ իբրև
Տատուրեան սան և աշակերտած է Սրբոյ
Թարգմանչաց վարժարանին: 1972 ին ան-
ցած է ժառանգ. վարժարան, որուն ըն-
թացքը 1975 ին աւարտելէ ետք հետեւած է
Ընծայարանի դասընթացքներուն: Ուրբ
ընդունած է 1976 ին, իսկ 1977 Մարտ 26ին
ձեռնադրուած է Սարկաւազ՝ ձեռամբ Տ.
Եանէ Արքեպօ. Աճէմեանի: Ներկայ տա-
րւոյս Մարտին մեկնած է Ամերիկա, հե-
տեկելու աստուածարանական ընթացքի:

Յ. Վանիկ Արզ. Մանկատարեան, աւա-
զանի անունով Սարգիս, ծնած է Գոլիս՝
20 Սեպտ. 1949 ին: Նախակրթութիւնը
ստացած է Ե՛րջիի ազգային վարժարանին
մէջ, ապա անցած է Գարագիւղի կեդրո-
նական՝ և առին մըն ալ Ստեմբիոյ Սա-
հակեան-Նուշեան վարժարանը, որուն ժ-
ղաստարանը աւարտելէ ետք մտած է զին-
ուորական ծառայութեան: Առին մը նետ-
ուած է գործի ասպարէզ: 1974 ին եկած է
Երուսաղէմ և հետեւած ժառ. վարժարանի
և ապա Ընծայարանի դասընթացքներուն:
Սարկաւազ ձեռնադրուած է 1977 ին, Տ.
Բարգէն Արեղայի հետ: Ներկայիս կը դա-
սաւանդէ ժառ. վարժարանի մէջ:

Յ. Արփիար Արզ. Յէմիհեան, աւա-
զանի անունով Յակոբ, ծնած է Պէյրութ՝
1958 ի Դեկտ. ին: Նախակրթութիւնը ստա-

ցած է ծննդավայրի Միհրան Գարակէօզեան վարժարանին մէջ, որուն Ջ. Կարգը ոււարակէն հաջ 1972ին ընդունուած է Անթիլիասի Դպրեվանքը: 1976ին հեռացած է հոնկէ անձնական պատճառներով: 1977ին դիմած է և ընդունուած էրուսաղէժի ժառ. Վարժարանը, իբրև Ընծայարանի սան: 1978 Յունիսի 10ին ձեռնադրուած է Սարկուազ՝ Եանէ Սրբազանէն:

Հայր Արփիար իբ անդրանիկ Ս. Պատարազը մատուցանելէ շարաթ մը հաջ մեկնեցաւ Պելճիքա, շարունակելու իր ստուածարանական և կրօնական ուսումը Լուվէյնի համալսարանին մէջ:

28 Յունուար 1979, Կիրակի, Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ, Ռուժանիոյ և Պուլկարիոյ Առաջնորդ Գերշ. Տ. Տիրայր Եպս. Մարտիկեան կատարեց ձեռնադրութիւնը Տ. Համբարձում Արեղայի:

Յ. Համբարձում Արզ. Քէօօհան, աւագանի անունով շրջա, ծնած է 1958ին՝ Պէյրութ: Նախակրթութիւնը ստանալէ հաջ ծննդավայրի Հայ Աւետարանական վարժարանի մէջ, 1973ին եկած է Երուսաղէմ և ընդունուած ժառ. Վարժարանի Բ. դասարանը: Վարժարանի ընթացքը աւարտելէ հաջ 1977ին, հետեւած է Ընծայարանի դասընթացքներուն և ստացած Ուրբա: Անցեալ տարւոյ Յունիսի 10ին ձեռնադրուած է Աւագ Սարկուազ՝ Գերշ. Տ. Եանէ Արքեպս. Աճէժեանէ:

22 Օգոստոս 1976ին, Պուսոյ մէջ, Ամեն. Տ. Ենսրհք Պատրիարք Գալուստեան Շաղշ. Տ. Մանուէլ Արեղայի հետ ձեռնադրած է նաև Տ. Արամ Արեղան:

Յ. Արամ Արզ. Արեղան, աւագանի անունով Յարութիւն, ծնած է Տիգրանակերտ՝ 1954 տարւոյ առաջին օրը: Քեռորդին է Բեթղեմէժի վանուց բազմամեայ Տեսուչ Կանգ. Տ. Մեսրոպ Վրդ. Տեփոսեանի: Ծննդավայրի պետական նախակրթարանի ընթացքին միինչև Ե. դասարան հետեւելէ հաջ, 1966ին փոխադրուած է

Պուլիս և հետեւած Ս. Կառլ Դպրեվանքի դասընթացքներուն: 1967ին եկած է Երուսաղէմ և աշակերտած ժառ. Վարժարանին, որուն շրջանը 1973ին աւարտելէ հաջ մտած է Ընծայարանի բաժինը: 1974 Սեպտ. 28ին ձեռնադրուած է Սարկուազ՝ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. ի ձեռամբ: 1976 Յուլիոսին վերադարձած է Իսթանպուլ:

Յ. Յարսի Քիւնյ. Թարալիան, աւագանի անունով Միսաք, ծնած է 1938 Հոկտ. 18ին՝ Ռուհանիէ (Թուրքիա): Նախնական ուսումը ստացած է Պէյրութ, ապա մեկնելով Ամերիկա՝ կատարելագործած է իր ուսումը Էյվընսթընի մէջ, ուր և Սարկուազ ձեռնադրուած է 18 Օգոստոս 1968ին: Երուսաղէմ եկած է 1973ին և քանի մը ամիս հետեւած Ընծայարանի ընթացքին: 1974 Հոկտ. 27ին քահանայ ձեռնադրուած է Գալիֆորնիոյ մէջ, Առաջնորդ Վաչէ Եպս. Յովսէփեանի ձեռամբ: Այժմ կը քահանայադարձէ Գալիֆորնիոյ մէջ:

Յ. Վարզան Քիւնյ. Փապարեան, աւագանի անունով Յովհաննէս, ծնած է Լոս Անճելըս՝ 24 Մայիս 1939ին, ուր ստացած է իր նախնական և միջնակարգ ուսումը: 1972ին Երուսաղէմ գալով, երեք ամիսներ հետեւած է Ընծայարանի ծիսադիտական և եկեղեցական երաժշտութեան դասընթացքներուն: Քահանայ ձեռնադրուած է 9 Սեպտ. 1973ին, նմանապէս Գալիֆորնիոյ մէջ և Վաչէ Եպս. ի ձեռամբ:

Յ. Գեորգ Քիւնյ. Առաքելեան, աւագանի անունով Սուրէն, ծնած է Նիւ Եորք՝ 4 Ապրիլ 1943ին, ուր և ստացած է իր նախնական, միջնակարգ և բարձրագոյն ուսումը: 1971ին եկած է Երուսաղէմ և իբրև յատուկ ուսանող հետեւած է Ընծայարանի կարգ մը դասընթացքներուն: 1972ի սկիզբները վերադարձած է Միացեալ Նահանգներ, ուր քահանայ ձեռնադրուած է 30 Սեպտ. 1973ին, Ամերիկայայտց նախկին Առաջնորդ Տիրան Արք. Ներսիսեանի ձեռամբ:

ԿՐՈՆԱԿԱՆ

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԱՅՐԸ

«Մի՛ երկնչիք, զի ահաւարիկ աւետարանեմ ձեզ աւրախորհիւց մեծ, որ եզիցի ամենայն ժողովրդեանց: Զի ծնու ձեզ այսօր Փրկիչ, որ է Օմեայ Տէր, ի քաղաքի Դաւրիս:»

Աստուածային այս նոր յայտնութեան անձիբ բերկրանքով, Մեսիայի գալուտաբաւեւող սոյն ցնծալից ուրախութեամբ է որ Նոր Կտակարանը կը բերէ իր պատգամը:

«Ճշմարիտ Աստուած» էր ծնունդ աւնողը, որ «ծնաւ կատարելապէս» իրեն հասնելի սրբացած կոյսէ մը՝ Մարիամէն: Աստուած ա՛լ չէր ուզեր մարդոց վախը, ձեւական յարգանքը, այլ կ'ուզէր սիրուիլ, հասկցուիլ, հայր ըլլալ իր ստեղծածներուն: Եւ երկիր իջաւ, Նոր Ագամ եղաւ, ցոյց տալով մարդոց իր կամքը կատարելու, իրեն հարազատ որդիներ գտնելու պայմանները: Իսկ Ս. Կոյսը, թէև սկիզբը անգիտակցաբար, մեծ դեր ունէր Աստուածային Մարդեղութեան սքանչելիքին մէջ: Յիսուս իր առաքելութեան շսկածով Մարիամը ունեցաւ իրբև հարազատ երկրային մայր: Ան էր Սուրբ Մանկան կաթնատուն: Ան էր Մտնուկէն ստաջիւն անգամ մայր կոչուողը: Ան Նոր Եւա մըն էր, երկրային կեանք ատուած Աստուածորդիին և ստղծութեան ճշմարտութեան հոգեշունչ բառերով: «Օրհնեալ ես դու ի կոնայս, և օրհնեալ է պտուղ որովայնի քոս:»

Շուրջ երեսուն տարիներ յետոյ, կանայի հարսանիքին, Յիսուս պատասխանած էր իր Մօրը խնդրանքին «Զի՛ կայ իմ և քո, կին դու, չէ և հասեալ ժամանակ իմ բառերով: Այս խօսքը, հակառակ դժանց մեկնաբանութեան, ոչ կոյս ու փոպիտ էր, ոչ ալ անարգալից: Քրիստոս պարզապէս հասկցնել ուզած էր թէ չէր հասած ժամանակը իր փրկազորութեան, իր ժամանակը հասած համարելէ յետոյ, Յիսուս իր Մօր յայտնեց թէ իրենց մայր-որդի յարաբերութիւնը պիտի փոխուէր: Յարզ Մարիամ Յիսուսի մայրն էր

միայն, բայց հիմա պիտի դառնար մայրը համայն մարդկութեան: Մայրը բոլոր «անոնց» որոնք Յիսուսի արևամբ պիտի գնուէին. որովհետև Մարիամ Աստուածածայր էր: Ծիշգ այս էր պատճառը որ Յիսուս իր մայրը պարզ «կին» բառով կոչեց, որ հոս կը խորհրդանշէ ընդհանուր իգական սեռը: Այդ էր պատճառը նաև որ խաչի բարձունքէն ալ Տէրը նոյն բառով որակեց Տէրամայրը, զինքը Յովհաննէս Աւետարանչին — և անով՝ բովանդակ առաքելային դասուն ու նաև համայն մարդկային ցեղին — մայրութիւնը յանձնած ասին: «Կին դու, հա՛տ որդի քոս:»

Սքանչելի էր խորհուրդը և մեծ էր իմաստը: Երկրորդ անգամն էր որ Տէրը Ս. Կոյսին մայրացուցր էր կ'աւետէր: Առաջին անգամ՝ Գարբիէլ հրեշտակապետի միջոցաւ Նազարէթի մէջ արուեստաւ աւետիսը թէ ան Մայրը պիտի ըլլար Մեսիային, իսկ արդ, Գողգոթայի վրայ, աւետիսը թէ էպէս պիտի ըլլար մայրը նաև ընդհանուր Քրիստոնէական Եկեղեցոյս:

Ուրիմն շուրջ երեք տարի տեւող խաչի ճամբան, որ կանայի հարսանիքէն սկսած էր, իր լրումին հասաւ Քրիստոսի մահուամբ սրբացած խաչին վրայ: Մայրը որ մինչև Գողգոթայի ստորտաը հետևած էր իր հարազատ Զուկին՝ կանայէն իսկ գիտէր թէ Ան ի՛նչ մեծ առաքելութեան է կոչուած, Նժմոն իր միակ որդիին Տէրոջը զո՛ն մտտեցանելու յօտորած Աբրահամի, և համակերպեցաւ աստուածային տնօրինութեան, ինչպէս նոյն այդ համբուրելի ոգիով, «Ահաւասիկ կամ աղախին Տեսուն», Նազարէթի խոնարհ իր խրճիթին մէջ յայտնած էր պատգամաբեր հրեշտակին համամտութիւնը աշխարհի Փրկչին մայրը ըլլալու գերազանց շիրին ու դիրքին:

Աստուածածնայ Ս. Գրքին մէջ արձանագրուած վերջին խօսքը եղաւ. «Որ զինչ ասիցէ ձեզ՝ տրտալիք — կանայի հարսանիքի ատեն արտասանուած: Ահաւասիկ իր յաւիտենական պատգամը իր Որդւոյն վարդապետութեան հետեւող բոլոր հաւատացեալներուն:

« ՍԵՄՐՈՊ ԱՐԶ. ՄՈՒԹԱՅԵԱՆ ԵՐԱՍԱԿԷՄ

Տ Ի Ր Ա Մ Ա Յ Ր Ը

(Վերափոխման օտնից աւերով)

Աստուածաշունչ Մատեանը լի է դէպքերով ու դրուագներով՝ որոնց հերոսը կամ հերոսները պատկանած ըլլան իդական սեռին, Հին Ուխտի մէջ Հռութ, Եսթեր ու Դերովրա մարգարէութիւն, Նոր Ուխտի մէջ Աննա մարգարէութիւն, Մարիամ Մազաղանացին, Իւդարեր Կիներ և ուրիշներ, յիշած ըլլալու համար անոնցմէ Քարեւորագոյնները միայն:

Նկատելի պարագայ մըն է որ Քրիստոսի խաչելութիւնը կանխող ցաւագին ժամերու ընթացքին, իդական սեռէն և մ'չ մէկը կը յիշուի որ աննպատակ արտայայտութիւն մը ունեցած ըլլայ Անոր հանդէպ և կամ իր մասնակցութիւնը բերած ըլլայ Անոր խաչելութիւնը պահանջող խռովայոյց ամբոխին:

Ընդհակառակը, Աւետարաններու մէջ կը հանդիպինք գործով և կարեկցութեամբ լեցուած կիներու՝ որոնք կը ջանան բարեխառնել վիշաբ մահուան գացող Աստուածորդիին: Առաջինը անոնցմէ Մազաղանացին էր, որ կ'օծէր Տիրոջ ստեղծը նարդիսն անուշահոտ իւղով՝ իբրև նշանակ Անոր մօտալուս մահուան, Բեթանիոյ իր բնակարանին մէջ զԱյն հերբնակած մէկ պահուն: Երկրորդը կինն էր Հռովմէացի նենգամիտ կուսակալ Պիղատոսի, որ իր ամուսնոյն խորհուրդ կու տար մտա չառնել անմեղին դատապարտութեան տիրադաւ արարքին մէջ, երազ տեսած ըլլալով այդ մասին: Յետոյ կու գար խումբը Երուսաղէմացի այն կիներուն՝ որոնք խաչալարէր Փըրպիլը դիմադրեցին Գողգոթայի ճամբուն վրայ, արցունքաւ ու կարեկից ակնարկներով, ստանալու համար Անկէ հետեւել պատասխանը. «Մի՛ լայք ի վերայ իմ, ալ լացէ՛ք ի վերայ անձանց և ի վերայ որդւոց ձերոց»: Ու վերջապէս մայրը Անոր ու գինքը շրջապատող իւզաբեր կիները, որոնք խաչի ստեղծին, իբրև

վիշաբն անշարժացած, կրակ սրտով կը դիտէին հոգեվարքը, վերջին վշտագին բոպէները Աստուածորդիին, Կ'արժէ յիշել որ Աւետարանը Յովհաննէս Աւետարանիչէն բացի չի յիշեր արական սեռին պատկանող ուրիշ անձ խաչի ստեղծին:

Այս բոլորէն ետք, երբ նկատի աւնենք տիրող ընկերային պայմանները այդ օրերու Արեւելքին, պիտի զարմանանք թէ ինչպէ՞ս երբ Քրիստոսն անգամ մը կը քարոզէր ամբոխին դիմաց, կին մը իր ձայնը բարձրացնելով կրանի կու տար այն կնոջ՝ որ իր որովայնին մէջ կրած էր զԱյն և այն ստինքներուն՝ որոնք զիեցուցած էին զինքը: Ի՞նչ անբացատրելի զգացում մը մղած էր այդ կինը ամբոխին ներկայութեան բարձրադաղակ ընելու այդ արտայայտութիւնը: Ի՞նչ անգիմարելի հրապոյր՝ որ կը ճառագայթէր Քրիստոսի անձէն ու կը հպէր հոգիներուն՝ ճշմարտութեան ծարաւը ունեցող պարզամիտ մարդերու:



Անտարակոյս որ ոչ միայն Սրբազան Մատեանի էջերէն յայտնուող՝ այլ նաև բովանդակ մարդկային պատմութեան ընթացքին իդական սեռին պատկանող մեծագոյն դէմքն է Տիրամայրը, Եկեղեցւոյ Հայրեր իրաւամբ կ'ընդունին թէ երբ Քրիստոս խաչի բարձունքէն իր մահը կանխող վայրկեաններուն իր մայրը յանձնեց Յովհաննէս Աւետարանի խնամքին (Ահա մայր քո), անով զայն յանձնած եղաւ բովանդակ մարդութեան: Ու այդ վայրկեանէն սկսեալ ան կ'ըկ մայրը համայն մարդկային ցեղին:

Գանի մը տարիներ առաջ, Յրանստական հեռատեսիլի ընկերութիւնը մրցանք մը կ'առնակերպած էր, մեծ պարզեւ մը խոստանալով անոր՝ որ կարող ըլլար յայտնել մեծագոյն անձնաւարտութիւնը մարդկային պատմութեան: Յաջողութեամբ արուեստան անունները կ'եսարի, Հիւկոյի, Փաթթօրի, Նափօլէօնի, Աղեքսանդրի և ուրիշներու: Պարզեւ շատը բարատար անձն էր սակայն երկրին մէկ հեռաւոր անկիւնը ապրող համեստ ու հաւատարմ

հողագործ մը — Ս. Կոյս Մարիամն էր մեծագոյն դէմքը մարդկային ցեղին: Եւ այս՝ վասնզի ան մայրն է համայն մարդկութեան, Եւ մեզի համար մի աւելի սիրելի է, մեծ ու մօտ՝ քան մեր մայրը:



Մայրութիւնը անտարակոյս որ մեծագոյն կոչումն է կին արարածին: Այդ կոչումը իր արժանավայել բարձրութեան վրայ պահող կիներ պատմութեան մէջ արժանացած են սերունդներու անվերապահ ու անվերաքննելի հիացումին, պարզեւած ըլլալով մարդկութեան իրենց օրինակելի կեանքով: Ա. Օգոստիոս մէկն էր այս վերջիններէն: Ս. Կոյսը սակայն գերազանց մայրն է բոլորիս, պարզեւած ըլլալով մեզի փրկիչը մարդկային ցեղին:



Եթէ ուշադրութեամբ քննելու ըլլանք պատմութիւնը Ս. Կոյսի կեանքին, Աւետարաններու ճամբով մեզի աւանդուած, պիտի չզօտւարանանք հոն գտնելու առաքինութիւններ, նկարագրի բարեմասնութիւններ՝ որոնցմով շնորհազարդուած ու հարստացած անհառը անկարելի է որ լոյս ու բարիք չափուէ իր շրջանակին մէջ ու չգտնանայ օրհնութեան ուղիբը՝ ճակատագրէն զարնուած ու կեանքէն հորուածուած դժբախտներու: Հնազանդութիւն, խոնարհութիւն, ծառայասիրութիւն, հեղուքիւն, աղօթասիրութիւն և նման առաքինութիւններ փայլեցան Ս. Կոյսի անձին վրայ իր օրերու բոլոր երկայնքին և արժանացուցին զինք իր Միածին Որդիէն ետք գերագոյն բարձրութեան Քրիստոնէական Եկեղեցիի սրբոց դասուն մէջ:



Առաքինութիւններն ալ, վերջին հաշուով, մուրթիւններու նման լծորդուած են իբրբոլ: Մէկուս տիրացումով դուռ կը բացուի միւսներուն ալ ընկալելութեան, որոնց աւօրեայ կիրարկութեամբ անհատ-

ներ կրնան առաջնորդուիլ մինչև սրթիւն ու կատարելութիւն: Եւ արդէն չէ՞ միթէ պահանջուածը մեզմէ Գառնի խի բառերով. «Եղերուք դուք տարեալք՝ որպէս Հայրն ձեր երկն կատարեալ է»:



Մենք յաճախ, աւօրեայ կեանքի սրտը տեղ մը հասնելու համար, մեզի, յարացոյց կ'ընտրենք այնպիսի աններ՝ որոնք զանազան բնագաւառն մէջ բարձունքներու հասած են, ի բնատուր ձիրքերուն միացնելով և կեղծաւորութեան ու չարաշահութեան լութիւնները: Ծարպիկ, Վարպետ, մարդեր ասոնք՝ որոնք իրենց օրինականդամուել կրցած են բազմութիւն ծուռ ու մոլոր, անկայուն ու լարարանտներու առաջնորդելով զանոն վերջոյ, կատարելութեան ձգտումը, մեկային ճշգիւմութիւններէն վեր բարնալու ըղձաւորութիւնը գոյ է տակամ նուազ չափերով բոլոր արարութուն մօտ: Բայց ինչպէ՞ս հասնիլ իրոն մեծութեան, մեզմէ պահանջուած կարելութեան: Ուրիշ խօսքով՝ որո՞նք կատարեալ մարդերը, որոնց կեանքի բնականով առաջնորդուելով իրագործինք այդ վեցմ նպատակը: Իրենց ժողովրդայն աշտարակներուն մէջ ծուարութեամբ ազգէտները արդեօք թէ իր սկիի դէպերուն ամենակարողութեան միամտօրէն հաւատք ընծայող մեծութեանները: արքայական գտներու նախագահական աթոռներու վրայ լմամ՝ աշխարհի ճակատագիրը բարելուելու, չըսենք յեղաշրջելու, յաւակնութեամբը սոնքացող դիւանագէտները արովել ու սիւրբիքով մարդկութեան աջ կողմէն արդագոյն արշալոյս բանալու մեծամտութեանն ախտահարութեան մարդերը: Ո՛չ մէկը այս բրէն, ամենայն հաւանականութեամբ:

Իրական մեծութիւնը հողի մեթիւնն է, և կատարեալ մարդերը սրբերն են միայն, այս բառին հազցն

Ե Ր Ե Ի Ա Ն

Աւան մէջէն ես կը փախիմ
 Փողոցներէն նորակառոյց
 Երեւանին:
 Կորողներու շարանն աղուօր
 Ոսանին նօր,
 Կղզիներու պէս հրեղէն
 Կը բարձրանան
 Ժամանակի անհուն ծովէն,
 Յօրինելու՝
 Հրագրանի պարանոցին
 Մանեակ մը նօր, կախարդական:

Քաղաքն է այս
 Ժողովուրդին իմ նօրալառ,
 Տուն սաղաւառ՝
 Չաւակներուն իր ծոցածին,
 Դրախտ մը նօր,
 Փոխան կորուած դրախտներուն

սովորական իր առումէն տարբեր, համապարփակ իմաստ մը, ընդգրկելու համար իրմով դասը, երամը իրենց բարութեամբն ու բարեգործութեամբը Էստիսարհի աղը՝ եղող մարդերուն, կեանքի անհամութիւնները իրենց քաղցրութեամբը անուշնոյզ, գէթ բարեխառնող, կեանքի տգեղութիւնները իրենց բարեսրտութեամբը պտտուն՝ ճանող երանելիներուն: Քրիստոնէական Եկեղեցիի բոլոր սուրբերը Քրիստոսը ունեցած են լոկ իբրև յարաբերուն իրենց կեանքին, ու մենք ալ սուրբերուն — ու մանաւանդ անոնց գլուխը կեցող գերագոյն Սրբունիին՝ Ս. Կոյս Մարիամին — կենդանի օրինակին հետեւելով է միայն որ պիտի կրնանք մասշիւ կատարելութեան:

Հակառակ Քրիստոնէական Եկեղեցիի որոշ մէկ հատուածին Տիրամօր հունդէպ բռնած գաղջ, անտարբեր ու միշտէլ իսկ փխտական կեցուածքին, ան եղած է միշտ

ու պիտի մնայ ճերկնաւոր արքայունիւն, որ ներշնչած է միշտ ու կը շարունակէ ներշնչել մ՛նծ աղօթաւորներէն անգին նաև դասը կրօնական զգացումին հաղորդ ու անով յորդուն ամենազգի արտեգտագէտներուն: Ու մանաւանդ իր հոգեւոր արդիներուն վասնզի պտտուն օգնութեան հասնող, չար պատահարներէ փրկող ու անոնց բարի ու արդար պտտուն ջրներուն համար իր Միածին Որդիին մօտ բարեխօսող հզօրագոյն սուրբը:

Վերափոխման տօնը յարմարագոյն առիթն է որ իւրաքանչիւր քրիստոնեայ անհատ ջանայ ի՛րը ընել կատարելութեան առաջնորդող այն բոլոր առաքինութիւնները՝ որոնք ա՛յնքան սրտաուշ կերպով փայլեցան մեր ճերկնաւոր գերազանց Մօր՝ Ս. Կոյս Մարիամ Աստուածածնի անձին վրայ:

Գէորգ Ս. ԺիւլիվիՉեան

Մեր բազմաթիւ,
Մարմին առած աւերներէն
Մեր անցեալին:

Փողոցն անա Աբովեանի,
Զարկեալ մեծ՝
Երեսանի սիրէն անցնող,
Ուր ինն պահակն է կենդանի,
Կեցած խորին պողոսային:
Անուքին սակ՝
Ապագայի մեծ հրիսակն.
Զբուծուած «Վէրք Լայասանի»ն:

Աջին՝ փողոցն է Բաղրամեան,
Թեւն երկարած դէպի Արաք,
Ուր կը կիսէ սուրբ հողը մեր,
Դահնի նման:
Ու կը թուի ինծի տեսնել
Զօրավարին մասը անտես,
Մահուան աչիքն դէմ սըլաֆուող,
Մասն այն պողպաս
Ուր դեռ երկի իւր որջին մէջ
Մագնիսացուց ազգն ապերախս,
Արիւններուն մեր պարտական:

Արեւելէն արդ կը բացուի
Փողոցն անհուն Շահումեանի,
Որու ծայրին՝
Ժայռէն բըխող վայելչակազմ արձանն
Խորն այնքան լինէր լոյսի. [է իւր,
Զինք տեսնողներ կը վկայեն
Քէ նման էր ան Յիսուսի:

Քիչ մը անդին, գետակ մ'ինչպէս,
Փողոցն է հոն Միկոյեանի,
Ուրկէ անցաւ ինն յաղթական,
Երկիրն երբ մեր կը դողողար
Օրհասական,
Ռսերուն սակ թեմամիին:

Ու կը երջիմ
Փողոցներէն սեռասասափ,

Պուրակներու եւ ծառերու
Դրօշներով պէտասան,
Որոնց սրտին՝
Ցայտերն արծաթ արբուն ջուրի,
Զահերն աղուոր առաւօտեան,
Եւ ինծի հետ քայլ կը պահեն
Հոգիները իմ պապերուն
Անտառին մէջ այս նոր Սօսեաց:

Հրաւազեղ իմ Երեսան,
Հեռուներէն հազար սիրեք,
Այլուրացած ու օտարգիր,
Քեզի յառած միտ կը մնան.
Խորն այնքան անոնց բոլոր
Երազն անոյց հայրենական,
Որոնք այսօր ողջ կամ մեռել,
Անտես շարժով ներս կը մտնեն
Դարպասներէն ոստանին նոր:

Հրաւազան իմ Երեսան,
Դիրկ մայրական, վերջին կայան
Զատակներուդ՝ հեռու, մօտիկ.
Ոչ ոք գիրկէդ կ'իյնայ հեռու,
Երբ կը բերէ արիւն ու դին
Դարէ ի դար մինչ՝ մեր օրերն:
Դուն բոլորին
Եւ մենք ամբողջ քու մէջ միայն:

Հաւատքեան ձեռք իմ Երեսան,
Սիրտ օրէնք մեռելներուն եւ ողջերուն,
Անցեալ, ներկան ու ապագան
Քու սիրոյդ մէջ թող իրար գան
Հացդ ընելու մեզի նեխար,
Զուրդ ընելու մեզի գինի
Հաղորդութեան,
Մեզ լուացող, մեզ կրակող
Թմբիրներէն տարագրութեան,
Հանդերձելու փառքիդ պայծառ,
Զոր ըզձացինք ու դեռ կ'ըզձանք,
Հազար ամէ մինչ՝ հազար ամ:

ԵՂԻՎԱՐԿ

Ճ Ա Կ Ա Տ Ա Գ Ի Ր

Ընկերներէս երբեմնի,
Իւրաքանչիւրն իր կերպով,
Ջանաց ընել կեանքն իրեն
Բարիքներու անհուն ծով:

Մին, ըսկըսած ոչինչէն,
Հպարտ է այժմ երբ կ'անցնի
Կաղնի, բարսի նիսերուն
Հասակներուն ընդմէջէն:

Իսկ ուրիշ մը՝ ձեռներէց,
Ունի աս զանձ ու կալուած,
Բայց արտին մէջ խրոտ լուսն
Տեղ չունին սէրն ու Աստուած:

Երրորդի մը, ուշիմ միտք,
Վկայագրերն են տուած
Բարիք ու փառք ու պատիւ,
Բայց զաղտուկներ ալ անթիւ:

Ես՝ անհարակ, ասունցմէ
Ո՛չ մէկն ունիմ եւ ո՛չ միւս,
Բայց տենչ մը խորը հոգւոյս
Կը բաշխէ ինձ յոյս ու լոյս:

Քանզի գոհ եմ Քեզմէ, Տէր,
Գոհ՝ ինձ տուած պարգեւէն,
Բարիքները որուն հոծ
Մահէն անդին կը տեսնեն:

Յ Ա Ր Գ Ա Ն Ք Ո Ւ Ս Է Ր

Սիրոյ կարօտ մարդեր կան,
Մարդեր՝ ծառա յարգանքի.
Սէր մուտացող մարդեր կան,
Խիղճը հանած վաճառքի:

Կեանքին բացուած վարդեր կան,
Քաղցրածրալիս մանուկներ,
Անունց արտին՝ ո՛վ է որ
Սիրոյ Բով թոյն է գրբեր:

Սէրէն կիզուած արտեր կան,
Անմեռ բոցով նեններող,
Յոյսի աչքով նայողներ
Կան զալիքին արփաւող:

Կեանքէն բէնտ մարդեր կան,
Խոտոտաբիք, անհամբոյր,
Ո՛վ է պոկած սէրն արդեօք
Անունց արտէն մահաբոյր:

Դիրքի, փառքի մարմաջով
Յարասոյոր արտեր կան,
Սիրոյ մեղդին անծանօթ՝
Կեանքի բեռէն կը տան:

Յարգա՞նք կ'ուզենք եւ կամ սէր
Յանախ մէնք իսկ չենք գիտեր,
Քանզի յարգանքը ու սէր
Միտք միասին չեն փայլեր:

Գ. Ճ Ա Ր Տ Ա Ր

ԲՆԱՍԻՐԱԿԱՆ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՐՔԵՊՍ. ԿԵՍԱՐԱՅԻ

(1590 - 1646)

Ծնած է Կեսարիա 1590 ին⁽¹⁾, Եղած է աշակերտ Գարանաղեցի Գրիգոր Վարդապետին⁽²⁾, Կը գտնուէր Կիպրոս, Ս. Մա կարի վանքը, շ. 1618 ին⁽³⁾:

Խաչատուր Կեսարացին իբրև արեղոյ ծանօթ է 1620 թուականին, ի Պոլիս, Ս. Նիկողայոս Եկեղեցին, ուր ժողկամ է քանի մը ձեռագիրներ, որոնցմէ կրկուքը Աստուածաշունչ ժառանգն:

Խաչատուր արեղան աշակերտած է նաև Տաթևացի Մովսէս Վարդապետին⁽⁴⁾, Ապա առաջնորդ կարգուած է Նոր Զուղայի, 1621 ին, կամ աւելի ետքը⁽⁵⁾: Ան 1630 ին հանդիպած է Կեսարիո, և առ սակցած Կեսարացի Գրիգոր Վարդապետին հետ⁽⁶⁾: Լեհաստան գտնուած է 1630 ին, իբրև նուիրակ Մովսէս Կաթողիկոսի⁽⁷⁾:

Խաչատուր վարդապետի ամէնէն նշանաւոր գործը եղած է Կիմոսրիումը տպարանի մը, 1636 ին, Ս. Ամենափրկիչ վան-

քին մէջ, յաղթելով բազմազան դժուարութիւններու⁽⁸⁾:

Զուղայի առաջնորդը, նախանձախնդիր Հայ Եկեղեցւոյ ուղղափառութեան, բանադրած է ծանա և դժնարարոյ Թուսիկը, 1642 ին⁽⁹⁾:

Այստեղ կ'արժէ մէջ բերել յիշատակագրութիւն մը իր աշակերտներէն Սահփանոս գրչէն, 1645 թականով. «Յիշեալիք ... զԽաչատուր առաքելաշնորհ, քաղցր և անանձիր ուսուցանող վարդապետն, որ է արհեստ. և առաջնորդ մարտաքաղաքիս Ճուղայոյ ... զի սակաւ զբըշարանութեան է ուսուցիչ, և բազում երախտիք ի վերս մեղաւորիս ունի, և իմ ոչ հասուցանելով զսակաւ»⁽¹⁰⁾:

Խաչատուր Արքեպս. վախճանած է 1646 ին, յաւուր մեծի ուրբաթին ի ժամ խաչեթութեանն Քրիստոսի⁽¹¹⁾: Մարմինը ամփոփուած է Ն. Զուղայի Ամենափրկիչին վանքի տաճարին բնիին ներքնայարկը⁽¹²⁾:

Կեսարացի Խաչատուր արեղայի ժողկամ զիրքերէն ծանօթ են հետեւեալները.

1. — Ասուածատունչ, 1620 ին, Կ. Պոլսոյ մէջ, ի դուռն Ս. Նիկողայոսի: Գրիչ՝ Յակոբ Դպիր: Պատուիրատու՝ Մէլիքաղա, որ յատկապէս Սպահանէն Պոլիս զրկած է իր գործակալ Թասալին. — Զեռ. Ս. Յ. թիւ 428:

2. — Քերականութիւն — Բաղգիբ, Կ. Պոլսոյ մէջ, 1620 ին, ի դուռն Ս. Նիկողայոսի: Գրիչ՝ Յակոբ Դպիր: Ստացող՝ Կարապետ Վարդապետ. — Զեռ. Երեւանի, թիւ 8537 և 8563:

3. — Ասուածատունչ, Կ. Պոլսոյ մէջ, ի Ս. Նիկողոս Եկեղեցին: Գրիչ և Ստացող՝ Գրիգոր Վրչ. Գարանաղեցի. — Զեռ. Ս. Յ. թիւ 3043: Դար., ժամ., էջ 606:

4. — Աւեսարան, Ապարանի մէջ: Գրիչ՝ Յակոբ սարկաւազ ի Պոլիս: Ստա-

⁽¹⁾ Ա. Ալոյսանեան, Պատմ. Հայ Կեսարիոյ, Բ. Հատոր, էջ 2022, 2024:

⁽²⁾ ԵՆ անդ լինէր Խաչատուրն, որ այժմ վարդապետ և եպիսկոպոս է Սպահան, յայնժամն աշակերտ անուն էր առ մեզ: — Գրիգոր Գարանաղեցի, ժամանակագրութիւն, էջ 425: — ԵՆ զտէր Խաչատուր Խարաղեպետեան ի յուսակրոն ամենաշնորհ արեղան, զբանի սպասուորն, որ է աշակերտ գրոց և հնազանդ մեզ, որ աշխատեցաւ ի ոսկելն և ի ժողկելն: — Նոյն, անդ, էջ 617:

⁽³⁾ ՈՐ կայր անդ ի մեր ազգացն երկու արեղայ, մէկ քահանայ, Խաչատուր անուն, և որ այժմ վարդապետ և առաջնորդ Զուղացոյն: — Նոյն, անդ, էջ 185:

⁽⁴⁾ Ա. Վրչ. Գարանաղեցի, Պատմութիւն, Վարդապետ, 1896, էջ 371-2, 398:

⁽⁵⁾ Նոյն, անդ, էջ 402: Պատմ. Կեսարիոյ, էջ 2024:

⁽⁶⁾ Գաւրիսեցի, Պատմ., էջ 372:

⁽⁷⁾ Նոյն, անդ, էջ 371-372, 398:

⁽⁸⁾ Լ. Գ. Մինասեան, Նոր Զուղայի Ուղեցոյց, 1976, էջ 11: Սիւն, 1967, էջ 57:

⁽⁹⁾ Հայ ժողովրդի Պատմութիւն, Երեւան, 1972, Գ. Հատոր, էջ 118:

⁽¹⁰⁾ Զեռ. Ս. Յ. թ. 1934, Յուլիս Զեռ. Ս. Յ. կարեանց, 2. Հատոր, էջ 466:

⁽¹¹⁾ Յուլիս Զեռ. Նոր Զուղայի, Բ. Հատոր, էջ 33:

⁽¹²⁾ Պատմ. Կեսարիոյ, էջ 2024:

ցող՝ Արդլայ Ջուղայեցի՝ որդի Խոջա Վալու. — Ձեռ. Նոր Ջուղայի, Թիւ 58 (Ք. Հատոր):

Իր անունով կը գտնուի խաչելութեան պատկեր ժը, Գրիգոր Տաթևացիի ձեռքով 1387ին գրուած Աւետարանի ժը 295 էջին վրայ(13):

Խաչատուր Արք. Կեսարացի ապագրած է Կեանեալ գործերը՝ իր հաստատած ապարանին մէջ.

- 1. — 1638ին, Սաղմոս(14),
- 2. — 1641ին, Հարանց Վարդ(15),

(13) Նոյն, էջ 1546:

(14) Բաղժավէպ, 1978, էջ 212:

(15) Սիւն, 1967, էջ 56:

3. — 1641ին, Խորհրդատեօ(16),

4. — 1642, Ապրիլ 21ին, Փամագիբ Ասեցի(17),

Խաչատուր Արքեպօ. Կեսարացի կը գրուէ պայծառ տեղ ժը մեծանուն հայ եկեղեցականներու կարգին: Ան բարձրորէն զնահատուած է՝ իբր ժամանակակիցներէն, և իրաւամբ կը փռուաւորուի այժմ իբրև յառաջդիմասէր և լուսամիտ գործիչ:

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ

(16) Սիւն, 1966, էջ 357.

(17) Սիւն, 1967, էջ 57.



Արաչպաբնուրիւն
Ձեռ. Ա. Յ. Ք. 428, քղ. 8բ



Դաւիթ Մարգարէ
Ձեռ. Ա. Յ. Ք. 428, քղ. 260բ2

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Ը.— Ի Կ Ի Ն Ն Պ Ո Ռ Ն Ի Կ

Երանելոյն Թեոփիլոսի՝ Աստուածաբան եւ բանիբուն Վարդապետի ասացէ յաւետարանական պատմութենէ, Ի կիցն պոռնիկ, որ արդարացաւ աւծմա իւղ(ւ)ոյն:(¹)

Բագում եւ անբաւ է մարդասիրութիւնն Աստուծոյ, անճառ եւ անպատում առաւելապէս խոնարհութիւն նորա, անքննելի եւ անհետազատելի է ողորմութիւն նորա, անհասանելի եւ անիմանալի է գթութիւն հեզութեան նորա: Քանզի յորժն ածեմ զմտաւ, եւ հայիմ ի բարձրութիւնս եւ ի խորս տնաւրէնութեան նորա, եւ դս ձեալ հայիմ յանբարհաւաճութիւնս որդոց մարդկան, հիւանամ եւ սասանիմ, եւ առաւելապէս սքանչանամ, զի արարողն քան զարարածս խոնարհագոյն լինի, եւ Աստուածամանայի, որ բնակեալն է ի բարձունս երկնից, նուաստագոյն քան զհողանիթեայ եւ զի՞ զհտասցուք թէ այդ այդպէս իցէ, յայսմանէ հաւան առնեմ զծեզ, զի թագաւորք եւ իշխանք, յորժամ տեսանիցեն զծառայս իւրեանց չառնել զհրամանս պատուրանաց իւրեանց, ոչ թէ երթան առ նոսա թողութիւն մնուաց առննն լոցա, այլ ծառայս առաքեն առ նոսա, եւ զծառայսն զայնոսիկ նախատանաւք բերեն առաջի իւրեանց, եւ պերճացեալ բռնաւորին ի վերայ բարձրագոյն գահոյից, եւ հրաման տալ սպասաւորացն խստագունից, ցասմամբ եւ բարկութեամբ, զոմանս զխաւտնն(²), զոմանս ի փայտ հաննն, եւ զոմանս ի ծով հեղձուցաննն: Իսկ զորս թիթեւագոյնս կ'ամին խրատել, որոց պակաս թուիցին սխալանքն, սաստիկ գանիւք հրաման տան հականել եւ ի բանդ արկանել զնոսա:

Այլ մարդասէր Տէրն մեր եւ տրորին, ոչ իբրեւ զարարածս առ ծառայսն արաւեալ, այլ առաւելապէս խոնարհագոյնս գործեաց քան զնոսա վասն մեղաւն չականաց իւրեանց: Աստուածն անժամանակ, մարդ եղեւ ի Սուրբ Կուսէն Մարիամայ, եւ ընդ մարդկան շրջեցաւ, եւ ոչ առ արդարսն միայն շրջէր, այլ առ մեղաւորսն, եւ առաւելապէս ընդունէր քան զարդարսն, որպէս եւ կինն մեղաւոր արար: Զի՞նչ արար, ասալո՛ւր աւետարանչին զինչ ասէ. Եւ մինչ էր ասէ Յիսուս ի տուն Սիմոնի բորոտի բամեալ, եկն առ նա կին մի: Կինս այս մեղաւոր էր, եւ տեսեալ զՏէրն մտեալ ի տուն բորոտին, եւ եկեալ ի միտս իւր ասէր. զի՞նչ տեսանեմ, ահա զոր մարգարէ ասել յորմէ սարսափելով դողայի մերձ լինել նմայ, զի մի՞ գուցէ իբրեւ զմարգարէ չարայս հալածեացէ զիս վասն բազմակոյտ իմոյ յանցանացս, (զ)որ ծածկեալ են ընդ եւայնս մարմնոսս իմով:

Արդ: տեսանեմ զնա մտեալ ի տուն բորոտի, նա եւ ոչ յախտից իմոց գարմարդասէրն այն, զի այսպէս թուի, եթէ ոչ միայն մարգարէ է՝ այլ պարզելի մարգարէութեան մարգարէիցն: Եւ սա ինքն է զոր մարգարէքն մարգարէացան, եւ որսակն ունիցիմք եթէ գալոց է, սայ ինքն է մտախայն որ փրկելոցն զԵսայիլ: Գիտեմ զլոկ ծայն սորայ յարոյց զչորեքաւորեայ մեռեալ, որ եւ հոտեալ իսկ էր: Գիտեմ զնա

(¹) Բնագիր Գ (էջ 930բ-945բ):

(²) Ձեռ. գլխատեցիւն:

յորժամ եկն յերուսաղէմ՝ բարբառէին տարաբարբառ ստընտեայքն եւ ասէին, Աւրհնեալ որ գալոց ես յանուն Տեառն, Ովսաննայ ի բարձունս :

Գիտեմ զնա. եթէ ոչ էր Տէր սանդարամետականացն, ոչ էր արծակեալ ի ծայնէ նորա դժոխապետն զհոգին Ղազարու : Գիտեմ զնա. եթէ ոչ Տէր էր եւ Աստուած, ոչ էր տըւեալ լեզու եւ բարբառ տարալեզուացն՝ քաջաբարբառ աղաղակել եւ ասել. Ովսաննայ ի բարձունս : Եւ այլ յառաջ քան զայս գիտեմ զնա որ զանդամալոյծն կանկ-նեաց. եւ Սամարացի կնոջն ջուր կենդանութեան պարգեւեաց : Գիտեմ զնա որ զի ծնէ կուրին կառով զաչսն ծեփեաց. եւ զանստեղծ անդամսն կրկին ստեղծագործեաց եւ լուսաւորեաց. եւ այս միայն գործ Աստուծոյ է : Գիտեմ զնա զի կաղաց զնալ ետ, եւ խլից լսել, եւ զքերանս համերց ելից բարբառով : Գիտեմ զնա, որ զգորտսն սրբեաց եւ զձեռն գաւեսացեալ դալարացոյց : Գիտեմ զնա, որ զայսահարսն բժշկեաց, եւ զորդի հարիւրապետին ի հեռաստանէ ապրեցոյց : Գիտեմ զնա զի զհիւանդս ողջացոյց եւ ըզմեռեալս յարոյց : Գիտեմ զնա որ ասաց թէ ոչ եկի կոչել զարդարս այլ զմեղաւորս յապաշխարութիւն. եւ ոչ է բժիշկ ի պէտս ողջոց, այլ հիւանդաց. եւ այլ թէ զեկեալն առ իս ոչ Ֆանից արտաքս : Գիտեմ, զի բանք նորա ճշմարիտ են, եւ ոչ թէ վասն միոյ մեղաւորի հրամայեաց զայս, այլ հասարակաց մտից առ նա. զի եկն ի թեթեւացնել զժանրակիր բնիկնս մեղաց, եւ թողութիւն պարգեւել մեղաւորաց :

Եւ արդ նա որ յայպիսի անյիշաչար է եւ զթած՝ զիս ոչ արասցէ անտես : Արդ ինչ պատճառաւ մտից առ նա : Գիտեմ, զի քոյրն Ղազարու, յորժամ յարոյց զեղբայր նորա, եւ արարին անդ նմա ընթրիս, եւ Մարիամու առեալ իւր ազնիւ աւծ զոտս նորա եւ հերով իւրով մարբեաց : Արդ արարից եւ ես այնպէս : Եւ զայս զմտաւ ամեալ փութացաւ զնալ ճեպով առ իւզազործն. ետ նմա գինս եւ ասաց, երդմեցնեմ զքեզ յԱստուած կենդանին, ով եղազործ, զի տացես ինձ այսաւր եղս մեծագինս եւ ազնիւս, զի ցանկացեալ եմ առն մի յոյժ գեղեցկի, երթայց առ նա եւ լցից զցանկութիւնս իմ : Արդ՝ փութայ ի կատարել զհանդուածս իմ, քանզի յոյժ ստիպէ զիս տրփանք փափազանաց իմոց. ըլլտլայպ զիր փութոյ, զի կատարեցից զըղծալի կարօտութիւնս իմ : Դիր տազնապ ի վերայ տազնապոյ, զի ըջտապ սրտի իմոյ ի գլուխ ելանիցէ : Եւ մի զոր ես խնդրեմ, իրբեւ զայլ իւզս գործել, այլ զերագոյն այլոցն եղիցի զոր գործեալ իցես, զի ոչ հաւասարի ցանկալին իմ մարդկան երկրաւորացս, կարծեմ թէ եւ ոչ երկնաւորքն համեմատին նմայ, այլ առաւելապէս բարձր է քան զհրեշտակս երկնից, եւ լուսով առաւել քան զարեգակն, եւ զեղով պայծառացեալ քան զամենայն որդիս մարդկան :

Ասէ եղազործն. եւ ով իցէ տարփալին քո, ով կին դու, զի ոչ հաւասարի մարդկան աշխարհիս, եւ ոչ համեմատի հրեշտակաց երկնաւորաց : Իւզս բազումս վաճառեալ եմ, եւ ոչ եւս լըւեալ եմ ի զնաւղաց այդպիսի ստէպ երբէք փութացուցանել զիս : Ասա ինձ, աղաչեմ, թէ ով իցէ, զի եւ ես յըջտապ ճեպով պատրաստիցից զիւզն առնուշահոտ, եւ եկից ի տեսանել զնա :

Ասէ կինն. ոչ է քեզ փոյթ յաղակս որոյ ճեպիմ ես, այլ միայն փութայ, աղաչեմ, զի ժամանեցից նմա : Ոչ եթէ վասն մարմնոյս փափաքիմ նմա, այլ վասն հոգոյս տազնապիմ. ոչ եթէ զմարմնոյ ցանկութիւնս կատարել փութամ, այլ զախտս բազմակիր հոգոյ իմոյ բժշկել ըղծամ. ոչ եթէ յաղակս մոլորութեան փափաքանաց ըստիպիմ, այլ յուղորդագնաց ճանապարհն յորդորիմ. ոչ եթէ ի դեղս ցանկութեան մեղաց բորբոքիմ, այլ ի զեղեցկութիւն արդարութեան ճեպիմ. ոչ զեղ պատկերի պոռնկութեան հրացուցանէ զիս, այլ ի կերպս սրբութեան ջեռուցանէ զիս. ոչ եթէ լրբութեամբ մարմնոյս յաւժալրայնամ, այլ իմաստութեան հոգոյս հասանել փութամ. ոչ եթէ յանդգնութեան մեղաց կարաւտանամ, այլ ի համարձակութիւն ստրջանաց փութամ. ոչ եթէ յաղակս խաւարային գործոց ըջտապիմ, այլ ի ճանապարհս լուսոյ եռանդանամ. ոչ եթէ ի պատրել զմանկունս խնդրեմ ի քէն զիւզդ, այլ խոլցեալի ի պատրանաց հրապուրողին կայտ[ա]ռանամ :

Ոչ եթէ ի հայտառակել զերիտասարդս խնդրեմ ի քէն զհւղդ, այլ զի մերկանայ զհայտառակութիւն մարմնոյ իմոյ յաւժարիմ: Ոչ եթէ ի լըրբացուցանել զծերս խնդրեմ ի քէն զհւղդ, այլ զծերացեալսն մնողք յապաշխարութիւն քաջալերիլ ջանամ. ոչ եթէ ի խարն զազգատոհմն հայցեմ ի քէն զհւղդ, այլ ի խարմանէ տոհմ[մ]յապետին ապրել կամենամ: Ոչ եթէ թաւալիլ ի տիղմն մեղաց առնում ի քէն զհւղդ, այլ առ մաքրին ախտից մեղացըն ժամանել փութամ. զի առաւել լուսացէ զիս ի մեղաց իմոց, եւ իբրեւ զծին սպիտակ արասցէ: Ոչ եթէ ի գործել զանարէնութիւնս իմ խնդրեմ ի քէն զհւղդ, այլ փութամ առ այն որ քաւէն յինէն զամենայն անարէնութիւնս իմ. ոչ եթէ ի մեղսակոյտ ժողովս մտանել ժտեմ ի քէն զհւղդ, այլ մտից առ այն որ զբազմակոյտ զյանցանս իմ ցրեացէ. եւ ոչ եւս յիշէ զմեղս իմ:

Ոչ եթէ զի ժողովցից զփափաքաւզս մեղաց առնում ի քէն զհւղդ, այլ անկեայց առաջի նորա որ զամենայն անարէնութիւնս իմ ցրեացէ ըստ մեծի ողորմութեանն իւրում: Ոչ եթէ ի սպասաւորել մեղաց ախտից առից ի քէն զհւղդ, այլ ջանամ նմա մատուցանել որում սպասաւորեն հրեշտակք. զի ի մեղաց իմոց սուրբ արասցէ զիս: Ոչ եթէ վասն յըղութեան մեղաց հայցեմ ի քէն զհւղդ, (տ)այլ տարայց նմա, որ սրբէ զիս զյրդացեալս մեղաւք եւ զմենալս յանարէնութիւն, դարծեալ ծընանիլ յարդարութիւն ինծ ստիպիմ: Ոչ եթէ ի սիրել զմեղս ծածուկ խնդրեմ ի քէն զհւղդ, այլ նմա մատուցանեմ, որ սիրէ զերմարտութիւն, եւ զծածուկս իմաստութեանս իւրով ինծ յայտ արասցէ: Ոչ եթէ անուշահոտութիւն արկանելով ի կոյտս մեղաց առնում ի քէն զհւղդ, այլ աւծանել ջանամ զոտս նորա, որ ցաւղէ զիս մշտ(ա)կաւ եւ մաքրեացէ զիս յանցանաց մեղաց իմոց: Ոչ եթէ յառաջել ի մեղս առից ի քէն զհւղդ, այլ տանիմ առ նա որ դարծուցանէ զերեսս իւր ի մեղաց իմոց, եւ զամենայն յանցանս իմ քաւէ յինէն: Ոչ եթէ ի ջեռուցանել զսիրտս չարագործաց խնդրեմ ի քէն զհւղդ, այլ զի տարայց առ այն որ զհոգի ուղիղ նորոգէ ի փորի իմում:

Ոչ եթէ առ յիս դարծուցանել զզէմս բազմաց առից ի քէն զհւղդ, այլ համարծակիմ առ այն, որ ոչ ընկենու զիս յերեսաց իւրոց: Ոչ եթէ ի մեղս ջեռուցանել զմարդիկք առնում ի քէն զհւղդ, այլ զի ընծայեցից այնմ ոտին որ զհոգի իւր սուրբ ոչ հանէ յինէն. ոչ եթէ ի ցանկութիւն մեղաց առից ի քէն զհւղդ, այլ նըրիբցից այնմ որ հոգով պետութեամբ իւրով հաստատէ զիս: Ոչ եթէ ի մոլորեցուցանել զարդարս ի ճշմարտութեան ճանապարհէն առից ի քէն զհւղդ, այլ ցանկամ տեսանել զայն որ ուսուցանէ անաւրի՛իս զճանապարհս արդարութեան. ոչ եթէ ի խնդիր մեղաց առից ի քէն զհւղդ, այլ զի մատուցից այնմ որ զանրարիշոտս առ Աստուած դարծուցանէ: Ոչ եթէ ի տրփանս չարեաց առնում ի քէն զհւղդ՝ առ ի կորուսանել զոգիս մարդկան, այլ այնմ մատուցանեմ որ զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարի ոչ արհամարհէ:

Պատասխանի ետ եղագործն եւ ասէ. եւ զիմրդ քաւին յանցանք քո բազում, զոր շատ եւ մեք զփտեմք քաջապէս, եւ ո՞ թողու զմեղս մարդկան եթէ ոչ միայն Աստուած:

Ասէ կին. թէպէտ եւ շատ են յանցանք իմ՝ այլ եւս առաւելապէս անբաւ է մարդասիրութիւն նորա. եւ ոչ կամիմ զմահ մեղաւորին, այլ զդառնալ նորա ի չար ճանապարհէն եւ զկեալն, որպէս լուսաք յեզէկիէլէ. եւ արդ պաշտ[տ]ելի է բան մարգարէին՝ փութամ առ նա: եւ վասն այդմիկ աղաչեմ զքեզ տալ ինծ իւղս մեծագինս, զի կատարեցից զտենչանս տրփանաց իմոց:

Ասէ իւղագործն. Ոչ եմ կարող լինել հասու բանից քոց, ով կին դու. ասես մարդ եւ ասես մաքրիչ յանցանաց. ասես մարդ եւ ասես քաւիչ մեղաց. ասես մարդ եւ ասես բժ(շկ)իշիչ ախտից չարաց. ասես մարդ եւ ասես սրբող ախտաժեւտաց. ասես մարդ եւ ասես արդարացուցիչ մեղուցելոց. ասես մարդ եւ ասես հայածիչ դիւաց. ասես մարդ եւ ասես ընդոսնիչ լիզէնք զօրաց. ասես մարդ եւ ասես Աստուած:

Զի այդ միայն Աստուծոյ է, եւ ամենայն մարդ առ նա կկար է, եւ նա միայն

է հնարաւոր ամենայն իրաց: Ասայ յայտնուղէս, զի ես յաւժարանամ տալ թեզ գիւղս ազնիւս եւ պատուականս որպէս վայել է մեծին այնմիկ:

Պատասխանի ետ կինն եւ ասէ: Ճշմարիտ Աստուած է, եւ այս ինքն է զորմէ ասաց Մովսէս թէ մարգարէ յարուսցէ ձեզ Տէր Աստուած ձեր յեղբարց ձերոց, իբրեւ զիս. նմայ լրւարուք:

Ջաբարիաս ասէ. Ուրախ լըր դուստր Սիոնի, զի թագաւոր թո գայ առ թեզ, նըստեալ ի վերայ յաւանակի իշոյ: Եւ մեք այսպէս տեսաք որպէս եւ լրւաք, եկեալ յերուսաղէմ յեռանդեան աւուր, եւ ետ բարբառ տարալեզւացն ուժ[զ]ին աղաղակել եւ աւրհնել զԱստուած: Եւ նա ինքն է Ճշմարիտ Աստուած, զոր տեսի աչաւք եւ փափաքեցաւ ի նա սիրտ իմ տառապեալ, եւ նա է Քրիստոս, որ գալոց է, մեսիայն. որպէս Անդրէաս եւ Փիլիպոս ասացին, եւ լրւայ ի նոցանէ, նա է ցանկալին իմ, եւ առ նա ճեպիմ գնալ. զի ի բազում եւ յանթիւ մեղաց իմոց արդարացուցանէ զիս: Արդ մի խնայեր յիս, աղաչեմ զքեզ, որչափ եւ ասես՝ տաց թեզ զին իւղոյդ, զի հասից տննչանաց իմոց, եւ ի տրփանաց իմոց ոչ վրիպեցայց:

Չայս ամենայն իբրեւ լւաւ եղազործն՝ զարմացաւ յոյժ ընդ յաւժարութիւն կնոջն. առեալ զգին իւղոյն եւ տըւեալ (ի) նմա զեւղն:

Եւ առեալ կինն զիւղն գնայր, եւ մինչդեռ երթայր ասէր ի միտս իւր. Ո՞վ բանայ ինձ զդուռն, ուր քաւիչն է մեղաց իմոց: Ով բանայ ինձ զդուռն, ուր (զ)քօրչկն է յանցանաց իմոց: Ով բանայ ինձ զդուռն, ուր փարատիչն է չար վիրաց իմոց: Ով բանայ ինձ զդուռն, ուր մարբիչն է աղտեղութեանց իմոց: Ով բանայ ինձ զդուռն, ուր հուրն իցէ կիզանող, զի կիզու զփուշ բուսեալ սրտի իմոյ: Ով բանայ ինձ զդուռն, ուր սուրն իցէ ճշմարիտ, զի հնձեցէ զորումն անտառախիտ եղեալ առ իս: Ով բանայ ինձ զդուռն, ուր աղբերն իցէ կենդանութեան, զի արբուսցէ զժարաւեալ ոգիս իմ յարդարութենէ, եւ լրւացեալ սրբեցէ զաղտ հոգոյ իմոյ: Ով բանայ ինձ զդուռն, ուր թեթեւացուցիչն իցէ մեղաց, զի թեթեւացուցէ զձանրութիւն յանցանաց իմոց: Ով բանայ ինձ զդուռն, ուր կործանողն իցէ սատանայի, զի զպարտեալս ի նմանէ կորցեցէ ի ձեռաց նորա եւ ապրեցուցէ: Ով բանայ ինձ զդուռն, ուր սատակաւն իցէ վիշապին, զի զմահացեալս ի նմանէ կեցուցանէ ի դառնաշունչ թունկից նորա: Ո՞ր բանայ ինձ դուռն, ուր փարատաւղն իցէ տրտմութեանց նախամաւրն եւայի, զի զդուստր եւայեանս կեցուցէ յուռականէ տրտմեցուցանողի նորա: Ո՞ր բանայ ինձ զդուռն, ուր բացաւղն է դրանն արքայութեանն, զի զարտաքսեալս ի ձեռն պատրանաց փակաւղին անդրէն քաղաքացիս արասցէ: Չայս ամենայն եւ որ սոցին նման պարտ էր ասել նմա յորժամ զիմեալ երթայր ի տունն Սիմոնի:

Եւ իբրեւ գնացեալ մերձեցաւ ի տունն Սիմոնի կինն պռռնիկ՝ եզիտ տարածեալ ի բաց դուռն, զոր ակն ոչ ունէր բանալոյ, եւ ոչ որ էր որ արգելոյր զնա մտանել անդ. առժամայն ուրախացաւ եւ ասէ. Աղաչանք իմ եմուտ առ նա: Եւ դարձեալ ի միտս իւր ասէր. տուր ինձ Տէր համարձակութիւն մտանել առ թեզ, որ վասն իմ խոնարհեցար յերկնից. տուր ինձ համարձակութիւն մտանել առ թեզ, որ վասն իմ անսկիզբն Աստուածդ սկզբնաւորիլ հանցեցար:

Տէր, տուր ինձ հրաման մտանել առ թեզ, որ վասն իմ անժամանակդ Աստուած՝ ժամանակաւոր եղեր բարի կամաւորութեամբ քոյ: Տուր ինձ վստահութիւն մտանել առ թեզ, որ վասն իմ անտեսանելիք ի հրեշտակաց՝ եղեր տեսանելի ազգի մարդկան: Տուր ինձ համարձակութիւն մտանել առ թեզ, որ վասն իմ անհասանելիք կամեցար առնուլ զհասակ մարմնոյ: Տուր ինձ համարձակապէս մտանել առ թեզ, որ վասն իմ զլափ անդամոց անպարագրելիք զգնուլ ընդունեցար: Տուր ինձ համարձակապէս մերձենալ առ թեզ, որ վասն իմ կատարեալ Աստուածոջ կատարեալ մարդ եղեր: Տուր ինձ համարձակապէս մերձենալ առ թեզ, որ վասն իմ արտաքսեալս ի ձեռն պատրանաց փակաւղին անդրէն քաղաքացիս արասցէ: Չայս ամենայն եւ որ սոցին նման պարտ էր ասել նմա յորժամ զիմեալ երթայր ի տունն Սիմոնի քորտին:

ՀԱՅԿԵԿԱՆ ՎԱՆՔԵՐ

Ս. ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՔ ՏԱՐՈՆՈՅ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Կառուցուած է Տարօն (Մուշ) գաւառի մէջ, Քարքէ լիբան ստորաբլուր, յանուն Ամբրոզի Յովհաննէս Մկրտչի, որուն նշխարներէն մաս մը Ս. Գր. Լուսաւորիչ կետարիայէն բերելով զետեղած է անդ, և այդ պատճառով այս վանքը դարձած է Հայաստանի մեծ ուխտատեղիներէն մին: Սոյն վանքը կոչուած է նաև Իննսկնեան վանք և Գլխայ վանք անուններով:

Ս. կարապետի տաճարին և յարակից մատուռներուն մէջ կը ցուցուին գերեզմանները Մամիկոնեան տոհմէն Սասնոյ Թոռնիկ իշխանին, Մուշեղի, Վարդ Գոտրիկի, Սմբատի և Գայլ վանանի:

ՊԱՏՄԱԿԱՆ. — Ս. կարապետի վանքին առաջնորդներուն Գաւազանազիրքը պատրաստած է նոյն վանքի միաբաններէն կարապետ Վրդ. Լուսարարեան, որ տպուած է Երուսաղէմ, 1912 ին, Հող կարելի է տեսնել պատմական համառօտ տեղեկութիւններ վանքին մասին, որուն վանահայրերը Տարօնի, կամ աւելի ետքը կարինի, ալ Առաջնորդներն էին ընդհանրապէս: Մենք, նկատի ունենալով սոյն վանքէն մեզի ծանօթ զբնագրական աշխատանքները, որոնց ննագոյնը կը վերանայ մինչև ժե. Դարու վերջին տասնամեակը, այստեղ կը ներկայացնենք վանահայրերուն ցանկը այդ շրջանէն սկսելով:

- 1. — Մկրտիչ Եպիսկոպոս, 1471-1481, սալարկած է եկեղեցիներուն գմբէթները. — Յէլա. ԺԵ. Դարի, Գ. Մասն, էջ 10; Գաւազանազիրք, էջ 77 (49);
- 2. — Մելիսեդ Եպիսկոպոս, 1493-1512. — Գաւազանազիրք, էջ 77-78 (50), էջ 79-80 (54), Ձեռ. Ս. Ե. Թ. 1952;
- 3. — Թադէոս Եպիսկոպոս, 1526. — Յուլիսի Ձեռ. Մշտ, Խմբ. Արայ Գալայճեան, Երուսաղէմ, 1967, էջ 50;

- 4. — Ասուածատու Եպիսկոպոս, 1549. — Գաւազանազիրք, էջ 80-81 (56);
- 5. — Անդրեաս Եպիսկոպոս, 1550-1557. — Գաւազանազիրք, էջ 81 (57);
- 6. — Մելիսեդեկ Եպիսկոպոս, ի տանէն Պալուռեաց, 1560: Իր օրով կը շինուի ժամատունը, Խոճա Պաւտարի ծախքով. — Գաւազանազիրք, էջ 81 (58);
- 7. — Կարապետ Եպիսկոպոս, 1561-1586, նորոգած է Ս. կարապետի գմբէթը. — Գաւազանազիրք, էջ 82 (59, 62);
- 8. — Մուրտիոս Արքեպիսկոպոս, որդի Սարգսի, 1591. — Յուլիսի Ձեռ. Վիեննայի, Բ., էջ 227;
- 9. — Արիստակես Եպիսկոպոս, 1601. — Գաւազանազիրք, էջ 83 (63);
- 10. — Կարապետ Վրդ. Տարօնեցի, 1629. — Աղաւունքի, Միաբանք, էջ 198;
- 11. — Արիստակես Եպիսկոպոս, ի գաւառէն Ապահունեաց, 1654: Բազում նորոգութիւններ կատարած է վանքին մէջ: Ազատած է այլազգիներու մօտ գրադրուած Թանկագին ձեռագիրներ, անօթներ և զգեստներ. — Գաւազանազիրք, էջ 83-84 (64);
- 12. — Յովհաննէս Եպիսկոպոս, 1680. — Գաւազանազիրք, էջ 84 (65);
- 13. — Ներսէս Բարուճապետ, 1695-1698. — Գաւազանազիրք, էջ 84 (66); Ծ. Ձեռ. Ս. Ե. Ե. Հատոր, 1960, էջ 51;
- 14. — Կարապետ Եպիսկոպոս, 1698-1709: Ետ ներդրութիւններ կրած է պատասխանատու ձեռքէն: Անաւոր երկրաշարժ մը, 1705, Յունիս Եին, կործանած է վանքին շատ մը շէնքերը, և շտապելով վերանորոգել. — Գաւազանազիրք, էջ 85 (67); Ազգպ., էջ 2791: Յուլիսի Ձեռ. Ս. Ե., Ե. Հատոր, 1960, էջ 50;
- 15. — Գրիգոր Վրդ. Շիրուսեցի, 1709-1717, աշակերտ Բաղիշեցի Վարդան Վարդապետի: Բազում աշխատանքով նորոգած է երկրաշարժէն վնասուած շէնքերը. — Գաւազանազիրք, էջ 85 (69); Ազգպ., էջ 2791: Ծ. Ձեռ. Ս. Յակոբեանց, Ե. Հատոր, 1960, էջ 50, 53;
- 16. — Աբրահամ Արքեպիսկոպոս Խորասպեցի, 1717-1730, եղբորորդի Գրիգոր

Շղթայակրի. - Գաւազանագիրք, էջ 86 (71): Ազգպ., էջ 2873: Յուլիսի Զեռ. Ս. Յակոբեանց, Ե. Հատոր, 1960, էջ 49-51:

17. - Ներսէս Վրդ. Տարօնացի, 1730. - Գաւազանագիրք, էջ 88-89 (72):

18. - Մինաս Վրդ. Ակնցի, 1734-49. - Գաւազանագիրք, էջ 89 (73): Յուլիսի Զեռ. Ղալաթիոյ, Թ. 88: Ազգպ., էջ 2969:

19. - Յովնան Վրդ. Տարօնացի, 1753-1768. - Գաւազանագիրք, էջ 89 (74): Յ. Զեռ. Վիեննայի, Բ., էջ 725, 727:

20. - Յովնանէս Եպիսկոպոս, 1772. - Գաւազանագիրք, էջ 92 (77):

21. - Կարապետ Եպս. Եղիսկիացի, 1774. - Գաւազանագիրք, էջ 93 (78):

22. - Յովնան Եպս. Համբեցի, 1778. - Գաւազանագիրք, էջ 93 (79):

23. - Յակոբ Եպիսկոպոս, 1781. - Գաւազանագիրք, էջ 94 (80):

24. - Յովակիմ Եպիսկոպոս, 1786. - Գաւազանագիրք, էջ 94 (81):

25. - Աստուածատու Արք. Տարօնացի, 1786-+ 1787. Իր առաջնորդութեան սկիզբը, դարձեալ անը երկրաշարժ մը մեծ աւերներ պատճառեց վանքի շէնքերուն: Աստուածատու Արքեպիսկոպոս փութով ձեռնարկեց նորոգութեանց և գլուխ հանեց յաջողութեամբ. - Գաւազանագիրք, էջ 94-97 (82):

26. - Յակոբ Եպս. Մամբիացի, 1787-1807, աշակերտ Զաքարիա Պատրիարքի. - Գաւազանագիրք, էջ 97 (83): Ազգպ., էջ 4173:

27. - Պօլոս Եպս. Կարնեցի, 1808. - Գաւազանագիրք, էջ 98 (84):

28. - Մկրտիչ Վրդ. Վանեցի, 1810. - Գաւազանագիրք, էջ 99 (85):

29. - Պետրոս Եպս. Տէր Կիրակոսեան, Կուրաւցի, 1819-1832, վանքը կ'ազատէ կարգ մը հարստահարութիւններէ, որ սակայն կ'ենթարկուի կողոպուտի. աւազակները կը տանին ի միջի այլոց բազմաթիւ հին ձեռագիրներ: Երբ խաղաղութիւն կը տիրէ՝ կը կատարէ շատ մը նորոգութիւններ, և վանքին մէջ կը ջանայ հաստատել եկեղեցական կարգապահութիւն. - Գաւազանագիրք, էջ 99-103 (87): Ազգապատում, էջ 4173:

30. - Ռորուքիւն Արք. Եղիսացի, 1833-1839, քաջ հայկաբան: Իր օրով վանքին մէջ կը կատարուին զանազան շինութիւններ. - Գաւազանագիրք, էջ 104-105 (88):

31. - Զամաթա Եպս. Տարօնացի, 1839-1846, նորոգած է Ս. Գէորգ եկեղեցին. - Գաւազանագիրք, էջ 105 (89):

32. - Մասթոս Վրդ. Գաղասացի (Եղիսացի), 1853. - Գաւազանագիրք, էջ 106 (90): Ազգապատում, էջ 4174:

33. - Կարապետ Եպս. Բագրատունի, Երեւանցի, 1855. - Գաւազանագիրք, էջ 106 (91):

34. - Կարապետ Եպս. Կեսաբացի, + 1861. - Գաւազանագիրք, էջ 106 (92): Ազգապատում, էջ 4174:

35. - Մկրտիչ Վրդ. Խրիմեան, Վանեցի, 1862-1869, կը ջանայ վանքը օժտել զբարոյով, ապարանով և թերթով, բայց անհաջող կարգ մը միաբաններուն հակառակութիւնը կը խափանէ իր ծրագրերները և թոյլ չի տար որ ան ունենայ արդիւնաւոր գործունէութիւն. - Գաւազանագիրք, էջ 106 (93): Ազգպ., էջ 4171-80:

36. - Առաքել Վարդապետ, 1869. - Զեռ. Ս. Յ. Թ. 2250, էջ 21, 23:

37. - Մամբի Եպս. Մամիկոնեան, Տարօնացի, Մեցի, 1873-1882: Իր շրջանին վանքը դարձեալ կ'ենթարկուի աւազակներու յարձակման, և մեծ թիւով ոչխարներ, ձիեր, զոմէշներ և այլն կը յափշտակուին և կը տարուին: Մամբի Եպս. հետագային բազմաթիւ դիմումներ կը կատարէ և վերջապէս կը յաջողի վերջնականապէս աւերի աւերած անասունները. - Գաւազանագիրք, էջ 107-110 (94):

38. - Արիստակէս Եպս. Կ. Պօլսեցի, 1886. - Գաւազանագիրք, էջ 111 (95):

39. - Գարեգին Եպս. Սրուանձեանց, Վանեցի, 1886?-1888?. - Գաւազանագիրք, էջ 112 (96):

40. - Ներսէս Եպս. Խարախանեան, Մեցի, 1889-1915, Բանակալութեան շրջանին իբրև քաղաքական յանցաւոր աքսորուած է Երուսաղէմ, և Ս. Յակոբեանց վանքի մէջ մնացած է 12 տարի (1896-1908): Իր աքսորման շրջանին Ս. Կարապետի վանատը փոխանորդութիւնը վարած է Վարդան Մ. Վրդ. Յակոբեան. - Գաւազանագիրք, էջ 112 (96):

դանազիրք, էջ 113-114 (97); Աղաւաւներ, Մխարանք, էջ 397 - 398:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. - Ս. Կարապետի վանքին մէջ մշակութային փայլուն գործունէութիւն մը ծաւալած էր թուրքի Գրչագրական աշխատանքներ կը իրականացնէին ժն. Գարի վերջերքը և այն՝ ցանցառ թիւով: Հաս կը ներկայացնենք այն գրիչները և գիրքերը, որոնց յիշատակութեան հանդիպած ենք աստ և այդ:

Ա. - Կոստանդ Գրիչ, 1493 ին օրինակած է մէկ Աւետարան, Հայրապետ քահանայի փափաքով. - Յ. Ձեռ. Մշոյ, էջ 131, թ. 44:

Բ. - Մարտիրոս Արեղայ Տարօնացի, Գրիչ, որդի Ղազարի, 1505 - 1512.

1. - 1505 ին օրինակած է Գանձարան մը «ի վայելումն տէր Ստեփանոս եպիսկոպոսի». - Գաւազանազիրք, էջ 78:

2. - Աւետարան մը օրինակած է 1505 ին, «ի համալսարան Գրիգոր քաջ բարուսոյն». - Tisserant, թիւ 71, էջ 124:

3. - 1509 ին օրինակած է Աւետարան մը, Ստացող՝ տանուէր Մխիթար. - Յ. Ձեռ. Մշոյ, էջ 136, թ. 51:

4. - 1512 ին օրինակած է Աւետարան մը. - Ձեռ. Ս. Յ. թ. 1952:

Գ. - Գրիգոր Վրդ. Մշեցի, Գրիչ, 1509 ին օրինակած է Աւետարան մը, Ստացող՝ Յուհաննէս. - Յ. Ձեռ. Մշոյ, էջ 137, թ. 52:

Դ. - Կարապետ կրօնաւոր Բաղիշեցի, Գրիչ, 1526 ին օրինակած է մէկ Յայնաւուրբ, ի խնդրոյ տանուէր Սիսնի: Մաղկող՝ Մարտիրոս. - Յ. Ձեռ. Մշոյ, էջ 50, թիւ 57:

Ե. - Մարտիրոս Գրիչ, 1526 ին օրինակած է մէկ Աւետարան. - Յ. Ձեռ. Մշոյ, էջ 137, թիւ 53:

Զ. - Աւետիս Արդ. Բալուցի, Գրիչ, «ի վանացն Ամլորգոյն», 1584 ին օրինակած է Աւետարան մը, Ղուկաս աբեղայի համար. - Յ. Ձեռ. Մշոյ, էջ 54, թ. 62:

Է. - Փիլիպպոս Բազեցի, Գրիչ, 1613 ին օրինակած է Մեկն. Թղթցն Պօղոսի՝ Անանիա Սանահնեցոյ: Ստացող՝ Մարտիրոս Բազեցի. - Ձեռ. Երևանի, թ. 2692:

Ը. - Մկրտիչ Նախիջևանցի, Գրիչ, 1734 - 1738.

1. - 1734 ին աւարտած է օրինակու թիւնը Մեկնութեան Մարկոսի՝ Բարսեղ Վարդապետի, Ղազար Վարդապետի խնդրանքով. - Ձեռ. Ղալաթիոյ, թիւ 88:

2. - 1737 ին օրինակած է մէկ ժողովածու. - Ձեռ. Երևանի, թ. 597:

3. - 1738 ին օրինակած է Մեկն. Ղուկասու՝ Գր. Տաթևացիի: Ստացող՝ Ղազար Վարդապետ. - Ձեռ. Երևանի, թ. 4985:

Թ. - Յարութիւն Գրիչ, Պոլսեցի, 1798 ին օրինակած է Մեկն. Մարկոսի՝ Բարսեղ Վարդապետի. - Ձեռ. Նոր Ջուղայի, թ. 372:

Ժ. - Գրիգոր ԳՏն. Կարնեցի, Գրիչ, 1806 ին օրինակած է մէկ Յալարան (նոր): Ստացող՝ Պետրոս խալիֆայ: Ձեռ. Երևանի, թ. 8274:

ՃԱ. - Մուրադ Գրիչ, 1806 ին օրինակած է Շարակնոց Ապաշխարութեան. - Ձեռ. Վիեննայի, թ. 935:

ԺԲ. - Յակոբ Յոփուզեան, Գրիչ, 1827 - 1840.

1. - 1827 ին օրինակած է Մեկն. Յայնուրեանն Յովհաննու, Պետրոս Բերթուտեանի. - Ձեռ. Երևանի, թ. 5337:


2. - 1840 ին օրինակած է Մեկն. Սրգոց Սրգոյն, Նշեսացի Յարութիւնի. - Ձեռ. Երևանի, թ. 5449:

ԺԳ. - Մատթէոս Նիզանցի. 1836 ին օրինակ է մէկ Քարոզգիրբ, «Բուրաստան Հոգևոր» յորջորջուած. - Ձեռ. Երևանի, թիւ 5877:

ԺԴ. - Կարապետ Վրդ. Լուսարարեան, 1. - 1912 ին օրինակած է ժողովածու մը. - Ձեռ. Երևանի, թ. 5901:

2. - Յօրինած է Գաւազանագիրբ Վանահայր Ս. Կարապետի Տարօնոյ, տպուած է Երուսաղէմ, 1912 ին:

Ն. ԱՐԳ. ՄՈՎԱԿԱՆ



ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

“ՀԱՍՄԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ”

Հեղինակ՝ ԵՆՈՐԷՔ ԱՐՔԵՊՍ. ԳԱՂՈՒՍՏԵԱՆ

Ամեն. Տ. Ենորէք Պատրիարքի սոյն հատորը գրախօսող այս երկրորդ յօդուածով պիտի ջանանք ժամանակէլ ժիւան իւրաքանչիւր սուրբի վարձագրութեան բաժնի աւարտին երկցող անոր տօնակատարութեան թուականի վերաբերեալ անճիշդ արձանագրութիւնները, քերականական, կէտադրական, ուղղագրական (ի ժամանակորի օտար բառերու տառագարձութեանց պարագային) և ապագրական անհաշուելի թերիներէն գէթ կարեւորներուն ժամանակուամբ յետաձգելով յառաջիկային:

Էջ 33, Կզեմես Նոպմի Հայրապետ — ձիշգ է թէ Լատինք կը տօնեն անոր յիշատակը Նոյմ. 23ին, բայց Յոյնք՝ 24ին:

Էջ 36, Իզմասիոս Անիոսի Հայրապետ — Լատինք Փետր. 1ին կը տօնախմբին անոր յիշատակը և ոչ Դեկտ. 17ին: Հեռակարոր ճիշդ է Մրբագանին հաստատումը թէ ճնոյն է պարտզանի գրեթէ բոլոր միւս եկեղեցիներու մէջ: Նկատի առնել նաև որ եկեղեցի բուրդ պէտք է գրուէր Սկեղեցի, քանի որ քարեղէն շէնքին չէ որ կ'անարկուի:

Էջ 37, Պոլիկարպոս Ջմիւռնիոյ Հայրապետ — Հեղինակը կ'ըսէ. «Մենք կը տօնենք զայն Յիսնակաց Բ. Կիրակիի յաջորդ Երկուշաբթի»: Շիտակը այն է թէ կը տօնուի Յիսնակաց Գ. Կիրակիի յաջորդ Երեքշաբթի, որը եթէ զուգագրուի Ս. Կոյսի Յղութեան տօնին՝ կ'անցնի նախորդ Գշ.ին (2 Դեկտ.):

Էջ 39, Միւռոն Եպս. Կրեթի — Ըստ հեղինակին, կը տօնուի ճիւղի Ժ. Կիրակիին յաջորդող Եարաթ օրը: ձիշգը այն է որ կը տօնուի Յիսնակի պահոց Եարաթ օրը, որ միշտ ալ Յուլի Ժ. Կիրակիի յաջորդող Եարաթ օրը չէ:

ձիշգ չէ նաև թէ Յոյնք կը տօնեն զայն Օգոստոս 9ին: ձիշգն է 17ին:

Էջ 40, Սեեփանոս Նոպմայ Հայրապետ — Բնաւ չէ յիշատակուած թէ Երբ կը տօնուի (Սաշի Ը. Կիր.ի յաջորդ օրը):

Էջ 42, Գրիգոր Մեսնչիւազործ — Պիտի կրկնէինք այն ինչ որ ըսինք Ս. Միւռոնի առիթով, քանի որ կը տօնուին միասին: Աւելցնենք նաև թէ Ս. Կոյսի Ընծայման տօնը Եարաթի հանդիպած տարիներուն, յիշեալ սուրբերու յիշատակը կը կատարուի երկու շաբաթ ուշ, Ս. Նիկողայոսի (Միւռոյ Սքանչիւազործ Հայրապետ) տօնին հետ, Դեկտ. 5ին:

Էջ 44, Քեոպոմպոս Եպս. և Քեոպմաս Վկայ — կը տօնուին Յիսնակաց Դ. Կիրակիին յաջորդող ոչ թէ Երկուշաբթիին՝ այլ Երեքշաբթիին: Իսկ եթէ այդ Գշ. օրը ինչայ Դեկտ. 21ին, կ'անցնին մէկ օր առաջ՝ Բշ. 20 Դեկտ.ին:

Նոյն էջ, Պարսամ կամ Բարսիմէոս Եպս. Եզեսիոյ — Վարդավառի Դ. Կիրակիի Եշ. օրը և գրքին այլ էջերուն վրայ յայտնուող նմանօրինակ բացատրութիւններ անհեթեթ են բարբոսին, քանի որ նախ միշտ ալ չէ որ այդպիսի եօթնեակ մը կ'ունենայ զայնութիւն (Վերափոխման տօնը կամ շաբաթապահքը վրայ հասած ըլլալով) և յետոյ՝ այդ և յաջորդ եօթնակներու — եթէ զտնուին — տօնըը շունին հաստատուն ձև մը, անգամոտուելով երբեմն Առաջաւորէն առաջ (Չատիկը ուշ եկած պարագային) և երբեմն Վարդավառէն հեք (Չատիկը կ'անուի եկած պարագային):

Էջ 47, Պետրոս Հայրապետ Ալեքսանդրիոյ — ճեթօրէքի յաջորդող Եշ. օրը: Կ'երեի Ամեն. Հեղինակը աշքի առջև է ունեցեր մէկ տարւոյ Օրացոյց միայն: Գիտենք թէ Ութօրէքը — ժողովրդական ձևը Անուանակոչութեան — մէկն է ամօթիւի հետ կապուած մեր Եկեղեցւոյ սակաւաթիւ անշարժ տօներէն: Իսկ Պետրոս հարապետի յիշատակը — Վլաս Եպիսկոպոսի և Արիստոզոմ Եպիսկոպոսի հետ — մենք կը տօնենք իբրև առաջինը Ութօրէքէն անմիջապէս հեք եկող Յովնանու Մկրտչի ծննդեան տօնէն հեք, պայմանաւ որ տարեգիրը Ձեն աւելի ըլլայ:

Հակառակ պարագային կը տեղափոխուի վարդազառի յաջորդող Գ. Շարաթ օրը: Սրբազանին ըսածը շիտակ է Ութօրէքը Բշ. եղած տարիներուն միմիայն, եթէ տարեգիրը Չէն աւելի եղած ըլլայ:

Էջ 48, Նիկոլայոս Հայրապետ Միւռայ — Վեր տօնացոյցը ունի երկու Նիկողոսյաններ, որոնք կը տօնախմբուին Դեկտ.ի սկիզբները՝ մէկը միւսէն երկու շաբաթով բաժնուած. երբեմն ալ կը միանան երբ իրենցմէ մէկին տեղը գրաւուի Ս. Աստուածածին Յղութեան տօնով, որ անշարժ կերպով միշտ կը կատարուի Դեկտ. 9ին: Սխալ է թէ միւս Նիկողոսոսը կը տօնախմբուի Դեկտ.ի սկիզբները, քանի որ ան միշտ կը յիշատակուի Գրիգոր Սքանչելագործ հայրապետի հետ որ, ինչպէս տեսանք քիչ վերը, կը տօնուի Յիսնակի պահոց Շարաթ օրը, այսինքն Նոյեմբերի մէջ: Յետոյ, ինչպէ՞ս կ'ըլլայ որ երկու տօներն ալ, իրարմէ երկու շաբաթներով բաժնուած ըլլալով հանդերձ, տօնակատարուին Դեկտ.ի սկիզբները: Ու նաև, ոչ թէ Երբեմնմէ մէկին՝ ալ վերջինին տեղը կրնայ միայն գրաւուի Ս. Կոստի Յղութեան տօնով, մինչ առաջինին տեղը կրնայ գրաւուիլ, ինչպէս տեսանք, Ընծայման տօնով (Նոյմ. 21): Այս բոլորէն հաջ, տեղ չի մնար այլևս յաջորդ էջին վրայ գտնուող բացատրութեան, որ պէտք է ըլլար Յիսնակոց Գ. Շարաթ օրը:

Էջ 50, Սեղբեստոս Հսովմայ Հայրապետ — Վճիռն տօնը կանխող Շարաթ օրը ... և Երկոտասան վարդապետաց հետ, Հսկտ.ի վերջին Շարաթ օրը: Առաջինը որքեթէ ճիշդ է, բայց այն պարագային որք երբ Մննդեան ձրագալոյցը իյնայ Շարաթ օրուան, կը փոխադրուի երկու շաբաթներ առաջ, Դեկտ. 22ին: Գալով միւսին, ճիշդը Խաչի յաջորդող վեցերորդ Շարաթ օրն է, այսինքն 22-28 Հոկտ.ի միջև ինկող Շարաթ օրը որ, ինչպէս կ'երևի, միշտ ալ ամսուն վերջին Շ.ք չէ:

Էջ 53, Եփեսոս Խուրի — Վճիռնուարի առաջին Շարաթ օրը: Հապա՞ եթէ մեր Տիրոջ Ս. Մննդեան տօնը, ձրագալոյցը կամ Մեռելոցը իյնան Շարաթ օր: Քանի որ կը տօնուի Սեղբեստոսի հետ, կը խուսափինք այդ առթիւ մեր ըսածը կրկնել:

Էջ 56, Աբուհաս Հայրապետ — Ինչ որ ըսուեցաւ Պարոտմի մասին, նոյնը կարելի է կրկնել նա, քանի որ այս ալ մէկն է այն սուրբերէն, որոնց յիշատակը կը կատարենք մերթ ամրան և մեր ձմրան եղանակին: (Այդ տօները կը կոչուին նաև ապայից տօներ:)

Էջ 57, Բարսեղ Կեսարացի Հայրապետ — Կրկնել Եփրեմ Խուրիի առթիւ մեր ըսածները: Նոյնը նաև յաջորդ սուրբին՝ Գրիգոր Նիւսացիի պարագային:

Էջ 59, Գրիգոր Նագիսեղացի — Աստուածաբան — Մէկն է ապայից տօներէն. երբեմն Աթանաս և Կիւրեղ Աղեքսանդրացի հայրապետներու հետ տօնուած:

Նոյն էջ, Կիւրեղ Երուսաղեմացի — Վերջին վերջին Շարաթ օրը: Վերջին բառին քով աւելցնել կամ վերջնութեւնը (տեսնել Սեղբեստոսի առթիւ մեր ըսածները):

Էջ 65 — Յովնանեկ Ոսկեբերան — Միշտ չէ որ կը տօնուի Խաչվերացի յաջորդող եօթներորդ Եշ. օրը: Խաչվերացէն Յիսնակ երկարող միջոցը երբ ըլլաւ 9ի տեղ 10 եօթնակ, տօնը կը յետաձգուի նոյն եօթնակի Շարաթ օրուան:

Էջ 69, Կիւրեղ Աղեմսեղացի Հայրապետ — Աթանաս հայրապետի հետ տօնուելուն՝ տեսնել այդ առթիւ մեր ըսածները:

Էջ 72, Գլխորդոս Մեհ — Միշտ չէ որ կը տօնուի Յիսնակի Գ. Կիր.ի յաջորդող Եշ. օրը: Յիսնակի Բարսեղեղայնը ամենէն ուշ (21 Նոյմ.) եկած տանն, յիշեալը կը տօնուի Յիսնակի Ա. Կիրակիի յաջորդող օրը (Բշ. 29 Նոյմ.):

Էջ 73, Թեոդոսոս կամ Թեոդորոսոս Գահանայ — Յոյնք՝ Մարտ 2ին և ոչ 3ին:

Նոյն էջ, Մակարիոս եւ Եղիսեոս Գահանաներ — Սրբազան Հեղինակը չփոթութեան մէջ է երբ կը յայտնէ թէ տարբեր Եղիսեղներու մօտ միասնաբար տօնուած և մեր Յայտաւառքին մէջ միասնաբար յիշուած այս սուրբերը մենք կը տօնենք առանձին: Մեր ապայից տօներու շարքին ունինք Մերոցն՝ Եղիսեոսի, Մակարիոսի, Վալերիոսի, Կանդիոսի եւ Ակիլասայ տօնը: Նկատելի է որ Սրբազանը յիշեալներէն Եղիսեղի և վերջին երկքին մասին խօսած է էջ 145ի վրայ:

ներկայացնելով Եւզինէսը իբրև տարբեր անձ մը, Բայց մԷր Ձեաց Մակարիոսը:

էջ 75, Մեւոզլայոս Քահանայ — Յոյնք կը տօնեն զայն 26 և մ'չ 27 Յուլիսին:

էջ 76, Պիոն Քահանայ — Մէկն է Ս. Զատիկի հետ կապուած տօներէն, Բուն Բարեկենդանը կանխող Բշ. օրը յիշատակուող: Կացութիւնը կը փրկուէր հթէ Սըրբազանը Կճճ. ի տեղ դրած ըլլար Առաջաւորաց բառը:

Նոյն էջ, Աբիսոպոս Սարկաւազ — կը տօնուի Պետրոս Լայրապետի հետ: Տեսնել այդ առթիւ ճիշտ ըսածը:

էջ 77, Կրեւղ Սարկաւազ — կը տօնուի Պիոն Քահանայի հետ: Կրկնել այդ առթիւ ըսուածը:

Նոյն էջ, Բեհիամին Սարկաւազ — Այս ալ կը տօնուի նախորդին հետ:

էջ 78, Ռումանոս Երզնգոյ Սարկաւազ — Յոյնք կը տօնեն Նոյմ. 18ին և ոչ Լոկա. 1ին, իսկ Լատինք՝ Օգոս. 9ին:

էջ 89, Անոն ձգնուար — Մէկն է տպայից տօներէն:

էջ 90, Պոլոս Թեբայիղի Անապատական — Պէտք է յիշուէր թէ երբ Տիրամօր Եղովթեան տօնը ինչայ Եշ. օրուան, յիշեալին և ստորև յիշուած ճշնաւորներու տօնախմբութիւր կը կատարուի երկու օր առաջ, նոյն եօթնեակի Գշ. օրը:

էջ 94, Նեղոս Աբբայ — Լատինք կը տօնեն անոր յիշատակը Փետր. 20ին:

էջ 96, Լայր Արտեմ — Յոյնք կը տօնեն զայն Մակարիոսի հետ, Յուն. 19ին:

էջ 97, Մրապիոն Անապատական — Ճիշդ է թէ Յոյնք չեն յիշատակեր զայն, բայց Լատինք կը տօնեն զայն 30 Լոկա. ին:

Նոյն էջ, Պիլեհ Անապատական — Ո՛չ թէ Լատինք, այլ Յոյնք է որ կը տօնեն անոր յիշատակը նշուած օրին (27 Օգոս.): Նաև Ռուս Օրթոտոքս Եկեղեցին, որուն ներկայ Պատրիարքին անուան տօնն է:

էջ 102, Կոստանդիանոս Կայսր — կը զարմանանք թէ ինչպէ՞ս մինչ սուրբերու ցանկին մէջ, ապուած դրքի վերջաւորութեան, կ'երևի անունը կայսեր մօր՝ Լեզինէ Թադուհիին, նոյն էջաթիւով, Ամեն. Լեզինակը առ ու կէս միայն հաւած է արտմագրել այդ մեծ սրբուհիին:

էջ 106, Փիլիպպոս Եպարեոս եւ իր երկու որդիները — Ապայից տօներէն է:

“ՄԱՐՄԻՆ ԵՒ ԱՐԻՒՆ”

Տպ. Սեւան (Պէյրութ), 1977, էջ 85

«Սլոն» ի Խմբագրութեան զրկուած Բրիտանացի կարօ Արմէնեանի Վարժին և Արիւն» խորագրով քերթուածներու «չքնաղ» հատորիկը անցած էր մեր ձեռքը մարի մը առաջ: Ու արդար ըլլալու համար պէտք է ըսել թէ ձանձրոյթը դիմադրելու ճիշդ ալ պէտքը զգացած էինք անոր ընթերցումը իր աւարտին հասցնելու համար, յաջող էջ մը զտնկու միամիտ յոյսէն մտարկուած: Յետոյ գիրքը մէկդի դրած էինք, պարզապէս օրովհետև արժանի իսկ չէինք նկատած անով զբաղիլ, այսինքն քանի մը աղողով արտայայտել մեր ապաւորութիւնները — թէ իսկ բացասական — անոր պարունակած «գանձ»ին մասին:

Լեզինակին ըսածը ճիշդ է տարեգիրը ԹՄ եղած տարիներուն միայն:

էջ 107, Պոլիսոս (ապուած է Պոլիկոս) — Աս ալ մէկն է տպայից տօներէն, զոր Յոյնք կը յիշատակեն Յունուար 9ին:

էջ 109, Միւնա, Երմոզիքեա եւ Գրափոս — Պէտք է ակնարկէր թէ Ս. Կայսր Եղովթեան տօնը Բշ. եկած տարիներուն, յիշեալները կը տօնուին նախորդ եօթնեակի Գշ. օրը (Դեկտ. 3):

էջ 110, Դեմետրիոս Ենթափուպոս — Լատինք ևս անոր յիշատակը կը կատարեն Յունաց հետ, Լոկա. 26ին և ոչ 8ին:

էջ 114, Անդրե Զօրավոր եւ իր բանակը — Մէկն է սակաւաթիւ այն տօներէն, որոնք ոչ միայն կը տեղափոխուին մերթ Առաջաւորէն առաջ և մերթ Վարդավառէն ետք, այլև կրնան կատարուիլ վերացման ճաշի կամ Յիսնակի Բարեկենդանը կանխող եօթնեակի ընթացքին: Նոյնը կարելի է ըսել յաջորդ էջին վրայ յիշատակուած Ալրիանոս Վերակացուն համար:

Գէորգ Ս. ՃիւնիվիՉԵԱՆ

Վերջերս մեր ձեռքը անցաւ Փետր. 24ի շէպրեմբրիս օրաթերթի թիւը, ուր մի ամի Արմէն Տօնոյեանի շատ լավ գովասանքներն ու լարձնաչափութիւնն գնահատանքը կար Արմէնեանի ու իր գերթողագրքի մասին դուրս բերաւ մեզ մեր լուսթեանէն, օտարեւել թուղթին յանձնել հետեւեալ տողերը, գրական պարկեշտութեան դէմ մեղանշած չըլլալու համար:

Առաջին առթիւ յայտնենք թէ խնդրոյ առարկայ գրքոյկին մէջ գտանք շատ մը բաներ — բանաբանաբան, ճճային ճարտարիկ գործուածքներ, երբեմն բառերու անթիւր ճարտարապետութիւն — բայց միայն մեր փնտռածը — և միայն — որ ունէր գոյութեան իրաւունքը այդ էջերուն վրայ — բանաստեղծութիւնը կը բացակայէր անկէ:

Արմէնեան մէկն է սփիւռքի կարգ մը կեդրոններէն առկը մէկ յայտնուող երիտասարդ գրողներէն, որոնք այլանդակութիւնը ցաւաբխորէն կը շփոթեն նորարարութեան հետ: Մեր կեանքի բանաստեղծներէն և ո՛չ մէկուն նմանելու, ո՛չ մէկուն աղդեցութեանը ենթարկուելու, ամէն գնով ինքնատիպ երեւելու բունագրօս ճիշդ յաճախ առաջնորդած է զանոնք լարձու առանձններու, անսովորն ու արտառոցը իրեն զբազանութիւն հրապարակ հանելու արտուր դերը վերապահելով իրենց:

Գրական այդ ճաշակը ունեցած են, Արմէնեանէ առաջ, Գեորգի Չէքիճեանը՝ Եգիպտոսէն և Վահէ Օշրկանը՝ Պէրսութենէ, թէև այս վերջինը իր բազմաբանաբար հորմէն ժառանգած տաղանդին նպաստովը կրցած է երբեմն մեզի մատուցանել կապարագոյն իր տողերը գունազարդելու կոշուած սպիտի զանակներ կամ բարձր մտածուններու և քաղցր զգացուններու գիրկը դիտառնումին արգասիքը հողդ դիմացիուն էջեր: Արմէնեան զուրկ է անկէ, Ո՛չ իսկ կրնանք իր գրչին ցփռատուքները կշիռքի զարնել կարիկ Պատմանեանի նոյնաստեղծացուններուն հետ, քանի այս վերջինը տեղ-տեղ կը վայելէ ընդոծին ու անվիճելի ազգանդի մը պաշտպանութիւնը, արուեստին կնիքը գրուածը իր էջերէն սմանց վրայ:

Ունեցած ենք բանաստեղծներ, մասնաւոր ճիշդ իրապատաները որակուածները — Թէրզեան, Աճէմեան, Նար-Պէտրոսն քերթողութիւնը, շնորհիւ իր ձեռքին մեքին, տեղ-տեղ կրցած է ապահով իրեն երաժշտականութիւն մը, տաղաչափական արուեստին (աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել արհեստին) հմտացած միջնադարեան մեր ձեռագիրներու յիշատակարաններու գրիչները յիշեցնող: Առկէ ալ զուրկ է Արմէնեան, որուն տողերը չեն ճաննար չափ ու կշիռ, չունին յանգ ու նոյնիսկ ... կէտագրութեան նշան:

Յուսարին այն է որ մեր գրական անդամատանին մէջ բուսած այս և նման որոմներ կամ որդնոտած պատուներ չեն դիմաւորուելու անարարութեամբ կամ, ինչ որ աւելի ցաւալին է, խորանոց բայց շինիչ քննադատութեամբ, գրող զգաստութեան հրաւիրող ու իր ճաշակը զարգացնելու, իր զգայութիւնները զտելու ու բերեցողացնելու մղող:

Պիտի թելադրէինք որ կ. Արմէնեան և իր նմանները փորձը ընէին իրենց բառերուն բանաստեղծութեան սրբազան պատմաճանը հազցնել փորձուելէ առաջ իրենց գաղափարներն ու զգացունները — ըսելով՝ աւելի ճիշդ, որովհետև անտղանդ անձերու մօտ այս վերջինը միշտ ալ հետեւանք չէ վերոյիշեալներուն — արտայայտէին արձակի ճամբով: Այն ատեն է որ երևան պիտի գար անոնց իմաստազուրկ, հասարակ-տեղիք խօսքերը ըլլալը, որոնք կրնային գրուել բերանը իր լեզուին քիչ շատ արտապետած գրական զգայարանքէն անմասն ունէ մտորու:

Այս տողերուն նպատակը չէ անշուշտ բարոյալքել հողիկակը, և ոչ ալ անոնց շարժառիթն է զինքը գրական աշխարհէ բոլորովին մեկուսացած տեսնելու մեղապարտ ցանկութիւնը: Միայն պիտի չըլլար թէև գրական զգայարանքը, տաղանդը նմանցնել Աւետարանի քանքարներուն: Որուն որ տրուած է՝ պիտի աւելցուի, իսկ որուն որ չէ տրուած՝ այն քիչն իսկ զոր կը կարծէ թէ ունի՝ պիտի առնուի իրմէ:

Գ. ՃԱՐՏԱՐ

«ՍԻՈՆ»-Ի ԼՈՒԿԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ամմանարնակ նոյն հարցադատէր ազգայինը սւրբիչ հարցում ժըն ալ ուզաւած էր Պաշտօնաթիւթիս Խմբագրութեան:

Բացի Բողոքականներէն, միւս Գրիտաննայ Եկեղեցիներ կը տօնախմբե՞ն մեր Եկեղեցւոյ Ս. Կոյսի նուիրած տօները:

Յայտնենք նախ թէ Արեւելեան Եկեղեցիներ մեծ տարբերութիւն ժը չունին մեզմէ Տիրամօր նուիրուած տօներու աւելնուութեամբ: Տարբերութիւնը տօնակատարութեանց թուականներուն մէջ է առաւելաբար: Այսպէս, Աւետման տօնը բոլոր այլ Եկեղեցիներու կողմէ կը կատարուի Մարտի 25ին, նկատելով որ անոնք Ս. Մնունդը կը տօնեն Դեկտեմբերի 25ին և հարկուոր է իննամսեայ միջոցը պահել երկուքին միջև: Իսկ մեծագոյնը Ս. Կոյսի տօներուն՝ Վերափոխումը, միասին կը կատարուի միայն երբ Օգոստոսի 15ը զուգադիպի Կիրակի օրուն: Այլապէս անոնք 3 օրերու տարբերութիւն կրնայ պատահիլ — ետ կամ առաջ — քանի որ քոյր Եկեղեցիներ կապուած են ամսաթիւին, իսկ մերոնք տօնը Կիրակիին կատարելու սովորութեան: Գիւտ Տփոյ և Գիւտ Գօաւոյ տօները ևս երբեմն կը կատարուին միասին, տառջինը շատ հազուադէպօրէն, արեգէիքը ձ կրած պարագային (այս տարի պատահեցաւ այդ ըստ Հին Տոմարի՝ Յուլիսի 2/15ին), իսկ երկրորդը՝ Օգոստոսի 31ը Կիրակիի զուգադիպած տարիներուն: Իսկ Աստուածամօր Մննդեան, Ընծայման և Յղութեան յիշատակը կը կատարենք միասնաբար, Սեպտեմբերի 8ին, Նոյեմբերի 21ին և Դեկտեմբերի 9ին յաջորդաբար: Մեծագոյն տարբերութիւնը մեր «Վ Բիւզանդական Եկեղեցիներու (մէջնը ըլլալով Յոյն-Կաթոլիկ կամ Միւլթիթ Եկեղեցին) միջև Ս. Կոյսի վերաբերող տօներու կապակցութեամբ, այն է թէ անոնք մասնաւոր յիշատակութեամբ և մեծաւաք հանդիսութեամբ կը տօնախմբեն յիշատակը Տիրամօր Ննջման, Վերափոխումէն օր մը առաջ՝ Օգոստոսի 14ին: Թէև, ըստ ականութեան, Ս. Կոյսը ննջած է իր Բրկինք

վերափոխուելէն 3 օր առաջ: Այդ աւանդութիւնը պահուած է Եթովպացի մէջ, սւր Յոյն-Օրթոտոքս կղերը Օգոստոս 12/25ին արշալույսին, Ս. Կոյսին նկարը պատկանելի թափօրով ժը իր հանգստարանէն (Ս. Յարութեան Տաճարի գուլթին հարաւակողմը, Տիրամօր անունով կոչուած փոքրիկ վանքին մասուաւը) կը փոխադրէ Գեթսեմանիի ձորին մէջ գանձուող և Ս. Կոյսի գերեզմանին վրայ կառուցուած ստորերկրեայ և հնադարեան Տաճարը, սւր կը մնայ 11 օր և Վերափոխման Իններորդ օրը, Օգոս. 23/5 Սեպտեմբերին, կէսօրէ առաջ, նոյն շքերթով կը վերադարձնէ իր տեղը:

Կաթոլիկ Եկեղեցին, որ Ս. Կոյսին հանդէպ տածած իր յարգախառն պաշտամունքով կը գերազանցէ կարծէք միւս Եկեղեցիները, և լման ամիս ժը — ամենապահպանիկը ամիսներուն՝ Մայիսը —, ինչպէս նաև իւրաքանչիւր ամսու առաջին Շաբաթ օրը ձօնած է անոր պաշտամունքին, չունի Տփոյ և Գօաւոյ Գիւտի տօները: Ատոնց վախարէն կը յիշատակէ Տիրամօր կեանքին կապուած սւրբիչ դէպքեր և կորդ ժը մանր տօներ: Այսպէս, 23 Յունուարին՝ Սրբուհիին նշանախօսութիւնը Հայր Յովնէփի հետ, 11 Փետր.ին՝ Կրաշաղի երեւումը Լուբաի — Ֆրանսա — մէջ (1858), 31 Մայիսին՝ Այցելութիւնը Եղիսաբեթի (էյն Քերիմ), Հողեղարատեան յաջորդող երրորդ Շք. օրը (Յիսուսի Սրտի տօնի վաղորդայնին)՝ Տիրամօր Սրտի տօնը, 16 Յուլիսին՝ Տօն Ս. Աստուածածնին կարմեղոսի (Հայֆա), 12 Սեպտ.ին՝ Տօն Անուանն Ա. Աստուածածնի և Հ Չոկա.ին՝ Տօն Վարդարանին:

Կարծէ յիշել թէ Վերափոխման տօնէն ետք (որ մէկն է կաթոլիկ Եկեղեցւոյ չորս հրամայուած — բացի Կիրակիներէն — տօներէն, միւս երեքը ըլլալով Մնունդը, Մկրտութիւնը, միւս երեքը ըլլալով Երեւոյզը, Երթուղիները) Ս. Կոյսին նուիրուած երկրորդ մեծ տօնը Յղութեան տօնն է, զոր կը կոչեն Անարատ Յղութիւն և կը կատարեն միւսներէն օր մը առաջ՝ 8 Դեկտեմբերին, թէև Արեւելեան կաթոլիկ Եկեղեցիներ կը շարունակեն կատարել զայն 9 Դեկտ.ին:

ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

ԴՈՒՐԵԱՆ ՅՈՐԵԼԵԱՆ

Ն. Վ. Պօղոս Փաշա Նուպար, պատասխանելով Յորելիական կեդր. Յանձնաժողովի Պատուակալ Նախագահ Թորգոմ Սրբազանի նամակին, 500 Անգլ. Ոսկի նուերած է ի նպատակ Գուրեմոն Մասեմա-դարունի շինութեան, շատ համակրալից գրութեամբ ժը:

* *

Իրաքի կառավարութեան Առաջին Ելևազէտ-Քննիչ (Chief Financer Inspector) Վեմ. Ոսկան Պէյ Մարտիկեան, արձակուրդով Պաղատաէն Եւրոպա երթալու առթիւ, Երուսաղէմէն անցաւ և մնաց 3 օր: Երկիցս այցելեց Ամեն. Ս. Պատրիարք Զօր, մասնաւորապէս հետաքրքրուեցաւ Ընծայարանով և ժառանգաւորաց Վարժարանով: Լուսարարպետ Գեորգ. Տ. Մեսրոպ Սրբազանի ընկերակցութեամբ տեսաւ Ս. Գաղաթին շրջականերն ու պատմական և գլխաւոր վայրերը: Ն. Սրբազնութիւնը Ամեն. Ս. Պատրիարք Զօր կողմէն փոխադարձ այցելութիւն առաւ Ոսկան Պէյի, Ալէնպի շօթէլին(*) մէջ, և ոչջերթ մաղթեց իրեն:

Հանոյքով իմացանք որ իրաքի վեկապետը՝ Մէլիք Ֆէյսալ, Պէյութեան աստիճանը շնորհած է Նորին Վեհմութեան:

(«Սիոն», 1929, Գ. Յարի, Յուլիս, Թիւ 7, էջ 228:)

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Այս տարի ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի ամսվերջի քննութիւնները տեղի ունեցան Յուլիս 15 Բշ. օրէն մինչև Յուլիս 24 Դշ., մեծ մասով գրաւոր: Լիզուներու (հայերէն, անգլիերէն, ֆրանսերէն, արաբերէն, յունարէն և եբրայեցերէն) քննութիւնները բերա-

(*) Յետագային Լօրէլ Ծառք կոչուածը, Ս. Աթոռոյս կալուածներէն, Հին Քաղաքի պարիսպէն դուրս, հիւսիսային-արևմտեան կողմը: Ներկայիս՝ փլուցած:

նացի էին: Ամեն. Ս. Պատրիարք Հայրը ներկայ եղաւ այս քննութեանց և հայերէնի քննութիւնները անձամբ կատարեց:

Դ. դասարանի յունարէնի քննութիւնը կատարուեցաւ Յուլիս 22 Բշ. առտու, որուն ներկայ գտնուեցաւ Երուսաղէմի յունական հիւպատոս Պր. Տասոս, որ իր հիացումը յայտնեց հայ տղոց ընդունակութեան և ձեռք բերած յաջողութեան համար յունարէնի ուսման մէջ:

Դ. դասարանի աշակերտք, ի պատիւ Պր. Հիւպատոսին, երգեցին յունական ազգային քայլերգը:

* *

Օգոստ. 4, կիրակի երեկոյին, ժառ. Վարժարանի բակին մէջ տեղի ունեցաւ տարեկան հանդէսը Ազգային Նախագահութարանին և Մանկապարտէզին, նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Զօր, ներկայութեամբ Ս. Աթոռոս Միաբանութեան և ծնողաց:

Պէտք է խոստովանիլ որ Երուսաղէմի Մանկապարտէզը իր տեսակին մէջ լաւագոյն կազմակերպուած մանկապարտէզներէն մէկն է:

Հանդէսը փակուեցաւ Ամեն. Ս. Պատրիարք Զօր օրհնութեամբ:

* *

Օգոստոս 25 ին, կիրակի, յետ միջօրէի ժամը 4ին, յանկարծամահ եղաւ Երուսաղէմի Հելլենական Ընդհ. Հիւպատոս Պր. Քօնսթանթին Տասոս: Հետեւի օրը, Բշ., յետ միջօրէի ժամը 3ին կատարուեցաւ Թաղման կարգը՝ Յունաց Ս. Յովնաննէս եկեղեցւոյն մէջ, ի ներկայութեան քաղաքիս օտար Հիւպատոսներուն և պաշտօնական անձերու, և ժաթինը ամփոփուեցաւ Սիոնի Յունաց գերեզմանատան մէջ: Պատրիարքարանին կողմէ յուղարկաւորութեան ներկայ գտնուեցաւ Տնօրէն Ժողովոյ անդամ Հոգը. Տ. Գեորգ Վրդ. Ծանաղեան, և Ս. Պատրիարք Զօր ցաւակցութիւնները յայտնեց Այրք Տիկիի Տասոսի և Հիւպատոսարանի պաշտօնէութեան:

(«Սիոն», 1929, Գ. Յարի, Օգոստ. - Սեպտ. Թիւ 8-9, էջ 228 և 229:)

Ա Մ Ո Վ Ե Ր Զ Ի Զ Ա Ն Կ Է Մ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԱՄՄԱՆԻ Վ. ԻԻԶՊԱՇԵԱՆ - Գ. ԿԻԻԼՊԷՆԿԵԱՆ

Ա Զ Գ. Վ Ա Ր Ժ Ա Ր Ա Ն Ի

Հ. Բ. Ը. Միութեան Ամմանի Վ. Իւզպաշեան նախակրթարանի և Գ. Կիւլպէնկեան Մանկապարտէզի Ամսփերջի Լանդէսը տեղի ունեցաւ Ուրբաթ, 8 Յունիս, կէսօրէ կտք ժամը 5ին, վարժարանի սրահին մէջ, բարձր եռօրյա ստուգումներով Մ. Աթոռոյս Ամենապատիւ Ս. Գատրիարք Լոր և ի ներկայութեան ծնողներու, բարերարներու և հիւրերու:

Ցորգանանեան քայլերգէն կտք, Միութեան քայլերգով բեմ բարձրացան 13 շրջանաւարտներ և ստացան իրենց միջակայանները ձեռամբ վարժարանիս Տեսչին՝ Լազշ. Տ. Վահան Վրդ. Թօփալեանի: Այս կատարուեցաւ տարեկան տեղեկագրի ընթերցում և ելևմտից հաշուետուութիւն: Իր տեղեկագրին մէջ Տեսուչ Լալոսուրը խորին շնորհակալութիւններ յայտնեց Ամեն. Տ. Յղիշէ Արքեպս. Տէրութեանի՝ Բարերանմ Գատրիարքին Լայսց Մուսաղէմի, որ հովուապետի մը հոգածութեամբ իր գուրգուրանքին առարկան զարձուցեր է մեր վարժարանը, Հ. Բ. Ը. Մ. Ի և Կիւլպէնկեան շինարարութեան իմաստուն ղեկավարներուն, ու վերջապէս բոլոր բարերարներուն անխտիր՝ որոնց ներթափանց թէ բարոյական օժանդակութիւններուն կը պարտի այս վարժարանը իր գոյութիւնը տարիներէ ի վեր: Ան լայնօրէն անդրադարձաւ նաև Լայսուցչիչներուն մտանոտեամ կարևոր դերին ու բարձրօրէն գնահատեց անոնց կատարած անձնուէր աշխատանքները վարժարանէն ներս:

Լանդէսին պաշտօնական երկրորդ մասին բեմ բարձրացան Մաղիկ դասարանի 20 փոքրիկները և իրենց երգերով ու առանաւարտներով ցոյց տուին Լայսց լեզուին մօր կաթի պէս անոյշ ըլլալը ու խորապէս տպւորեցին ներկաները: Լրատճշտի երգով այս փոքրիկները խոստացան երբեք չմոռնալ այն ջերմ լարկը, ուր եկած էին հազիւ քալել ու խօսիլ սկսած, ու սահ արդէն կը մեկնէին հայաց լեւ

զուն փորագրած իրենց մանուկ միտքերուն ու սիրտերուն մէջ:

Գեղարուեստական բաժինը բաւական ճոխ ու հետաքրքրական էր: Եղան խմբերգներ, ստանալներ, հայկական պար, շրջանակներով մարզանք և արարերէն ներկայացուցաներկաներուն մեծ հաճոյք պատճառեց Մաղիկ դասարանի կողմէ պատրաստուած ընթերցումները: Երաժշտական ներկայացումը, ուր փոքրիկներ ամենայն համարակութեամբ կատարեցին իրենց դերերը, խլելով բուն ծափահարութիւններ:

Մանկապարտէզպանուէր Տգ. Տիրամուկի Զգրգնեան խնամքով պատրաստած էր հանդէսին երաժշտական բալետ բաժինները, որոնց կ'ընկերանար դաշնակով:

Լանդէսը փակուեցաւ Լազշ. Տեսուչ Լոր փայտեան խօսքով: Ան շնորհաւորեց շրջանաւարտները, անոնց թելագրեց չմոռնալ իրենց մայրերի լեզուն, սիրել հայրենիքը և կառչած մնալ ազգային տոմիկ ակաւնութիւններուն:

Լանդէսէն կտք, վարժարանի բազին մէջ ներկաները հիւրասիրուեցան կարկանդակով և զովացուցիչներով:

Ստորև կու տանք անուանացանկը 1978-1979 տարեշրջանի շրջանաւարտներուն. —

- Առատուր Առատուրեան
- Արամ Գեղեկեան
- Կարօ Զաթանեան
- Միքայէլ Մփրեմեան
- Սևակ Գազանեան
- Վիգէն Մարգարեան
- Տիրամուկ Գոյսեան
- Յիլիպ Յախուրի
- Անտէլ Գալիօղեան
- Անի Գալիօղեան
- Անի Գեղեկեան
- Մարալ Գաւայեան
- Մարալ Մարկեան:

Ս. ՅԱՎՈՐԻ ԿԵՐԱՆ

Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Ք - Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

● Կիր. 1 Յուլիս. — Բարեկենդան Ս. Լուսաւորի պահոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Սեան Վրգ. Զարիպեան:

● Ուր. 6 Յուլիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսաւորապետ Գերբը. Տ. Հայրիկ Արքեպոս. Առլանեան:

● Եր. 7 Յուլիս. — Ս. Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորիցի (Գիւս Սեթարց): Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Մակարայ մատարան մէջ: Ըստ աւանդութեան, թաղ-ուած է մասունքը Ս. Լուսաւորի: Ժամարարն էր Հոգը. Տ. Բարսեղ Արզ. Գալէմտէրեան:

● Կիր. 8 Յուլիս. — Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգը. Տ. Վանիկ Արզ. Մանկասարեան:

● Իշ. 11 Յուլիս. — Թարգմանեաց կանդիսաւոր Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերբը. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

● Եշ. 12 Յուլիս. — Ս. Թարգմանեաց Վարդապետաց մերոյ Սահակայ եւ Մերուպայ (Տօն ազգային): Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ Ս. Գատարազը մատուցաւ եւ ընթաց զարգացրցին... քնարանով կարճ քարոզ իր խօսեցաւ Հոգը. Տ. Անուշահան Վրգ. Ջլշանեան:

● Եր. 14 Յուլիս. — Ս. Տրդատայ թաղ. մերոյ եւ Աբիէն սիկնոցն: Ս. Գատարազը մատուցուեցաւ Ս. Գլխազրի մատարան մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Ռուբէն Վրգ. Յովակիմեան:

— Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերբը. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

● Կիր. 15 Յուլիս. — Գիւս Տիոյ Ս. Աստուածածնի: Ս. Գատարազը մատուցուեցաւ Գեթեմանի ի Ս. Աստուածածնայ Տանարին մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Մանուէլ Արզ. Երկաթեան: Երթ աւարտի թափօրեները զլիաւարեց Գերբը. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

● Ուր. 20 Յուլիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերբը. Տ. Կիրեղ Եպոս.:

● Եր. 21 Յուլիս. — Ս. Երկօսաւան առակնոցն Քրիստոսի եւ Պօղոսի՝ երեքասանհարզ առակնոցն: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Պօղոսի վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Հայրիկ Արզ. Գալլայեան:

● Կիր. 22 Յուլիս. — Բարեկենդան Վարդապետի պահոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Լուսաւորապետ Գերբը. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

— Այլակերպութեան կանդիսաւոր Նախատեսակին եւ անոր յաջորդող Տեառնեղբոր գաւակալութեան տարեգարձի արարողութեան ի Ս. Յակոբ Նախագահեց Գերբը. Տ. Եանէ Արքեպոս. — Իրիկնադէմին Մայր Տանարին մէջ պատուեցան տեղեկացէի եւ շնկման կարգեր: Լանդիսապետն էր Գերբը. Տ. Եանէ Արքեպոս. Անէմեան:

— Գեօրգէ ետք, Մայր Տանարին մէջ պատուեցան Անուշահանի եւ Նախագահեց Գերբը. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

● Բշ. 30 Յուլիս. — Յիսուայի մերոց: Մայր Տանարի Ս. Գլխազրի մատարան մէջ պատարեց Կոչ Հոգը. Տ. Բարսեղ Արզ. Գալէմտէրեան: Ապա կատարուեցաւ հոգեհանգստեան պատու, նախ Մայր Տանարին մէջ եւ յետոյ գաւակնը՝ Նրանաշնորհ Տ. Կիրեղ Գատարազի շնորհի մօտ: Լանդիսապետն էր Գերբը. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

մարարն էր Հոգը. Տ. Համբարձում Արզ. Գեղեցեան:

● Ուր. 27 Յուլիս. — Նախատեսակը պատուեցաւ Մայր Տանարին Կից Ս. Էլմիածին մատարան մէջ: Լանդիսապետն էր Գերբը. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

● Եր. 28 Յուլիս. — Յիսուայի Տապանակն: Ս. Գատարազը մատուցուեցաւ Ս. Էլմիածին մատարան մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Սեան Վրգ. Զարիպեան:

— Այլակերպութեան կանդիսաւոր Նախատեսակին եւ անոր յաջորդող Տեառնեղբոր գաւակալութեան տարեգարձի արարողութեան ի Ս. Յակոբ Նախագահեց Գերբը. Տ. Եանէ Արքեպոս. — Իրիկնադէմին Մայր Տանարին մէջ պատուեցան տեղեկացէի եւ շնկման կարգեր: Լանդիսապետն էր Գերբը. Տ. Եանէ Արքեպոս. Անէմեան:

● Կիր. 29 Յուլիս. — ՎԱՐԴԱՎԱՐ (Այլակերպութեան Տեառն): Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ օրուան կանդիսաւոր Ս. Գատարազը մատուց Գերբը. Տ. Եանէ Արքեպոս. Անէմեան:

— Գեօրգէ ետք, Մայր Տանարին մէջ պատուեցան Անուշահանի եւ Նախագահեց Գերբը. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

● Բշ. 30 Յուլիս. — Յիսուայի մերոց: Մայր Տանարի Ս. Գլխազրի մատարան մէջ պատարեց Կոչ Հոգը. Տ. Բարսեղ Արզ. Գալէմտէրեան: Ապա կատարուեցաւ հոգեհանգստեան պատու, նախ Մայր Տանարին մէջ եւ յետոյ գաւակնը՝ Նրանաշնորհ Տ. Կիրեղ Գատարազի շնորհի մօտ: Լանդիսապետն էր Գերբը. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

● Ուր. 3 Օգոստ. — Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսաւորապետ Գերբը. Տ. Հայրիկ Արքեպոս. Առլանեան:

● Եր. 4 Օգոստ. — Ս. Քաղէտի առակնոցն եւ Սանդիսոյ կուսին: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Գլխազրի մատարան մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Արփիար Արզ. Տեմիրեան:

● Կիր. 5 Օգոստ. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Ռուբէն Վրգ. Յովակիմեան:

● Եր. 11 Օգոստ. — Որդոց եւ թոռանց Ս. Գր. Լուսաւորիցի: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխազրի: Ժամարարն էր Հոգը. Տ. Անուշահան Վրգ. Ջլշանեան:

● Կիր. 12 Օգոստ. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգը. Տ. Ապետ Արզ. Գալլանի Ս. Գատարազին ետք, Լուսաւորապետ Գերբը. Տ. Հայրիկ Արքեպոս. Նախագահեց իրազող օրհնէքի աւանդական արարողութեան:

● Բշ. 13 Օգոստ. — Այտօք սկսան Ս. Կոյտի վեցամսիոսեան տօնը: Կանխող կանդիսաւոր Գատարազները Գեթեմանի Ս. Աստուածածնայ Տանարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ:

● Եր. 18 Օգոս. — Եփեսոսի Ս. Ժողովոյն (481): Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գրչիսարի մատրան մէջ: Ժամաբարն էր չորշ. Տ. Մանուէլ Արք. Երկաթեան:

● Կիր. 19 Օգոս. — Բարեկեցոյց Ս. Ասուածոսի պանոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գերսեմանիի Ս. Աստուածածնայ տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամաբարն էր չորշ. Տ. Մեծբայ Արք. Մուրաֆեան:

● Ուր. 24 Օգոս. — Նախատեսակը պաշտուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ս. Էլմիածին մատրան մէջ: Լանդոսպետն էր Լուսարարայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Առլանեան:

● Եր. 25 Օգոս. — Տօն Եղևակոսի Ս. Էլմիածնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Էլմիածին մատրան մէջ: Ժամաբարն էր չորշ. Տ. Համբարձում Արք. Քէլչեան:

— Կէսրէ ետք, Լուսարարայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Առլանեանի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը ինքնաշարժեբարձ մեկեցաւ Գերսեմանիի ձորը ու շերտափառով մուտք գործեց Ս. Աստուածածնայ Տաճար, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու Վերափոխման մեծահանդես նախատեսակը:

— Գերսեմանի գրին, նոյն տաճարին մէջ պաշտուած սեկեցէիսի և Նիվան կարգերուն, ինչպէս նաև գիշերային և տաւառեան ժամերգութիւններուն նախագահեց չորշ. Տ. Անուշաւան Վրք. Զղշանեան: Արարողութիւնները տեւեցին մինչև գիշերուած ժամը 10:

● Կիր. 26 Օգոս. — ՎԵՐԱՓՈՒՈՒՄԸ Ս. ԱՍՏՈՒԱԾՈՒՆԻՆ: Առաւուսան, Լուսարարայեա Ս. Հօր գլխաւորութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժեբարձ մեկեցան Գերսեմանիի ձորը ու դարձեալ շերտափառով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ որուան հանդիսուար Ս. Պատարագը մատուցուեց և տղայի ինձ ըստ բանի ջրով Տիրամօր խօսքը ունենալով իբրև բնաբան ջրաբոլբոլ չորշ. Տ. Անուշաւան Վրք. Զղշանեան, եպիսկոպոսական խօսք ի պիտի: Գերշ. Տ. Եանէ Արքեպոս. Նախագահեց Ս. Պատարագին ետք կատարուած օկնգատանիին:

— Կէսրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած Անդրատանիին և Նախատեսակին նախագահեց Գերշ. Տ. Եանէ Արքեպոս. Անլանեան:

● Բշ. 27 Օգոս. — Յիւսակ մեծեցոց: Մայր Տաճարի Ս. Գլխաբարի մատրան մէջ պատարագեց չորշ. Տ. Բարսեղ Արք. Գալէմեան: Ապա, Գերշ. Տ. Կիրեղ Ծպոս. Գարիկեան նախագահութեամբ կատարուեցան հանգստեան կարգեր, նախ Մայր Տաճարին մէջ և յետոյ Գալիթը՝ Երանշեար Տ. Կիրեղ Պատրիարքի շիրմին վրայ:

Պ Ա Շ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Գշ. 4 Յուլիս. — Կէսրէ ետք, Ամերիկայի Անկախութեան 203րդ տարեգարծի առիթով, Ամերիկեան Ընդհ. Լիգայատանի կողմէ, Լիգայատասարանի պարտէզին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Լուսարարայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Առլանեան, չորշ. Տ. Բարսեղ Արք. Գալէմեան և Տիրաբարդիս Լինչլեան:

● Գշ. 11 Յուլիս. — Իտալիոյ Կիրարար Ս. Աթոս ժամանեց չորշ. Տ. Մեծբայ Արքեպոս. Մուրաֆեան, ուր պիտի մնայ տարի մը, Կեսիկեղ Ս. Գրահան ընթացքի տեղւոյս Երբոյայեան Համալսարանին մէջ:

● Եր. 14 Յուլիս. — Երեկոյեան, Յրանապան Յեղատիւսութեան 190րդ տարեգարծի առիթով, Յրանապան Ընդհ. Լիգայատանի կողմէ, Լիգայատասարանի պարտէզին մէջ տըրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Լուսարարայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս., Գերշ. Տ. Կիրեղ Ծպոս., չորշ. Տ. Բարսեղ Արք. և Տիրաբ. Կ. Լինչլեան:

● Բշ. 23 Յուլիս. — Արեւիտրոյով Ս. Աթոս ժամանեց Ս. Ռիտիո երիտասարդ Միաբաններն չորշ. Տ. Արփիար Արք. Տէմիրեան, որ տարիէ մը ի վեր կը կեսեկէր Լուվիշի (Գերիշ) Համալսարանի աստուածաբանութեան ճիւղին չորշ. Հայրը մեկեցաւ 16 Օգոստոսին:

● Եշ. 2 Օգոս. — Յունական Ընդհ. Լիգատանի Ս. Քաղաքէս մեկեցան տաթիւ, ինքերքօթիթիւնիթալ պանդակի մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Լուսարարայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Առլանեան, Աւագ Թարգման չորշ. Տ. Աստեան Արք. Գալեան և Տիրաբ. Գէարգ Լինչլեան:

● Ուր. 24 Օգոս. — Ս. Ռիտիո երիտասարդ Միաբան չորշ. Տ. Խատակ Վրք. Պարամեան ժամանեց Ս. Աթոս: Հայր թաժակ Նիւ Ծարք. Առաջնորդարանի Մայր Տաճարի Լուսարարութեան պաշտօնը վարելի զատ կը կեսեկէ եկեղեցագործական բարձր ուսման: Մեկեցաւ Կիրակի, 2 Սեպտեմբերին:

● Կիր. 26 Օգոս. — Ս. Ռիտիո երիտասարդ Միաբան չորշ. Տ. Վիգէն Վրք. Անշալեան ժամանեց Ս. Աթոս, Ասարտէէ ետք Լոնտոնի Քիլիկ Բոլէի աստուածաբանութեան ջրամեայ ընթացքը:

«ՍԻՈՆ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ԸՆԴ ԿԻՒՂՊԷՆԿԵԱՆ ՄԱՏԵՆՆԻՒՄՆԵՐԸ
ԵՆՈՐ ՀԱՅԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՍՏԱՅԻՆ ԵՆ ՀԵՏԵԻՆԱԿԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- Տոմարագիտության Գասեցի — Գեորգ Ծ. Վրդ. Սերայզարեան (Մայր Աթոռի Միտան), Ս. էջ 110:
- Սիրո — Աշոտ Գասեցի (Մեծերգ: դաշնակի ընկ.): Գահիրե, Տպ. Ոսկեհատ, էջ 4:
- Արգի Հայկերի Բացատրական Բառարան — Է. Բ. Աղայան: Շարունակութիւն: Երևան, Վ. յատուկ Ջարիֆիան: (Մեքենագրութիւն), 1976, էջ 105:
- Գառնիի եւ Քեղարդի Ճարտարագիտական Յուշարձանները — Ա. Ա. Մահիշեան: Գասեցի Յուշարձանների Գահարձանն Հայկական Ընկերութիւն: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1968, էջ 43 և ընտանակարներ:
- ա) Տոմարագիտական եւ Խաղաղութան Մրցի, Պերպէրեան Վարժարան, 1921, էջ 45, ք) Կեռնիի եւ Մանուկ Մրցի, Մատենաշար Հրատարակութիւն 1, Գ. Պալիս, 1922, էջ 1-9 և 55-94 — Մատենա Ջարիֆիան: (Մեքենագրութիւն):
- Իսպանական Պալլադ — Լիոն Ֆէյխտմաններ: Ռուսերէնից Թարգմանից՝ Ս. Գասեցի: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1972, էջ 563:
- Լոյս Հաւար (Քերթնածեր) — Ջուլէն Սիւրմէլեան: Փարիզ, Վեր Հայկական Հրատարակութիւն, 1924: (Քաղաքագրութիւն): [1976, էջ 64:
- Համառոտ Տեղեկատու (1975-76): Նարեկ Աղզ. Վարժարաններ, Կիլրոտ Պէյրոսի, Տպ. Նիքոսի, Նպաստի եւ Փորձագիտութիւն: Լիբանանահայ Կրթական Ընկերագրութիւն: Անթիլիաս, Տպարան Կաթիլ. Հայոց Մ. Տ. Կիլիկիոյ, 1971, էջ 29:
- Պերպէրեան Մարտագիտական — Մուրացի: Հայ Գասեցիների Գրադարան: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1977, էջ 463:
- Մեկերի Ժողովուրդ (Տանըլլա հատարով) — Դերենիկ Դեմիրճեան: Հատար Բ.: Հայկական ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիա, Մ. Արեւելեանի Անուան Գրականութեան Ինստիտուտ: Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատու, 1977, էջ 518:
- Պարսկա Պոլովիտներ (Հէքիտներ) — Միխայիլ Սալտիկով-Շչեպոլին: Քրգմ. Ա. Տեր-Յապետեան: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1977, էջ 716:
- Մեկերի Ժողովուրդ (Տանըլլա հատարով) — Մտեֆան Զորեան: Հատար Ա.: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1977, էջ 522:
- Ա. Կեռնիի Դասագիտական — Արամ Դեմիրճեան: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1977, էջ 257:
- Սեփարտա Նպաստի (Փիլիսոփայական Հայտադրեր) — Ռուբէն Ա. Կարապետեան: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1976, էջ 232:
- ժ. Գարի Մեկերի Կեռնիի Պարսկական Մամուլի Պատմութիւնից — (Փորձ: Արձագանգ): Հայկ. ՍՍՀ ԳԱ Գասեցիների Ինստիտուտ: Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատու, 1976, էջ 558:
- Հայկական ՍՍՀ Տարածի Ֆիզիկա-Աշխարհագրական Շրջանագր — Երևանի Գիտական Համալսարան: Երևան, Համալսարանի Հրատարակութիւն, 1977, էջ 325:
- Տոր Գաս Լեռնիցի — Մարիետա Տահիշեան: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1975, էջ 349:
- Մտեֆանից — Յակոբ Աղայան: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1976, էջ 135:
- Մեկեր — Յակոբ Գարեգեան: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1976, էջ 180:
- Անթիլիասի Միջազգային Պալէ — Տեղեկութիւնների՝ Հայերէն և Անգլերէն: Լա Վերն, Գալիֆոնիա, Հայկ Տպարան:
- Տոմարագիտական Տեղեկատու Բառարան — Տեղեկատու — Տ. Հ. Իլչարճեան: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1976, էջ 110:
- Հայ Կրթական Մաթ Պատմութիւնից: (ժ. Գարի Վերլ — Ի. Գարի Վերլ) — Յա. Ի. Իսահակեան և Մա. Է. Քոֆիշեան (Խմբագիրներ): Հետազոտութիւնների Ժողովուրդ, Գիրք 2: Հայկական ՍՍՀ ԳԱ Փիլիսոփայութեան և Իրաւունքի Ինստիտուտ: Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատարակութիւն, 1976, էջ 235:
- Ինչ՞ա՞ Մժ Նման Հայրիկի — Նիկոլայ Լուչիկի Քրգմ. Զ. Հ. Յովհաննիսեան: Երևան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1977, էջ 334:
- Հայ Գասեցիական Մաթ Զարգացման Մարտ-Լեռնիցի Փալի Սկզբնաւոր — Վարդան Ա. Անտրեան: ՄԿԿ Կենտրոնի Աւարներ Մարտի-Լեռնիցի Ինստիտուտի Հայկական Փիլիսոփայութեան, Վ. յատուկ Ջարտարագիտութիւն, 1976, էջ 569:

- Իվան Մեբեկիովը Սպորտի Հոգի — Ն. Ելինսոն և Վ. Կաշայեվ: Թրգմ. Արտաշէս Գողոսեան: Երևան, Սովետական Գրքոջ Հրատարակչութիւն, 1977, էջ 267:
- Լցումը Լուսինա — Մարտ Մարգարեան: Երևան, Հայաստանի Հրատ., 1972, էջ 149:
- Մարեմի — Ջուլիա Մատինեան: Երևան, Սովետական Գրքոջ Հրատ., 1976, էջ 85:
- Սուղդուկեանը և Վրաց Իրականութիւնը — Բոնգո Արդիւսաէ: Երևան, Հայաստանի Հրատարակչութիւն, 1976, էջ 86:
- Իճէ է Հայաստանայ Եկեղեցւոյ Մնայուն Հիմնադրամը — Նիւ Եորք, 1974:
- Գառուդի — Վահէ Օշական: Պէյրուս, 1971:
- Սիլիմայ Պաքեր (Պատմութիւններ և Վերականգնում) — Սիմոն Սիմոնեան: Պէյրուս, Տպ. Սևան, 1970, էջ 282:
- Հայ Նկարիչների Մասնամեկուցի (Երկրորդ Ցուցահանդէսի) — Սպարտակ Ղազարեան (Կազմող) և Ռաֆայէլ Իշխանեան (Խմբագիր): Երևան, 1976, էջ 72:
- Հայաստանի Նկարչուհիները (Հայերէն, Ռուսերէն և Անգլերէն) — Մարիամ Այվազեան և Տատրանա Մարմարեան: Երևան, 1975, էջ 114:
- Բանասեղծութիւններ, Պոէմներ, Բալլադներ (Պարսկական Գրադարան) — Եղիշէ Ջաբնեց: Երևան, ՀԼՍՍ Հրատարակչութիւն, 1971, էջ 109:
- Աստուածաբանական Մասնամեկուցի Հայկական Բճեղգիրը (Մատենադարանութիւն) — Յ. Ս. Անասեան: Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1976, էջ 311-667 (երկուհատուկ):
- Անվերջակէ Համբարգուծի — Ալեքե. Գարալէքեան: Պէյրուս, Համալսարանի Վահէ Սէթեան Տպարան, 1974, էջ 46:

«Սիննի Մարտ-Ապրիլ Թիւն մէջ, գրախօսականով մը անդրադարձած էինք Միասնութեանս հաստատար անդամներէն Լոգշ. Տ. Վաչէ Մ. Վրգ. Իգնատիսեանի վերջին հեղինակութեան՝ Բարեխօսութիւն Սրբոց»:

Լեղինակը և իր բարեկամները ցաւած կը թուին ըլլալ գրախօսողի զանազան գրատղութիւններէն: Կ'աւզենք հիշել այստեղ թէ հեռու է մեզմէ գործը ստորագնահատելու կամ հեղինակին նկատմամբ սրեւէ անձնական վերապահութիւն արտայայտելու մտադրութիւնը: Ընդհակառակը, գրախօսելու փափաքն իսկ գնահատանքի և համակիր ուշադրութեան փաստ մըն է, զոր կ'աւզենք տալ ժրջան մեր Միասնին: Եղած գրատղութիւնները օշադիր հետաքրքրութեամբ կարդացած գիրքի մը մտահոյս արուած կարծիքներ են, որոնք ուշին կը ղեղչին գիրքին հիմնական արժանիքներէն, այլ թելադրութիւն մըն են թերևս ա-

ւելի կատարեալ գործի մշուտ հեղինակը, ապագայ իր հրատարակութիւններու պարագային:

Ընտրուած Նիւթը, բարեխօսութեան աստուածաբանական կարգը, ինքնին զժուարին, կենսուս և բազմերես այն կարցերէն է, զոր զժուար է ներկայացնել այսօրուան ընթերցողին, իր մտաղջութեանը մէջ, պարզ և հասկնալի կերպով: Ձեռնարկն իսկ պատիւ կը բերէ Հայր Վաչէին: Իսկ բովանդակութիւնը և կարցին իր մտեցման զանազան ձևերը, բանաձևութեանը, արժանի են ամէն գնահատանքի, իրենց յստակութեամբ, պարզութեամբ և դիրքընթեռնելի սահունութեամբ:

Հօգեղնարկ Նեղինակին կը մաղթենք որ հայ ընթերցողը իր գնահատանքով վարձատրէ եղած հեղը և զտնէ այս տողերուն մէջ մեր լուսագոյն մաղթանքներուն արտայայտանքները:

«ՍԻՈՆ»

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

ԽՐԱԳՐԱԿԱՆ

— Եկեղեցական դասը **Շ.**

Երև

146

Ակնարկ Ժառանգաւորաց Վարժարանի պատմութեան **Շ.**

150

Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայումանի վերջին տարիներու հունձքը

159

ԿՐՕՆԱԿԱՆ

— Եկեղեցւոյ Մայրը **ՄԵՍՐՈՊ ԱԲՂ. ՄՈՒԹԱՅԵԱՆ** 166

— Տիրամայրը **ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՋԵԱՆ** 167

ԲԱՆԱՍՏՅՂՆԱԿԱՆ

— Երեւան **ԵՂԻՎԱՐԳ** 170

— Ճակատագիր **Գ. ՃԱՐՏԱՐ** 171

— Յարգանք ու սէր **» »** 171

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

— Խաչատուր Աբբ. Կեսարացի **Ն. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ** 172

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

— Ի կիճնն պոռնիկ **Հրատ. Ա. Յ. ՍՐՃՈՒՆԻ** 174

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

— Ս. Կորայեցի Վանք Տարօնոյ **Ն. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ** 178

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

— «Համաբխսոնեական Սուրբեր» **ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՋԵԱՆ** 181

— «Մարտին եւ Արիւն» **Գ. ՃԱՐՏԱՐ** 183

«ՍԻՈՆ», Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

— Ի՞նչ է Աստուծամօր տօներու կարգը այլ Եկեղեցիներու մօտ 186

ՅԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

— Դուրեան Յոբելեան 186

— Դպրոցական հանդէսներ 186

Ամովերջի Հանգես Իզլպաշեան-Կիւլպէնկեան Վարժարանի, Ամման 187

Ս. ՅԱԿՈՒՆ ԵՐՄԷՆ

— Եկեղեցականք-Բեմականք 188

— Պատճենականք 189

Ցանկ Կիւլպէնկեան Մասնադարանի կողմէ ստացուած գրքերու 190

